

Մ ի յ Ն



Մ. ՅԱԿՈԲՅԱՆԻ ՎԱՆԻ ՃԱՅՈՑ ՅԵՐՈՒՍԱԿԷՄ

«Տիօն» Երևանի ամսականը , Դավանանք , Գրականություն , Գրականություն , Գրականություն , Գրականություն .
"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology



ՆՈՐԻՆ Ա. Օ. Տ. Տ. ՎԱՋԳԷՆ ԵՒ ՇՆՈՐՀԱԶԱՐԴ Տ. Տ. ԽՈՐԷՆ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ

«سیون» مجله ارمنیه شهریه ، دینیة ، ادبیه ، ثقافیه ، للغة والبیان .

"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	ՎԱԶԳԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ	ԵՐԵՎԱՆ 289
Կոչ մեր սրբեցեալ ժողովուրդին		
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ		
— Ամենայն Հայոց Տ. Տ. Վազգէն Ա. եւ Տանն Կիլիկիոյ		
Տ. Տ. Խորէն Ա. Կարողիկոսներու պատմական ողջագուրումը		291
Հաղորդագրութիւն		295
Ժամանում Մեծի Տանն Կիլիկիոյ Շնորհազարդ Տ. Տ. Խորէն Ա. Կարողիկոսի		306
Ս. Յարութեան Տանարի նորոգութեան Կեդրոնական Յանձնաժողովի նիստը		309
Վեհափառին հառը Գանձիքի մեջ		312
Մեծ Ախսաւորը	ԱՐԱՔՍԻ ՔԷՇԻՇԵԱՆ	315
Վեհափառ Հայրապետ Սիրնի բարձունքին վրայ	» »	317
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԿԱՆ		
— Երուսաղեմ, լեր ուրախ	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	319
— Ծնունդի շարական	ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ	320
— Օրհնէ՛ զմեզ, Վեհափառ	Գ. ՃԱՐՏԱՐ	321
— Յաղթական Հայ ժողովուրդ	» »	321
Ս. ԳՐԱԿԱՆ		
— Օտարականը	Ե.	322
ԿՐՕՆԱԿԱՆ		
— Քրիստոնէայ մը կրնա՞յ պատերազմի գոցքը երբալ եւ կռուիլ բեւառիին հետ	ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ	327
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ		
— Օճականի անտիպներէն - Նարեկ	Յ. ՕՇԱԿԱՆ	331
ԳՐԱԿԱՆ		
— Սփիւռեաճայ զրականութիւն	ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՉԵԱՆ	336
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ		
— Ծանօթութիւն մը եզեկիւն ժՁ. 30ի մասին	Թրգմ. ԱՆՈՒՇԱՒԱՆ ՎՐԳ. ԶՂԶԱՆԵԱՆ	340
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ		
— Նոր Գետիկ կամ Գոռայ վանք	Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ	342
— Հնձուց վանք	» » »	344
Բարեկարգութիւն եւ շինարարութիւն	Շ. Վ. Ա.	345
Ս. ՅԱԿՈՒՆԻ ՆԵՐՍԷՆ		
— Եկեղեցականք - Բեմականք		348
— Պատճառականք		349
— Ներքին այլ լուրեր		351
ՏԻՐՈՒՆԻ		
— Տ. Գերեհիկ Եպս. Փոլսեան		353
— Արշակ Գարակեօզեան		354
— Գրիգոր Հ. Գալուսեան		355
— Մկրտիչ Գարագաշեան		356
— Աննա Մայրապետ Մազունեան		356
Բարեպաշտական նուէրներ		357
Յանկ նիւրոյ 1963 տարւոյ		358

— ≡ Ս Ի ՈՒՆ ≡ —

ԼԷ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ.



ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐԺ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ



ԿՈՉ ՄԵՐ ՍԻՐԵՑԵԱԼ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

ՔՐԻՍՏՈՍԻ նմանեան և Ս. Յարութեան Արքայան վայելէն պղծոյն և օրհնութիւն Հայրապետական մեր բոլոր գաւաչներուն :

Տարիներու մեր վաճառքը՝ ուխտի զուտ ի Ս. Փայլարն երուսուէմ, իրականութիւն դարձաւ, մեզի համար զհասակութիւն է զանախ Ս. Յակոբեանց դարաւոր Մայրավանքին մէջ, մեր շուրջը անենալով Ս. Յակոբեանց զինուորեալ Միաբանութիւնը, իր Պետին Ամեն. Տ. Եղիշէ Արքեպիսկոպոսի զլիաւորութեամբ և մեր Թեմալով բարեշնչան Առաջնորդները, եկած աշխարհի շորս ծագերէն :

Մեր ուխտը կատարել և Ս. Տեղերուն մէջ երպրպեղել ետք, միտքաբութիւն եղաւ մեզի, տեսնել վերաշինութեան հսկայական զործր որ կը կատարուի համայն քրիստոնէութեան Արքեպիսկոպոսին, Ս. Յարութեան նապարեան Տաճարին մէջ, զեկազարութեան ներքե իրուատէր ելեք պղղերու (Յոյն, Հայ և Լատին), որոնց մասնազէտ ճարտարագեաները իմաստութեամբ և հաստեթեամբ կը հսկին կատարուող աշխատանքներուն :

ԽՄԲԵԳՐԵԿԸՆ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա.

ԵՒ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա.

ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՂՋԱԳՈՒՐՈՒՄԸ

Ուրիշ է երուսաղէմի Սրբոց Յակօբեանց Աթոսը և իր պաշտօնաթերթը Ալիոն, յայտարարել կարենալու, իր կարգին, այն սրաառուչ գէպը, որ տեղի ունեցած երկու ամիսներ տուջ քրիստոնէական այս վեհաժողովին մէջ: Աւրախ է մանաւանդ Հայ Եկեղեցին և ժողովուրդը ի Հայաստան և ի Ալիւնս աշխարհի, ի տես և ի լուր պատմական այս ողջազուրումին, ուր մեր դարերու և հայրապետներու հողին աւաջն ու տրոփինն էր որ լսուեցաւ, անգամ մը ևս, քաղցր և անպիտոր, Ս. Էջմիածնի և Կիլիկիոյ Կաթողիկոսներու զրկախառն այս նոր ուխտով:

Ազի և հրաշք է ամբողջապէս Հայ Եկեղեցին, և հրաշագործներ զինքը ներկայացնելու կանչուած Հայրապետները, ինչպէս երէկ այնպէս ալ այսօր: Այդ հրաշքին ու սղին լոյսն ու շունչն էր որ թրթռաց նորէն Հոկտեմբեր 26ին, մեր գոյզ Կաթողիկոսներու սիրտերուն խորը և շրթներուն վրայ, երուսաղէմի Սրբոց Յակօբեանց մենաստանի կամարներուն ներքև և ներկայ Հայ ժողովուրդի հողներուն մէջ: Արժևորել կարենալու համար այդ հոգեսարսուռ ձայնը, անհրաժեշտ է զգալ զայն, լսեցնելով մեր մէջ այն բոլոր խեղ և օտարօտի դպացումները, որոնք տարիներէ ի վեր կը դառնացնեն մեր եկեղեցական ու ազգային կեանքը, անխոստ պայքարի կրկէս դարձնելով արաստահմանի մեր գոյութիւնը:

Վերջ՝ ամէն տեսակի յոռետեսութեանց և մեր պատմութեան սրաառուչ խորհուրդը հերքով մոլոր ձգտումներուն: Իրագործուածը պէտք չէ նկատուի կողմնակի շահերու աճաբար ցուցադրութիւն մը լով, տեսակ մը քաղաքական ձեռնածութիւն, որոնց հանդիստեսն կ'ըլլանք ամէն օր: Կուզենք հաւատալ թէ տեղի ունեցածը որբազան դաշինք մըն էր, հաւատքով ու սիրով լեցուն, նման երանեալ մեր մեծ Հայրապետներու դարաւոր փորձին, որոնք զիացած են միշտ ներկայի մշուշներէն և արտմութիւններէն անդին՝ տեսնել մեզի յատուկ ճշմարտութիւնը, և սոսնակօրէնով ամէն կարգի արդիւններ, նայած են հասարակաց բարիքի այդ լուսատուղին, բոլորապինդ ու վճռական:

Հայ եկեղեցին միշտ ձգտած է միասնականություն, հսկողական մեր պատմությունն ծանօթ դասին, անմիտարան ըլլալու հիմնդրություն, որ մայրն է եղած բոլոր շարժումներուն: Միությունն մէջ միայն մենք կրցած ենք, թե թեի և սիրա սրաի, ստեղծել բողոքի գրախոսը հոգիներուն, օրհնելով յիշատակը մեռելներուն և շինելով հարստությունը սղծներուն:

Շնորհիւ այդ սղծին և սղծունքին է որ Հայ եկեղեցին կրցած է գոյատևել և զիմադրել անցեալի շարժական փոխարկներուն և ներքին ու արտաքին պառակտիչ ոյժերուն: Ընդ է թէ մեր պատմական դարաւոր կեանքի մէջ եղած են շրջաններ, ուր փստուսէր և ներհակ մտայնություննց տէր անձեր՝ ճիշտ ու ետական հաշիւներէ տարուած, դատած են այս սղծունքին ու զողափարին, սակայն հանրային շահը և մեր ժողովուրդի խղճմասանքը ըրած են միշտ իրենց զերազոյնը, վերցնելու հասարակաց բարիքին զէմ եղած շեղումները՝ ի նպաստ միություն:

Մեր եկեղեցւոյ բողոքաբան գործիչները, սակի օգակը եղած են նայնպէս մեր պետական ու հանրային կեանքին մէջ տեղի ունեցող պառակտումներուն, և իրաւախնայնութեամբ յարգարել փորձած են ամէն տեսակի շեղում և անհասկացողություն, որոնք մեր երկրի աշխարհագրական դիրքի և քաղաքական պարտադրումներու պատճառաւ, յաճախ անշատած են մեզ իրարմէ, ի հեճուկս մեր ազգային ամբողջական շահերուն:

Մասնատրելով մեր խօսքը Հայ եկեղեցիի և իր այժմու կաթողիկոսական գոյգ Աթոսներու միայն սրտերութեան նշատումը, այն օրէն ի վեր երբ մեր հոգևոր իշխանությունը Սիւսէն Սուրբ Էջմիածին վերադարձաւ, միասնականությունն գողափարը սչ միայն չթուլցաւ, այլ աւելի շեշտուեցաւ: Կրկիկիոյ կաթողիկոսական Աթոսին զուգահեռ գոյությունը շնկատուեցաւ իբրև հակաթոս Ամենայն Հայոց Հոյրապետութեան, այլ անոր անբաժանելի մասը և օժանդակը: Կրկիկիոյ մեր ժողովուրդի հովուութեան և առաջնորդութեան մէջ:

Ընդ է որ, թէ՛ Կրկիկիոյ և թէ՛ Ս. Էջմիածնի գահակալներու մէջ եղած են անհամներ, որոնք առաջնորդուած իրենց արտում փառասիրութիւններէն, հակառակ շարժած են մեր եկեղեցիի և ժողովուրդի հոգին առողջ պահող ուժին և միություն: Կանք սակայն ընդհանուր զգացումէն և հասկացողութենէն շեղած անհամներ եղած են միայն, և իրենց տխուր արտրը պայմանաւոր մնացած է լո՛ւ իրենց շրջանով, առանց խախտել կարենալու Հայ եկեղեցւոյ համերաշխութեան սղին և համագործակցությունն բնական ընթացքը:

Մեր մեծ ազէտէն յետոյ, Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց և Կրկիկիոյ տարսլիր կաթողիկոսական Աթոսներու միջև ստեղծուեցաւ անկեղծ և սերտ գործակցություն մը: Նոյն իբրև շարունակություն իրիմեան և Սահակ եկեղեցանուէր և լուսամիտ կաթողիկոսներու սլսած սիրալիր յարաբերութեան, ապա իբրև արշիւնք համագոյային ազէտին, որ զրկելով Արեւմտահայությունը իր պատմական Հայրենիքէն և մէկ միլիոն գաւակներէն, կը զրկէր նաև մեր եկեղեցին:

իր գոյութեան կուսաններէն: Այս ատար պարագան իր տեղադրութեամբ կ'ունենար նաև միտքերու վրայ, և ժամանակակից ու անապատական կարծեցեալ յաւանդութիւնները, ինչպէս նաև անպարագիծ երազները կը թանգարանուէին պահ մը, և Հայ ժողովուրդի վրայ մարմնի մասերը իրենց ֆիզիքական և հոգեկան գոյութեան ի ինքէն կը միաւորուէին, զգալով համերաշխութեան և միութեան կարիքը: Հայ եկեղեցին անգամ մը ևս պիտի լծուէր իր պատմական դերին, պիտի հաւաքէր, պիտի սփռէր, պիտի յուսադրէր և ժողովուրդի ծառայութեան հոյ մը անձնագոհներ ի սպաս պիտի դնէր մեր եկեղեցւոյ դարաւար այդ դերի իրողութեամբ, պատրաստելու իր փրկութեան տապանը յարուցուած և զալիք մրրկներուն դէմ:

Ս. Էջմիածնի և Կիլիկիոյ Կաթողիկոսական Աթոռներու միջև գոյութիւն ունեցող յարաբերութիւնները աւելի անկեղծ և սերտ բնոյթ ստացան Բաղդէն Աթոռակից և Խորէն Կաթողիկոսներու օրով: Իսկ այդ յարաբերութիւնները իրենց բարձրագոյն աստիճանին պիտի հասնէին Գէորգ Զ. Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Կաթողիկոսի շրջանին: Երկու Աթոռներու միջև գոյութիւն ունեցող կապը զօգուած է ազգային և եկեղեցական միասնականութեան բարձր զարգացման, և ամրացուած դարերու սղմիւս ձգտումներով:

Յիսուսն ատրիներ առաջ, Կիլիկիոյ Աթոռը քաջաբար պատուհան մըն էր, բացուած Հայ հողին վրայ, զրեթէ զուս կրօնական: Անթիլիաս օյսօր աւելի քան իրականութիւն մըն է Սփիւռքի մէջ: Միւս կողմէ Կիլիկիոյ Աթոռը ոչ մէկ առան բախար չէ անեցած օյսօրան ծանր՝ բայց այնքան օգտաւէտ առաքելութեան մը հանդիսարանն ըլլալու:

Սակայն Ս. Էջմիածինը սրիշ խորհարգով և ձգողութեամբ կը ներկայանայ մեր հողներուն: Մայր Աթոռը կրօնական նուիրապետութեան մը կեդրոնը չէ միայն, անիկա Հայուն հոգեկան հայրենիքն է, իմանալի այն պարունակը զոր եւրօրանչիւր ժողովուրդ ունի և իր ստեղծէ իրրև գերագոյն ամրոց՝ ոչ միայն իր անցեալին, այլ մանաւանդ ապագային: Մայր Աթոռոյ այդ դերը չէ դադրած, օյսօր աւելի քան երբեք պէտք ունինք այդ տեսլացած, հոգիացած խորհրդանշանին, կարենալ վեր բռնելու մեր բնդարմացած հողին և փշուր փշուր եզոած ու արտասահմանի բացասականներուն նետուած մարմինը:

Մեր եկեղեցական ուրիշ նուիրապետական Աթոռներէն Ս. Էջմիածինը կը տարբերի ճիշդ այն համեմատութեամբ, ինչպէս մեր երկրի ֆիզիք նկարագրին մէջ Այրարատեան դաշտը կը տարբերի միւս մեծ միութիւններէն: Երուսաղէմ, Վասպուրական, Կիլիկիա, մեզի կը թելագրեն խորունկ ապրումներ, բայց անոնցմէ ոչ ոք կրցած է հակակշռել խորագոյն յուզումը որուն լարերը կը մնան ծածկուած գերի լիբան սրբազան ալքերուն խորը: Ս. Էջմիածինը միայն վայր մը չէ, նոյեան տապանին խորհարգովը պաշտպանուած: Անիկա այն կայանն է ուր կը քաշուին, անդիմադրելի մղումով մը, մեր ժողովուրդին գերագոյն խոտութիւնները: Մեր Հայրապետները եթէ իրենց սկարութիւնները

պարտական են իրենց ժամանակին, իրենց առաքինութիւնները սակայն կուզան Յեզին անմահ պահեստէն:

Տաղնապներ շատ անցուցած է Ս. Էջմիածինը, ճահ-Սրբասէն սկսեալ մինչև մեր օրերու տէրերը. այդ բոլորին դիմացած է ան և կը դիմանայ, ապրեցնելով իր մէջ և իրմով իրեն յառաջ հոգիները, եթէ այս վերջիններուն մէջ չէ մեռած ու չէ ազօտած Լուսաւորչի կանթեղը՝ այն հէքեաթալին և աննիւթական յպացրր, որ չի բացատրուիր, բայց կայ իբրև զերազոյն կամար-զօտի ժամանակէն ընդստնուած հոգիներուն վերև:

Հայ ժողովուրդը, արտասահմանի թէ օտարութեանը մէջ պէտք ունի իր հոգեկան լոյսը ընդունելու Ս. Էջմիածնէն: Սրբապի բարիքով լեցուն այս դարուոր կապը կարենայ բլլալ սերտ և աննկատ, ինչպէս էր ան երէկ, անհրաժեշտ է որ Ընծանրական Հայրապետը, իբրև կրօնական զերազոյն ուղղիչ և Պետ, դիմաւորուի անվերապահօրէն, յարգանքով և սիրով: Լուսաւորչի Աթոռը պէտք է անխախտ պատուանդանը բլլայ ինչպէս մեր հաւատքին՝ սյնպէս ալ մեր սիրոյն: Միասնական այս անվերապահ մտածումին ու կեցուածքին մէջ է ոչ միայն մեր եկեղեցւոյ զօրացումը՝ այլ նաև մեր ժողովուրդի ոյժն ու փրկութիւնը:


Երանի թէ մեր ժողովուրդի զոյութեան և զոյատևման նախանձաւորները նոր և թերի ազգակներու ապուինելու փոխարէն, դիմնային լսել այս առիթով մեր զոյգ Հայրապետներու հոգեձայններուն մէջէն պատգամը մեր աստուածարեալ նախնեաց և ձայնը մեր պատմութեան:

Անտարակոյս անակնկալներ մարտելը դիւրին չէ, եթէ նայնիակ անոնք ըլլան փրկարար և բովանդակ ժողովուրդի բարեհաճութեան արժանացող ելոյթ: Սակայն երբ եղածը չեղածին փաստն է, այն ատեն մեզի բոլորիս կը մնայ զո՞նք ըլլալ, որ մեր եկեղեցական ու ազգային կեանքի անկերպարան ու ժխտական վիճակները իմաստի մը կը վերածուին, համաձայն մեր զարուար իմաստութեան և ձգտումներուն:




Նոր հոգիներ և նոր հոգեւորականներ պէտք է ունենանք, որոնք կրնան իրենց անձնական և հոգեւորական կրթութեամբ զարգացնել մեր ժողովուրդը: Երբ մեր հոգեւորականները կը զգան, որ իրենց անձնական կրթութեամբ չեն կրնար զարգացնել մեր ժողովուրդը, ապա կը ստիպուին իրենց անձնական կրթութեամբ զարգացնել մեր ժողովուրդը: Երբ մեր հոգեւորականները կը զգան, որ իրենց անձնական կրթութեամբ չեն կրնար զարգացնել մեր ժողովուրդը, ապա կը ստիպուին իրենց անձնական կրթութեամբ զարգացնել մեր ժողովուրդը: Երբ մեր հոգեւորականները կը զգան, որ իրենց անձնական կրթութեամբ չեն կրնար զարգացնել մեր ժողովուրդը, ապա կը ստիպուին իրենց անձնական կրթութեամբ զարգացնել մեր ժողովուրդը:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ



Անցնող Մայիսի սկզբը, Ազգիս Ընդհանրական Հայրապետ Նորին Ս. Օծութին Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոս բաղձանք յայտնած էր այցելելու Ս. Երկիր, թէ՛ յուխտ եւ յերկրպագութիւն Տնօրինական Սրբավայրերու եւ թէ՛ մօտէն հետաքրքրուելու համար Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան ընթացիկ աշխատանքներով, որոնց ծախքերէն մեզի բաժին ինկածը հոգալու համար կազմուած Համազգային Ֆանձնախումբին նախագահութիւնը ստանձնած է: Եւ իրրեւ այցելութեան թուական կը յիշուէր Յունիսի առաջին շաբաթը: Կարգ մը պարագաներ սակայն հարկադրեցին Վեհափառը քանի մը ամիսով յետաձգել իր այս պատմական այցելութիւնը: Եւ երբ վերջապէս Անպտեմբերի վերջերը որոշուեցաւ Վեհին Յորդանան ժամանումի թուականը (12 Հոկտ.), Սաղիմահայութիւնը, իր բոլոր խաւերով ու հոսանքներով, ամիսներու անձկագին սպասումէն ետք սկսաւ ապրիլ անպատում բերկրանքի օրեր Վերջապէս ինքն ալ բախտը պիտի ունենար վայելելու Վեհին օրհնաբեր ներկայութիւնը, ինչպէս ասկէ առաջ ունեցան արտասահմանի հայահոծ գաղութներէն շատեր: Այստեղ կ'արժէ յիշել թէ 1651ին, Վիլիպպոս Ալրակիցի Կաթողիկոսի տուած այցելութենէն ի վեր առաջին անգամն էր որ Ամենայն Հայոց Կաթողիկոս մը կ'այցելէր Սուրբ Երկիր: Վեհ. Հայրապետը 1956ին, իր արտասահման կատարած առաջին ուղևորութեան ընթացքին, թէեւ մտապիւր էր այցի գալու Երուսաղէմ, սակայն Միջին Արեւելքի քաղաքական անկայուն վիճակը արգելք հանդիսացած էր Վեհափառի այդ գեղեցիկ բաղձանքի իրագործումին:

Վեհափառի ժամանումը կանխող եօթնակի ընթացքին, անօրինակ եռուզեռ մը ծայր տուաւ Վանքի աւագ դրան մօտ եւ հնադարեան կամարներուն ներքեւ: Ներկ, մաքրութիւն, ծեփերու եւ շինուածական այլ մանր-մունր նորոգութիւններ Պատրիարքարանէն ներս, անոր մուտքին, սանդուղներու երկայնքին եւ եկեղեցոյ գաւիթը: Ապա ձեռնարկուեցաւ Մայր Տաճարի զարգարման, բիրեղեայ ջանքերով, գոյնզգոյն ու փալ-փրլուն հարիւրաւոր արծաթեայ կանթեղներով, խաչերով, մոմերով ու ծաղիկներով: Աւագ խորանին երկու կողմերը կառուցուեցան արուեստական գեղատիպ խորաններ: Մայր Տաճարը այսպէս պերճափայլ հանդերձանքով պատրաստ եղաւ արժանաւորապէս ընդունելու Հայց. Եկեղեցոյ արժանընտիր ու առաքելատիպ իշխանաւորը: Իսկ Վանքի զոռնէն դուրս, Պատրիարքարանի եւ հանդիպակաց կամարներու մուտքերուն կանգնուեցան յաղթական կամարներ, արաբական դրօշի գոյնները (կարմիր, սեւ, ճերմակ եւ կանաչ) կրող կերպաններով զարդարուն ու «բարի գալուստ շատ սիրելի Վեհափառին» վերտառութեամբ: Կամարներուն վրայ գետեղուեցան Ն. Վեհ. Հիւսէյն Քազաւորին եւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Կաթողիկոսին մեծադիր նկարները. Գրուեցան նաեւ ելքերուական լոյսերու բազմաթիւ շարաններ, որոնք ամէն զիշեր Վանքի դրան հրապարակը կը վերածէին երփներանգ, փալփլուն ու ակնախտիլ լոյսերու ծովի մը: Իսկ արմաւենիի ստտեր ծածկեցին գորշ մերկութիւնը Վանքի արտաքին պատերուն: Այս բոլոր զարդարանքները մնացին մինչեւ Վեհին մեկնումը: Իսկ ետքէն Վեհափառի ժամանման նախօրեակին՝ կամարներուն վրայի նկարները փոխանակուեցան Վեհ. Քազաւորը (մէջտեղ) եւ գոյգ Վեհափառները (երկու կողմերուն) ներկայացնող ոսկեայ շրջանակով նկարներու:



Ն. Ս. Օծութին Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Իր շքախումբով, որ կը բաղկանար Գերշ. Տ. Հայկազուն Արքեպս. Արքահամեանէ, Հոգշ. Տ. Արսէն Վրդ. Պէրպէրեանէ եւ ճարտարապետ Միքայէլ Մազմանեանէ, Յորդանանի մայրա-

քաղաք Ամման հասա Շր. 12 Հոկտ.ի զիշերուան ժամը 11.20ին: Վեհ. Հայրապետը կուգար Լոնտոնէն, ուր հիւրը եղած էր Անկլիքան եկեղեցւոյ պետ Բամսէյ Արքեպսին: Նոյն օրանաւով Վեհափառին հետն էին նաև Գերշ. Տ. Մինն Արքեպս. Սանուկեան, Լոսթնորդ Հայոց Հիւս. Սմերիկայի, Գերշ. Տ. Քորզումեպս. Մանուկեան, Եռաջնորդ Հայոց Գալիֆորնիոյ և Պր. Ճան Քիրքքեան, Փալիֆորնիոյ Քեմական ժողովի Լտենապետը:

Օղակայանին մէջ Վեհափառ Հայրապետը և իր հետևորդները բնդունուեցան Պետութեան ներկայացուցիչներուն կողմէ. զլխաւորութեամբ Ամմանի Քաղաքապետին, շրջապատուած քաղաքի փոխ-հրամանատարէն, ոստիկանապետէն և Լրտարին ու ներքին Դործոց Նախարարութեան ներկայացուցիչներէն:

Օրանաւէն իջած պահուն Ամնն. Տ. Եղիշէ Արքեպս., Պատրիարք Հայոց Երուսաղէմի, շրջապատուած Միաբանութեան անդամներէն և պետութեան ներկայացուցիչներէն, եղբայրական ողջագոյրումով բնդունեց Վեհափառ հիւրը և ներկայացուց աւանդական հացն ու աղը, խնդրելով որ օրհնէ զանոնք: Նոյին Ս. Օծութիւնը օրհնեց հացն ու աղը, ձեռնուեցաւ պետական անձնաւորութիւններու հետ և ժողովուրդի



Պետական ներկայացուցիչները Վեհ. հիւրին հետ, Էլ-Օբսոն պանդոկին մէջ:

խուռն բազմութեան ծափերուն մէջ ուղղուեցաւ օղակայանի բնդունելութեան սրահը: Ապա ժողովրդային մեծ ոգևորութեան և խանդավառութեան մէջ, Ն. Ս. Օծութիւնը թողուց օղակայանը և Քագաւորին կողմէ արամադրուած յատուկ ինքնաշարժով ուղղուեցաւ Էլ-Օբսոն պանդոկը: Հոն, Ամմանի Վսեմափայլ Կառավարիչը բարի գալուստի խօսքը ուղղեց Ն. Ս. Օծութեան և մաղթանքներ բրաւ անոր շնորհաբեր այցելութեան համար: Ն. Վսեմութիւնը աւելցուց. «Օրհնուած այս երկրին մէջ, մենք կ'օղբենք որ ամէն մարդ ապրի խաղաղ և ազատ, առանց խտրութեան ազգի և կրօնի. միակ տարբերութիւնը որ կայ բրիտանականի և իսլամին միջեւ այն է, որ մին եկեղեցի կ'երթայ ազօթելու, իսկ միւսը մզկիթ»:

Վեհափառ Կաթողիկոսը գիշերեց էլ - Օրտոն պանդոկին մէջ : Յաջորդ օր, Կիրակի կէսօրէ առաջ, Ամեն. Պատրիարք Հօր եւ Սրբազան Հայրերու րնկերակցութեամբ, այցիւց թագաւորական պալատ եւ ստորագրեց պատուոյ տոմարին մէջ :

Կէսօրուան ժամը 1.30ին մեծ շքերթով, մասնակցութեամբ Ամմանի ժողովուրդին եւ օտար հիրերուն, Վեհափառ Հայրապետը եւ Ամեն. Սրբազան Պատրիարքը, թագաւորական ինքնաշարժով, մոթոսիկլէդներով եւ ոստիկանական ու զինուորական պատիւներով եւ յիսունէ աւելի ինքնաշարժերու շրախումբով, Ամմանէն մեկնեցաւ Ս. Երուսաղէմ : Ճամբու կէսին, Յորդանանի կամուրջին վրայ, Վեհափառ Հայրապետը ողջունուեցաւ Երուսաղէմի Մութասարրըֆին եւ Ոստիկանապետին կողմէ, ինչպէս նաեւ Երուսաղէմէն յիսունէ աւելի ինքնաշարժերով եկած խանդավառ հայ ներկայացուցիչներէ :



Երուսաղէմի Յունաց Ամեն. Պատրիարքը, Վեհափառ Կաթողիկոսը եւ Բանակի Լեւոնեանսարը Վեհափառին շուրջ :

Բարի գալուստի պաշտօնական խօսքէն վերջ, ինքնաշարժներու թափօրը սկսաւ յառաջանալ դէպի Երուսաղէմ : Ժամը 3ին, Հայոց Վանքին կից Դաւթի դրան դիմաց, Վեհափառ Հայրապետը իջաւ ինքնաշարժէն, զգեստաւորուեցաւ եւ զլուխը անցաւ մեծահանդէս թափօրին, կազմուած զգեստաւորուած Արքեպիսկոպոստներէ, Եպիսկոպոստներէ, Վարդապետներէ եւ Ընծայարանի ու Ժառանգաւորաց ասներէ : «Որ զխորհուրդ քո գալստեան» շարականի երգեցողութեամբ, պատկառելի թափօրը շարժեցաւ դէպի վանքի առաջ դուռը, բազմահազար ժողովուրդի երջանիկ եւ հրճուագին խանդավառութեան մէջէն : Քաղաքիս երեք Որիւթիւններու արիւնիքը պատուի կեցած էին նամբուն երկու կողմերը : Վեհափառը ամպհովանիի տակ եւ գորգապատ նամբաներէն անցնելով հասաւ մինչեւ առաջ դուռը, ուր իրեն բարի գալուստի եկած էին քրիստոնեայ բոլոր յարանուանութեանց ներկայացուցիչները : Մովածաւալ բազմութիւնը իր ուրախու-

Թիւնը արտայայտեց աղանձներ թռչնելով Վեհափառ ողջունեց պատուոյ պահակախումբը եւ մորթուած ոչխարներու արեան վրայէն մուտք գործեց Ս. Յակոբայ գաւիթը:

Ս. Յակոբեանց Մայր Տաճարը զգեցած էր տօնական օրերու յատուկ իր փառքն ու շքեղութիւնը եւ անգամ մը եւս կը պայծառանայ երբ Վեհափառ Կաթողիկոսը կը մօտենար Գլխադրի Ս. Անդանին, կատարելու իր ուխտը:

«Հրաշափառ»ի երգեցողութեամբ թափօրը ուղղուեցաւ դէպի աւագ խորան: Ապա Ամեն. Պատրիարք Սրբազանը բարի գալուստի խօսքը արտասանեց: Վեհափառ Հայրապետը յայտնեց իր սրտագին ուրախութիւնը երուսաղէմ գտնուելուն համար, եւ շնորհակալութիւնը բոլորին: Օրհնեց Հաշիմական Տունը եւ աղօթեց Նորին Վեհափառութիւն Հիւսէյն Թագաւորի արեւշատութեան եւ յաջողութեան համար:

Ժողովուրդի խուռներամ բազմութեան մէջէն, Ն. Ս. Օծութիւնը բարձրացաւ Պատրիարքարան, ուր Միաբան Հայրերը, աշակերտութիւնը եւ բազմահազար ժողովուրդ կարգով եկան համբուրելու իր Ս. Աջը եւ բարի գալուստ մաղթեցին Սրբազան մեծ հիւրին:



Պետական բարձրատեսիան հիւրեր Վեհափառին շուրջ:

Յաջորդ օր, Երկուշաբթի, Հոկտեմբեր 14ին, կէսօրէ առաջ ժամը 10էն 12, Վեհափառ Հայրապետը ընդունեց Ս. Բաղաբի կրօնապետները եւ Նորին Վսեմութիւն Կառավարիչը, Ստրիկանապետը եւ Բանակի Հրամանատարը:

Նոյն օր, կէսօրէ ետք ժամը 4էն 6, ընդունուեցան բաղաբիա Հիւպատոսները, պետական պաշտօնատարները, դատաւորները, բաղաբի երեսելիները եւ հայ մեծամեծները:

Բոլորի բարի գալուստի խօսքերուն մէջ կ'արտայայտուէր ուրախութիւնը, որով լեցուած էր Ս. Բաղաբը, մեծ կրօնապետի պատմական այցելութեամբ:

Երեքշաբթի օր, Հոկտ. 15ին, քաղաք ժամանեցին Հ. Բ. Ը. Միութեան Նախագահ Պր. Ալեքս Մանուկեան եւ Տիկինը, Տէր եւ Տիկին Օննիկ Քապիպեան, Տիկին Մարբուհի Յովսէփեան, Պր. Պոլիկեան եւ այլ հիւրեր: Տիար Մանուկեան եւ իր Տիկինը Վանքի աւագ դրան դիմաւորուեցան Ս. Քարգմանչաց վարժարանի աշակերտներու ծափահարութիւններով: Երկու ուսանողուհիներ զեղեցիկ ծաղկեփունջեր նուիրեցին մեծապատիւ հիւրերուն:



Վեհափառ Հայրապետ եւ Հ. Բ. Ը. Միութեան Նախագահ՝ Տիար Ալեքս Մանուկեան

Կէսօրին Պատրիարքարանի մէջ տեղի ունեցաւ մեծ ճաշկերոյթ մը ի պատիւ հիւրերուն, Ն. Ս. Օծուիթեան Նախագահութեամբ: Ներկայ էին. -

- | | |
|----------------|-------------------|
| ԳԵՐՇ. Ս. ՍԻՈՆ | ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ |
| » Ս. ՀԱՅՎԱԶՈՒՆ | » ԱՐԲԱՄԵԱՆ |
| » Ս. ՍԵՐՈՎԻԷ | » ՄԱՆՈՒԿԵԱՆ |
| » Ս. ԳԵՐԵՆԻԿ | ԵՊՍ. ՓՕԼԱՏԵԱՆ |
| » Ս. ԲԱՐԳԷՆ | » ԱՊԱՏԵԱՆ |
| » Ս. ԹՈՐԳՈՄ | » ՄԱՆՈՒԿԵԱՆ |
| ՀՈՒՇ. Ս. ՇԱՀԷ | ՎՐԳ. ԱՃԷՄԵԱՆ |
| » Ս. ՎԱԶԷ | » ՅՈՎՍԷփԵԱՆ |
| » Ս. ԱՐՍԷՆ | » ՊԷՐՊԷՐԵԱՆ |

- Տէր եւ Տիկին ԱԼԵՔՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ
 » » ԶՕՐ. ՍԱՐԳԻՍ ԶԱՐԳԱՐԵԱՆ
 ՏԻԿԻՆ ՄԱՔՐՈՒՀԻ ՅՈՎՍԷփԵԱՆ
 » ՄՆՏԻԿԵԱՆ
 ՏԻԱՐ ԵՐՈՒԱՆԿԻ ՀԻՒՍԻՍԵԱՆ
 » ՄՍԵՓԱՆ ՍՐԱՊԵԱՆ
 » ՄԻՔԱՅԷԼ ՄԱԶՄԱՆԵԱՆ
 » ԵՒՌԱՐԻ ԻԻԻԻԺԵԱՆ
 » ՕՆՆԻԿ ՊԶՏԻԿԵԱՆ

Ճաշկերոյթի ընթացքին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը առաջարկեց առաջին բաժակը Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսի կենաց յիսկ Ն. Ս. Օծութիւնը փոխադարձեց շնորհակալութեամբ եւ բաժակ առաջարկեց բոլոր ներկաներուն կենաց առանձնաբար :

Ճաշէն վերջ, կէսօրէ ետք ժամը 5ին, Պատրիարքարանի մեծ դահլիճին մէջ գումարուեցաւ Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան Համազգային Յանձնախումբի առաջին նիստը, նախագահութեամբ Ն. Ս. Օ. Տ. Ս. Վազգէն Առաջին Արքայապետին Կաթողիկոսի :

Ժողովի ատենագրութիւնը հրատարակուած է յաջորդ էջերուն մէջ :

Չորեքշաբթի օր, Հոկտ. 16ին, Ամերիկայէն ժամանած հիւրերը այցելեցին Բեթղեհէմ, Ս. Ծննդեան այրը եւ Տաճարը. Գեթսեմանի, Աստուածամօք գերեզմանը եւ ապա, կէսօրէ ետք, մասնակցեցան յատուկ թափօրի մը Ս. Յարութեան Տաճարէն ներս, ուր աղօթեցին Գրիստոսի Չարխարանաց եւ Յարութեան վայրերուն երկրպագելէ ետք :

Հինգշաբթի օր, Հոկտ. 17ին, Ն. Ս. Օծութիւնը կէսօրուան ճաշի հրաւիրուած էր Ֆրանչիսկեան Միաբանութեան Վանքը : Սուրբ Տեղեաց պահապան Միաբանութեան բոլոր Հայրերը Ն. Ս. Օծութիւնը ընդունեցին իրենց Մայրավանքի մուտքին եւ առաջնորդեցին նախ մեծ սրահը եւ ապա ճաշարան : Սիրոյ եւ ուրախութեան փոխադարձ արտայայտութիւններէ ետք, Նորին Վեհափառութիւնը նուիրեց արձաթեայ ափսէ մը, քանդակագործուած հայկական զարդերով եւ Ս. Էջմիածնի Տաճարի նկարով :

Ճաշէն ետք, Վեհափառ Հայրապետը այցելեց Ֆրանչիսկեան Մատենադարանը եւ ապա հրամեշտ առաւ եւ վերադարձաւ Պատրիարքարան :

Նոյն օրը կէսօրէ ետք, եկեղեցականներու եւ ազգայիններու խումբ մը գացին Ամման եւ այցելեցին նորակառոյց Իզպաշեան-Կիւլպէնկեան Վարժարանը : Բարի գալուստի խօսք արտասանեց Հոգշ. Տ. Շահէ Վրդ., որուն պատասխանեց Պր. Ալեքս Մանուկեան, յայտնելով իր բարձր գնահատանքը եւ գոհունակութիւնը Պատրիարքարանի հովանաւորած կրթական ճիգին համար, որուն շօշափելի արդիւնքն է Ամմանի փառաւոր դպրոցը :

Երեկոյեան, Վեհափառ Հայրապետը ընկերակցութեամբ Ամեն. Պատրիարք Արքայան Հօր եւ Արքայան Հայրերու, իջաւ Մեռեալ Ծովու եզերքը, ուր իրենց միացան Ամման այցելող հիւրերը եւ հոն տեղի ունեցաւ ճաշկերոյթ մը, ուրախ մթնոլորտի մէջ :

Ուրբաթ առաւօտ, ամսոյս 18ին, պատուական հիւրերը այցելեցին Ս. Յակոբեանց Մայր Տաճարը : Տեսան մաս մը գանձատան թանկագին առարկաներէն եւ ապա ընկերացան Վեհափառ Հայրապետին, Ամեն. Պատրիարք Հօր եւ Միաբանութեան, երբ Ն. Ս. Օծութիւնը, ժամը 11ին կէսօրէ առաջ, փոխ այցելութեան գնաց Յունաց Պատրիարքարան եւ Ֆրանչիսկեան Միաբանութեան : Վեհափառ Հայրապետին կողմէ խումբ մը Եպիսկոպոսներ այցելեցին նաեւ Լատիններու Պատրիարքարանը, Ասորիներու, Ղպտիններու, Հապէշներու, Անկլիքաններու, Լուտերականներու եւ այլ կրօնապետներու, փոխադարձելու համար բարի գալուստի իրենց այցելութիւնը :

Շաբաթ օր, ամսոյս 19ին, կէսօրէ ետք ժամը 2.30ին, Վեհափառ Կաթողիկոսը «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար :

Վանքի դուռէն թափօրը կազմուեցաւ մասնակցութեամբ Թարգմանչաց եւ Ժառանգաւորաց աշակերտներու, ուրարակիր դպիրներու, Քահանայ Հայրերու, Վարդապետներու եւ Արքայան Եպիսկոպոսներու, բոլորն ալ զգեստաւորուած : «Որ զխորհուրդ բո գալստեան» շարականի երգեցողութեամբ թափօրը շարժեցաւ վանքի դուռէն եւ դրօշակագարդուած շուկայէն ուղղուեցաւ դէպի Տաճար, տուներէն նետուած ծաղիկ-

ներու վրայէն եւ ճամբու երկայնքին կեցած խանութպաններու սրսկած վարդի ջուրի բուրումին ընդմէջէն :

Վեհափառ Հայրապետը օրհնեց ու խտաւորիւ բարեպաշտ ժողովուրդը , որ խոնուած էր մինչեւ Տաճարին մուտքը : Ս. Յարութեան Տաճարի դրան առջեւ Սարկաւազները մատուցին խունկը , մինչ Դպիրները սկսան երգել «Հրաշափառ»ը : Վեհափառ Հայրապետը խնկարկեց Պատանատեղւոյն շուրջ եւ թափօրով առաջնորդուեցաւ Ս. Գերեզման , ուր մտաւ , երկրպագեց եւ կատարեց իր ուխտը : Իրեն հետեւեցաւ եկեղեցական դասը , որ համբուրիչէ ետք Ս. Գերեզմանը , խոնարհեցաւ Վեհափառին առջեւ , համբուրեց Ձեռաց Խաչը կրկնելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» :

Սյնուհետեւ Վեհափառ Հայրապետը առաջնորդուեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին , ուր նախագահեց «Լոյս Ձուարթ»ի արարողութեան :

Ժամերգութենէն ետք Վեհափառ Կաթողիկոսը ելաւ Տեսչարան , հանգչեցաւ եւ թափօրով վերադարձաւ Ս. Յակոբեանց վանքը , դարձեալ ճամբուն երկու կողմերը պատուի կեցած քաղաքիս երեք գլխաւոր հայկական Միութիւններու արիներու երկարածիգ շարքերուն ընդմէջէն :

Կիրակի , 20 Հոկտ. ի կ. ա. Ժամը 8.30ին , նոյն թափօրով Ն. Ս. Օծութիւնը դարձեալ առաջնորդուեցաւ Ս. Յարութեան Տաճար , ուր Ս. Գերեզմանին վրայ մատոյց ուխտի Սուրբ Պատարագը եւ քարոզեց , բազմահազար հաւատացեալներու ներկայութեան : Ն. Ս. Օծութիւնը իր խօսքին սկիզբը յայտնեց թէ այս օրը անմոռանալի պիտի մնայ իր յիշողութեան մէջ , օր մը՝ լի սրբազան ապրումներով : Ապա շնորհակալութիւն յայտնեց Աստուծոյ , որ հաճած էր իրականութեան վերածել տարիներու իր բաղձանքը : Յետոյ անդրադառնալով Տաճարէն ներս ընթացք առած նորոգութեան ծաւալուն աշխատանքներուն , կոչ բրաւ Հայ ազգի բոլոր զաւակներուն որ իրենց կարելին ընեն գոյացնելու նորոգութենէն մեզի բաժին ինկած գումարը , այդպէսով համաքրիստոնէական այս կարեւորագոյն Արքայալայրի նորոգութեան մասնակցած ըլլալու փառքը աւելցնելով մեր նունին : Ու իր խօսքի վերջաւորութեան յայտնեց իր երախտագիտական զգացումները Յորդանանեան Կառավարութեան եւ անոր գլուխը գտնուող Հիւսէյն Քազաւորին , որ վերին հսկողն է այս Սուրբ վայրերուն եւ որ այնքան հոգածութիւն ցոյց է տուած միշտ անոնց պահպանումին ու բարեգարգման համար : Պատարագիչ Վեհափառին կը սպասարկէին Հարաւային Ամբիկլայի Կաթող. Պատուիրակ Գերշ. Տ. Բարզէն Նպիսկ. Ապատեան եւ Դալիֆորնիոյ թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Քորգոմ Նպիսկ. Մանուկեան : Պէլյութէն Ժամանած Կոմիտասեան երգչախումբը , իր դաշն ու զրաւիչ երգեցողութեամբ , աւելցուց փայլը օրուան փառաշուք հանդիսութեան : Բազմահարիւր հաւատացեալներ մօտեցան Ս. Հաղորդութիւն առնելու Վեհափառին օրհնեալ Աջէն : Ս. Պատարագը եւ քարոզը ծայրաստիճանեցաւ երուսաղէմի ռատիոկայանէն : Ս. Պատարագէն ետք , Նորին Սուրբ Օծութիւնը նախագահեց Ս. Գերեզմանին եւ Պատանատեղւոյն շուրջ կատարուած մեծահանդէս թափօրին , եւ կարճ հանգիստէ մը ետք շքերթով վերադարձաւ Մայրավանք :

21 Հոկտեմբերին , Վեհ. Հայրապետը , ընկերակցութեամբ Ս. Աթոռոյս Ամեն. Պատրիարք Արքագանին եւ Պատ. Միաբանութեան , այցելեց վանուցս կրթական եւ զրական հաստատութիւնները : Ժառանգաւորաց Վարժարանի մուտքէն՝ ուսանողութիւնը «Էջմիածինն ի հօրէ» շարականի երգեցողութեամբ առաջնորդեց Վեհափառը հանդիսասրահ : Հոն եղան բարի զախտեան արտայայտութիւններ Սարկաւազներու եւ Ժառանգաւոր սաներու կողմէ : Վեհափառ Հայրապետը օրհնեց վարժարանի ուսուցչական կազմն ու աշակերտութիւնը եւ տպաւորիչ խրատական մը խօսեցաւ ժառնգ. սաներուն , շեշտելով հոգեւոր այս կրթարանին կատարած եւ կատարելիք յոյժ կենսական դերը մեր եկեղեցւոյ եւ ժողովուրդի կեանքին մէջ :

Ապա Վեհափառ առաջնորդուեցաւ Ս. Քարգմանչաց երկրորդական Վարժարան : Տեսչութիւն , ուսուցչական կազմ եւ վարժարանի թիւով 325 երկուսն աշակերտութիւնը ծափողջոյններով ընդունեցին Վեհ. Հիւրը : Դպրոցի սրահին մէջ Վեհափառ օրհնեց աշակերտութիւնը ու մէկական փոքրիկ ոսկի խաչեր տուաւ բոլորին :

Վեհ. Հայրապետը այցելեց նաեւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցին , ուր իր ուխտը կատարեց Քրիստոսի Բանտի մատրան մէջ , Մայրապետանոցը , Կիւլպէնկեան Մատենադարանը , Տպարանը եւ Զեռագրատունը , ամէն տեղ իր գոհունակութիւնը յայտնելով կատարուած աշխատանքներուն համար :

22 Հոկտեմբեր , Երեքշաբթի առաւօտ , Ն. Ս. Օծուծիւնը իր շքախումբով մեկնեցաւ Բեթղեմէմ , յուխտ եւ յերկրպագութիւն Քրիստոսի Մննդեան Արքայաջրին : Ժամը էին , ինքնաշարժերու պատկառելի թափօրը ճամբայ ելաւ Մայրավանքի դռնէն , առաջնորդութեամբ հեծելանաւորդ ոստիկաններու : Ճամբու կէսին , Յունաց Ս. Եղիա վանքի մօտերը , Ն. Ս. Օծուծիւնը դիմաւորուեցաւ Բեթղեմէմի եւ շրջակայ զիւղերու քաղաքապետներէն եւ մուխթարներէն . ինչպէս նաեւ Բեթղեմէմ քարնակ երեսելի ազգայիններէ : Օղբ ցուրտ էր . աշնան խոնաւ քամի մը կար դուրսը , Մննդեան առաւօտները յիշեցնող : Ժամը 9.30ին թափօրը հասաւ Ս. Մննդեան վանուց մեծ հրապարակը , ուր Վեհափառը ընդունուեցաւ զինուորական պատիւներով : Բեթղեմէմի Կառավարիչն ու Ոստիկանապետը եւ օտար յարանուանութեանց հոգեւորական ներկայացուցիչները բարի գալուստ մաղթեցին մեծ հիւրին : Միաբանութիւնն ու աշակերտութիւնը արդէն զգեստաւորեալ « Խորհուրդ մեծ » շարականի երգեցողութեամբ առաջնորդեցին Վեհափառ Հայրապետը Ս. Մննդեան Տաճար , Ժողովուրդի բազմութեան ընդմէջէն եւ մորթուած ուխտարներու արեան վրայէն : Անսահման էր հրճուանքն ու խանդավառութիւնը ներկաներուն , ծնունդ՝ Վեհին օրհնաբեր ներկայութենէն զատ Մննդեան շարականներուն առթած սրտագրաւ ալ ապրումներով : Նորին Ս. Օծուծիւնը Փրկչի Մննդեան տեղւոյն վրայ երկրպագելէ եւ իր ուխտը կատարելէ ետք , հանդիսաւոր Ս. Պատարագ մատուցուեցաւ Ս. Այլին մէջ : Պատարագիչն էր Գալիֆորնիոյ թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Քորզում Եպս. Մանուկեան : Արարողութեանց աւարտին , Վեհափառ Հայրապետը , Ս. Պատրիարք Հայրը եւ Միաբանութեան անդամներն ու Ս. Սթոպոյ հիւրերը թէլչասեղանի հրաւիրուած էին Բեթղեմէմի Քաղաքապետութեան կողմէ : Ն. Վեհ. Քաղաքապետը բարի գալուստեան ջերմ արտայայտութիւններով ողջունեց Վեհափառ Հայրապետը , որ փոխադարձ շնորհակալութիւններ արտայայտելէ ետք յայտնեց իր մեծ գոհունակութիւնը այս առիթով եւ բարգաւաճում մաղթեց Քրիստոսի Մննդեան այս համեստ զիւղաքաղաքին :

Կէսօրէ ետք ժամը 2ին , նոյն հանդիսական գնացքով թափօրը վերադարձաւ Երուսաղէմ :

Հոկտեմբեր 23ին , Չորեքշաբթի օր , Նորին Ս. Օծուծիւն Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց այցելեց Նորին Վեհափառութիւն Հիւսէյն Ա. Քազաւորին Ամմանի մէջ :

Ն. Ս. Օծուծիւնը ճամբայ ելաւ Երուսաղէմէն առաւօտեան ժամը 10ին , ընկերակցութեամբ Ամենապատիւ Տ. Եղիշէ Պատրիարք Հօր , Գերշ. Տ. Տ. Հայրիկ , Սիոն , Սուրէն , Հայկագուն եւ Սերովբէ Արքեպիսկոպոսներու , Գերշ. Տ. Տ. Գերենիկ , Բարգէն եւ Քորզում Եպիսկոպոսներու , Հօգշ. Տ. Տ. Յակոբ , Շահէ , Կիւրեղ եւ Արսէն վարդապետներու եւ արտասահմանի ու Յորդանանի ազգայիններու մեծ շքախումբի մը :

Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբը ներկայացան Հաշիմական Պալատ ժամը 12.30ին եւ ընդունուեցան Վեհափառ Քազաւորէն , որ այս առիթու զգեցած էր իր զինուորական մեծապաշտօն հազուատը :

Ն. Ս. Օծուծիւնը խօսք առաւ եւ յայտնեց իր ուրախութիւնը գտնուելու Ս. Երկրին մէջ, երկրպագելու նուիրական ուխտաժայրերուն եւ վայելելու հիւրասիրութիւնը Յորդանանի ժողովուրդին: Ծնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Քազարին, որ բացառիկ պատիւներու արժանացուցած էր զինք, ապա ըսաւ երիտասարդ եւ քաջակորով Արքային. «Մենք ուրախ ենք Ձեր մէջ տեսնելու Հաշիմական օրհնեայ գերդաստանի շառաւիղը, այն գերդաստանին, որուն երջանկայիշատակ թագաւորներէն Ապտալլան, հայր եւ պաշտպան կանգնեցաւ տառապեալ հայութեան, երբ ապաստան փնտռեցին իր իշխանութեան տակ:

«Հայերս ամենուրեք, երախտագիտութեամբ պիտի յիշնք մեր ցաւի օրերը եւ Ձեր Հայրերու ու Ձեր սիրոյ մեծհոգիութիւնը»:



Ն. Վեհ. Քազարը Յորդանանեան Ա. Կարգի շխմեանով կը պատուէ Ն. Ս. Օծուծիւնը:

Վեհափառ Հայրապետը ներկայացուց Վեհափառ Քազարին թանկագին նուէրներ, որոնցմէ մին նորածին Ֆէյսալ իշխանին, որ ծնած էր Նորին Արքութեան Ամման ժամանումի նախօրեակին: Հայրապետը արեւշատութիւն եւ բախտաւոր օրեր մաղթեց ժամանումի նախօրեակին: Հայրապետը արեւշատութիւն եւ բախտաւոր օրեր մաղթեց նորածին իշխանին եւ ըսաւ. «Ես Ամման մտայ ուրախութեան եւ հրճուանքի օր մը, երբ ամբողջ ժողովուրդը ցնծութեան մէջ էր: Եւս Աստուած որ այդպէս անցնին Ֆէյսալ իշխանին բոլոր օրերը»:

Վեհափառ Քազարը շնորհակալութիւն յայտնեց Նորին Ս. Օծուծեան ազնիւ խօսքերուն համար եւ հայերու մասին ըսաւ. «Մենք պատիւ կը զգանք մեր երկրի հայութեամբ: Աշխատասէր, նուիրուած եւ գործունեայ Ձեր ժողովուրդի զաւակները մերն են եւ մեզի համար նոյնքան սիրելի որքան մեր ժողովուրդի այլ զաւակները»:

«Մենք ուրախ ենք իմանալով որ հաճելի եղած են Ձեր այստեղ անցուցած օրերը. Ս. Տեղերը, որոնց պաշտպանութիւնը Աստուած յանձնած է մեզի, բաց են բոլոր Աստուծոյ անունը դաւանողներուն առջեւ եւ մենք պատուուած կը զգանք երբ Ձերդ Սրբութեան նման Բարձրապատիւ եւ պատկառելի անձեր այցի կուգան Սրբապայրերուն»:

Վեհափառ Քաղաւորը այս առթիւ Կ. Ս. Օծութեան կուրծքը զարդարեց Առաջին կարգի Արժանեաց շքանշանով եւ յանձնեց թագաւորական գնահատանքի զիրը:

Բոլոր ներկաներու ծափերուն մէջ, Նորին Ս. Օծութիւնը բացազանչեց «Կեցցէ Հիւսէյն Քաղաւորը» եւ սիրալիք խօսքերու կարճ փոխանակումէ ետք, ներկաները հրաժեշտ առին Վեհափառ Քաղաւորէն:

Նորին Վեհափառութիւնը հաճեցաւ դուրս գալ պալատէն եւ Նորին Ս. Օծութեան հետ կենալ սանդուխներու առջեւ, շքախումբին հետ նկարուելու համար, եւ դարձեալ հրաժեշտ առնելու ծափողջոյններու խանդավառութեանը մէջ:



Վեհափառ Հայրապետը եւ Ն. Վ. Քաղաւորը եւ Ամեն. Ս. Պատրիարքը պատւոյ շքանշանի յանձնումէն ետք:


Նոյն կէսօրին, Ամեն. Ս. Պատրիարքը Հայրը հաշկերոյթ տուաւ շքախումբի բոլոր անդամներուն, էլ-Օրտոն պանդոկին մէջ:

Իսկ զիշերը, ժամը ճին, Ամմանի Ֆիլատելֆիա պանդոկին մէջ, Ամմանի Ազգային Մարզական Միութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ մեծ հաշկերոյթ մը, ի պատիւ Ամմանայն Հայոց Կաթողիկոսին, որուն մասնակցեցան հիւրերը եւ Ամմանի ընտրանի հայութիւնը:

Ն. Վեհափառութիւնը այցելեց նաեւ Ս. քաղաքի այլ կարեւոր սրբապայրերը: 25 Հոկտ. Ուրբաթ երեկոյեան, Ս. Պատրիարք Հօր եւ Միաբան Հայրերու ընկերակցութեամբ, շրջեցաւ Ս. Յարութեան Տաճարի բոլոր մասերը, մեծապէս հետաքրքրուելով ձեռնարկուած մեծածախս եւ մեծածաւալ նորոգութեան գործերով: Ընդունուեցաւ Տաճարի Լա-

տինաց եւ Յունաց Տեսուչներէն: Ուրիշ օր մը այցելեց Հարամ-Շէրիֆ (Սողոմոնի Տաճար): Մզկիթի Շէյխը, սիրալիր ողջունումէ մը ետք, պտտցուց Վեհ. Հայրապետը պատմական այդ վայրի բոլոր մասերը: Վեհափառը այցելեց նաեւ, Սրբազաններու եւ Հոգեշնորհ Հայրերու ընկերակցութեամբ, Համբարձման Սրբավայրն ու Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ գերեզմանի եկեղեցին, անոնց մէջ կատարելով իր ուխտը:

Շարաթ, նոյեմբերի 2ը, մեկնումի օրն էր Վեհափառ Հայրապետին: Կէսօրին, հակառակ ցուրտ օդին եւ պարբերաբար տեղացող անձրեւին, բազմութիւնը սկսած էր խոնուիլ վանքի աւագ դրան դիմացի հրապարակին վրայ: Ապա անոնց կողքին տեղ գրաւել եկաւ երկարածիգ շարանը Ս. Քարգմանչաց վարժարանի աշակերտութեան: Եւ երբ ժամը 1ին Վեհափառը երեւցաւ վանքի աւագ մուտքին, ժողովուրդը սկսաւ որոտընդոտ ծափահարութեան: Վեհափառը իր վերջին օրհնութիւնը տալէ ետք մտաւ ինքնաշարժը, ընկերակցութեամբ Ս. Պատրիարք Հօր: Սրբազաններ ու Միաբան Հայրեր



Նօրին Վեհափառուրիւն Հիւսէյն Քազաւոր, Ն. Ս. Օժուրիւն Տ. Տ. Վազգէն Կարոյիկոս, Ամեն. Տ. Եղիշեկ Սրբազան Պատրիարքը եւ պալատ ցեղակայացող պատուիրակուրիւնը՝ Պատմանի պալատին առջեւ:

տեղաւորուեցան ինքնաշարժերու մէջ ու թափօրը շարժեցաւ դէպի Գալանտիայի օդակայան, աշակերտութեան «երթաք բարով, Վեհափառ» սրտազեղ արտայայտութիւններուն ընդմէջէն: Ժողովուրդը ցրուեցաւ վանքի դռնէն, բաժանումին առթած տրտում տպաւորութեան ներքեւ, համբիւլէ ետք իրեն շատ սիրելի Հովուապետը, 20 օրեր անոր ներկայութիւնը վայելելէ ետք: Իսկ ազգայիններէն ոմանք ընկերացան Վեհի թափօրին մինչեւ օդակայան: Ժամը 1.30ին, Վեհ. Հայրապետը իր հետեւորդներով (Հայկազուն Արքեպս.: Գաւազանակիր Արսէն Վրդ. եւ Ճարտարապետ Միքայէլ Մազմանեան) բարձրացաւ օդանաւ: Յուզիչ էր պահը երբ Վեհափառը օդանաւի սանդուխին գլուխը ետ դառնալով՝ իր հուսկ օրհնութիւնը կուտար իրեն ողջերթ մաղթող ներկաներուն: Երկու ժամեր ետք օդանաւը կը հասցնէր Նօրին Սուրբ Օժուրիւնը եզրկատտսի մայրաքաղաք:

ԺԱՄԱՆՈՒՄ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ՁՆՈՐՀԱԶԱՐԴ Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Նորին Մբուրիւն Վազգէն Ա. Հայրապետի եղբայրական սիրոյ հրուէրին պատասխանելով, Հոկտ. 26ին Շաբաթ օր, Երուսաղէմ ժամանեց Մեծի Տանն Կիլիկիոյ Շնորհազօրդ Կաթողիկոս Տ. Տ. Խորէն Ա.:

Նորին Մբուրիւն Տ. Տ. Խորէն Կաթողիկոս իր շնորհակցումով, որ կը բաղկանար Գեր. Տ. Տ. Անուկ եւ Տանոս Արքեպիսկոպոսներէ, Հոգ. Տ. Տ. Գաւրիլ, Երուսաղէմ եւ Տրոս վարդապետներէ, Պետական Երեսփոխան Էմր Խաչիկ Պապիկեանէ, Տօբոսեւ Բալսէփ Ենիկոմեանէ եւ Եղիկ Գանթալեանէ, Տնտեսական Գործակալ Երբէ, Բարձրագոյն Եկ-

ե իր հետեւորդները ընդունուեցան Ս. Արուստյ Ամեն. Պատրիարք Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս եւ Մբոյ Բաղոբեանց Միաբանութեան Հայրերէն: Նորին Ամեն. Պատրիարք Մբազար եղբայրական ողջագոյութեամբ ընդունեց Նորին Մբուրիւնը եւ առաջնորդեց Հիւսէյն Քազաւարի կողմէ սրամագրուած ինքնաշարժը եւ բաժորը յառաջացաւ Երուսաղէմ: Գաւրի վրան մօտ, Նորին Մբուրիւն իջաւ ինքնաշարժէն, եւ գլխատուած յետոյ գլուխը անյաւ բաժորին՝ որ «Միտնի օրդիլ զաւրիլ» շարականի երգեցողութեամբ յառաջացաւ վանքի դուռ: Հոն,



Ողջագոյութեամբ զոյգ Վեհափառներու:

ձաւակեղջի՝ ի պատիւ Խորէն Վեհափառի:

Իոյեանէ, Ռուբէն Մամիսագալեանէ, Դեռզեւեւանեանէ, Նազարէր Արքիպեանէ, Արամ Անասեանէ, Գառնիկ Բանեանէ, Օճնիկ Զեւեղեանէ եւ Բակոբ Քերեմեանեանէ, Բերանիստասա ժամը 2ին: Հոն Նորին Մբուրիւնը

Նորին Մբուրիւնը ողջունեց պատուոյ պահակախումբը եւ մտքուած ոչխարներու արեան վրայէն մտնէ գործեց Ս. Բակոբայ գաւիթը: Քաժորը յառաջացաւ Ս. Դիմազի մասուրը, ուր Նորին Մբուրիւնը իր ուխտը

ընկե եւ՛ բարձրացաւ Աւագ ետրան: Եկե-
ղեցական կարն արտոզուրենե մը եւ՛ Նորին
Ամեն. Սրբազան Պատրիարքը բարի գալուտի
խօսքը արտասանեց: Ն. Ս. Օ. Տ. Տ. ետրեն Ա,
իւ ուրախութիւնը յայտնեց ետրուաղեմ գրք.
նըւելուն եւ շնորհակալութիւն՝ եղած ընդու-
նելութեանը համար: Օրհնեց Նախնական
տունը եւ աղօթեց Նորին Վեհափառութիւն
Հիւսէյն Ա. Քալուտի արեւտատրեան եւ
եղանկութեան համար:

ժողովուրդի խնդրեալ բազմութեան
մէջէն, եւ «Տրբո բացուին դռներն յուսոյ»
կիլիկեան մաղբերգի երգեցողութեամբ բարձ-
րացաւ Պատրիարքարան: Երբ Նորին Սրբու-
րիւնը հասաւ պատրիարքական գահին, Ն. Ս.
Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Հայրապետը իջաւ գահէն,

Կիրակի օր, Հոկտեմբեր 27ին, Ն. Ս. Օ.
Տ. Տ. Վազգէն Ա. Կարողիկոս իւր ուխտի
Պատարագը մատոյց Ս. Յակոբեանց, Մայր Տա-
հարին մէջ: Ս, Պատարագի մեծաւու՛ր բա-
փօրը կազմուեցաւ Պատրիարքարանի մէջ ու
«Ետրհուրդ խորին»ի հմայիչ երգեցողութեամբ
մուտք գործեց պերեօրէն զարդարուած Մայր
Տաճարը: Պատարագիչ Վեհափառ ին կր սպա-
սարկէին Ս. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանի
Վեռտեսուչ Գեորգ. Տ. Հայկազուն Արեւապա.
Արամամեանը եւ Արեւմտ. Եւրոպայի Քեմի
Կարօզ. Պատուիրակ Գեորգ. Տ. Անրօպէկ
Արեւապա. Մանուկեանը, Հոգ. Վարդապետներ
եւ Աբելաներ: «Հայր մեր»էն առաջ, Վեհ.
Պատարագիչը խօսեցաւ Տաճարը լեցնող ժո-
ղովուրդին: Վեհ. Հայրապետը յայտնեց թէ



Նորին Վեհափառ Հիւսէյն Քալուտը
կը յանձնէ Կարգանանի Ա. կարգի շխմեանը:

Ջոյկ Վեհափառ Հայրապետները
Հայոց Պատրիարքարանի մէջ:

յուստացալու մի ամիս հայ եւ ողջադուրուե-
ցաւ Նորին Սրբութիւն ետրեն Կարողիկոսի
նե: Ամենայն Հայոց Հայրապետ Տ. Տ. Վազ-
գէն Ա. Կարողիկոս բարի գալուտի իւր խօսքը
բու Տ. Տ. ետրեն Կարողիկոսի եւ շնորհա-
տուեց զինք իբրեւ Կարողիկոս Մեծի Տանն
Կիլիկիոյ: Երկու Կարողիկոսներու փոխա-
զարծ խօսեան եւ՛, Միաբանութիւն եւ ժող-
վուրդ կարգով եկան համբուրելու զոյգ Կա-
րողիկոսներու Ազներ եւ արեւտատրիւն
մաղբեցիլն անոնց:

կը գտնուի հոգեկան բացառիկ վիճակի մը
մէջ, եւ այդ պահուն ունի նոյն զգացում-
ները զորս ունեցած էր 1945ին, առաջին
անգամ Ս. Էջմիածնի իւր այցելութեան: Այդ
ննեւոյ այլ վեմ սպրումներուն առջեւ, Ն.
Վեհ. Հայրապետը շարունակեց, սկար պիտի
գան իւր խօսքերը ու ինք պիտի նախընտրէ
լսել, վայելիլու համար իրովին գերազույց
վերացումի այդ սրբազան պահը: Վեհա-
փառը իւր խօսքի աւարտին անասանութեան
եւ առաւել պայծառացման մաղբաններ

ըբաւ Հայց. նկեղեցւոյ բոլոր Նուիրապետական Արուներուն: Պատարագեն եւ կատարուեցաւ հոգեհանգիստ՝ հանգուցեալ Տ. Տ. Զարեհ Ա. Կիրիկիոյ Կարողիկոսի հոգւոյն համար: Հոգեհանգստան պատշտօնին նախագահեց Նորին Սրբուրբին Խորեն Կարողիկոսը: Աւարտութեանց աւարտին, Վեհափառք, Միաբանութիւնը եւ դպիրներ զգեստաւորեալ եւ շարականի երգեցողութեամբ բարձրացան Պատրիարքանի մեծ եւ լուսազարդուած դահլիճը, որ Ս. Պատարագին ներկայ եղող բազմահարիւր հաւատացեալները մտեցան Աջը առնելու Պատարագիչ Վեհափառին:

Մեծի Տանն Կիրիկիոյ Կարողիկոսը Հոկտեմբեր 28ին, Երկուշաբթի օր, ընդունուեցաւ Ամնանի արեւոյտիան պալատք եւ իր յարգանքը մասնոյ Նորին Վեհափառութիւն Հիւսէյն Ա. ին, որ Նորին Սրբութեան կուրծքը զարգացեց արժանեաց Առաջին կարգի շքանշանով:

Նոյն օր Երուսաղէմի Քաղաքապետ Բաճիկ Խարիպի հրուերով, Երկու Կարողիկոսները նաեւ գացին Անպատասօր պանդոկը: Բարի գալուստի խօսք արտասանեց Ն. Վսեմութիւնը եւ բարի գալուստ ու երջանկութիւն մաղթեց Երկու Կարողիկոսներուն: Ժամը 2.30ին Երկու Կարողիկոսները վերադարձան վանք:

Կեսօրե եւ ժամը 4-6, Նորին Սրբութիւն Տ. Տ. Խորեն Կարողիկոս ընդունեց Ս. Քաղաքի կրօնապետները, Նորին Վսեմութիւն Կառավարիչը, Ասիականագետը, բանակի հրամանատարը, օտար պետութեանց հիւպատոսները, պետական պատշտօնատերեր, գօտաւորներ, տղաքի երեսիկները եւ հայ մեծամեծները:

Հոկտեմբեր 29ին, Երեքշաբթի օր, Երկու Հայրապետները եւ Ամենապատիւ Ս. Պատարագ Հայրը, իրենց հետեւորդներով, շուրջ 40 անձեր, նաեւ հրաւիրուեցան Վաչիկեղեցւոյ Պետ Գերե. Տ. Պատրիոս Եպիսկոպոս: Վանքի մուտքին անոնք դիմաւորուեցան Գերե. Տ. Պատրիոս Եպիսկոպոսը եւ Վաչիկեղեցականներէ, օրհնեցին մատուցուած հացն ու աղբ եւ արիներու ու ժողովուրդի ընդմէջէն առաջնորդուեցան Եկեղեցի, հոն աղօթելէ եւ ժողովուրդը օրհնելէ եւ, բարձրացան Եպիսկոպոսարան եւ պատշտօն խօսքերէ ու փոխադարձ մաղթանքներէ յետոյ առաջնորդուեցան նաւասենեակ: Ճաշէն յետոյ Երկու Կարողիկոսները հրաժեշտ առին Գերե. Տ. Պատրիոս Եպիսկոպոսէ, եւ Վաչիկ արիներու պատիւներով եւ բոլորահարութեամբ առաջնորդուեցան մինչեւ Ս. Գեղարայ վանքի աւագ դուռը:

Նոյն օր կեսօրե եւ ժամը 3.30ին, Նորին Սրբութիւն Տ. Տ. Խորեն Ա. Կարողիկոս հրաժեշտ առաւ Նորին Սրբութիւն Տ. Տ. Վաչիկէ Ա. Կարողիկոսէն, եւ Նորին Վեհափառութիւն Հիւսէյն Թագաւորի կողմէ տրամադրուած ինքնաշարժով մեկնեցաւ Երուսաղէմի օչակայանը: Նորին Սրբութեան ուղիերը մաղթելու համար օգոստոսյան եկած էին Ս. Արուստյա Ամեն. Պատրիարքը, Միաբան Հայրերը, բարձրութիւն ժողովրդեան ինչպէս նաեւ պետական ներկայացուցիչները: Կես ժամ հանգստանալէ յետոյ Նորին Սրբութիւնը ուղարկուեցաւ Ս. Արուստյա Ամեն. Պատրիարքին եւ Միաբանութեան հետ եւ ժողովուրդի ծափերուն ընդմէջէն բարձրացաւ օդանու եւ մեկնեցաւ Պէյրութ:

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Երեքշաբթի, 15 Հոկտեմբեր 1963ի երեկոցանոց ժամը 5ին, Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան կեդրոնական Յանձնաժողովը, Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի մեծ դահլիճին մէջ, զուամբոց իր առաջին նիստը, նախագահութեամբ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա.իւ Երեկոց երեկոց Յանձնաժողովի անդամներէն.

- ԱՄԵՆ. Տ. ԵՒԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԵՐՏԷՐԵԱՆ, Պատրիարք Ս. Երուսաղէմի
- ԳԵՐՇ. Տ. ՍԻՈՆ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ, Առաջնորդ Միացեալ Նահանգաց
- » Տ. ՍԵՐՈՎԷՐԷ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ, Կար. Պատրիարք Երուսաղի
- » Տ. ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ԱՊԱՏԵԱՆ, Կոր. Պատրիարք Հարաւային Ամերիկայի
- » Տ. ԹՈՐԳՈՄ ԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ, Առաջնորդ Միացեալ Նահանգաց Արեւմտեան Թեմի
- » Տ. ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱՐՔԵՊՍ. ԱՐԲԱՀԱՄԵԱՆ

ՏԻԱՐ ԱԼԷԲՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ, Տիրոյք (Միացեալ Նահանգներ)
 ԶՕՐ. ՍԱՐԳԻՍ ԶԱՐԳԱՐԵԱՆ, Պոսթըն (» »)
 ՏԻԱՐ ՃԱՆ ՔԻՒՐՔՃԵԱՆ, Լոս Անճելըս (» »)
 ՏԻԱՐ ԵՐՈՒԱՆԴ ԼԻՒՍԻՍԵԱՆ, Միլանո (Երուսաղ):

Ժողովը մեծամասնութիւն կազմած ըլլալով օրինաւոր իր աշխատանքին սկսու: Առաջին առթիւ կազմուեցաւ կեդրոնական Յանձնաժողովի մնայուն Դիւանը, ըստ հետեւեալին. —

- ԳԵՐՇ. Տ. ՍԻՈՆ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ, Ասեմապետ
- » Տ. ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ԱՊԱՏԵԱՆ, Ասեմապետ
- ՏԻԱՐ ԶԱՐԷ ԳԱՐԱԿԷՉՅԵԱՆ, Կանձապետ

Ապա որոշուեցաւ արտասահմանը բաժնիկ 5 շրջաններու, և իւրաքանչիւրին համար ընտրել Փոխ-Ատենապետ մը: Պատ. Ժողովը ներկայացուած առաջարկներուն վրայ ընտրութիւնները կատարեց ըստ հետեւեալին.

- Հիւս. Ամերիկայի Արեւելեան թեմին՝ Պ. ՀԱՅԿ ԳԱՎՈՒՔՃԵԱՆ
- » » Արեւմտեան թեմին՝ ԳԵՐՇ. Տ. ԹՈՐԳՈՄ ԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
- Հարաւ. » թեմին՝ ՏԻԱՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՏԻԱՐՊԷՔԻՐԵԱՆ
- Երուսաղի շրջանին՝ ՏԻԱՐ ԵՐՈՒԱՆԴ ԼԻՒՍԻՍԵԱՆ:

Իսկ Միջին Արեւելքի համար Փոխ-Ատենապետ նշանակելու պարտականութիւնը վճարուեցաւ Երուսաղէմի Հայոց Ամեն. Պատրիարք Հօր, ինչպէս նաև այս շրջանի մէջ հանգանակութեան կազմակերպութեան աշխատանքը:

Նկատի առնուեցաւ նաև, յետ Դիւանի կազմին ընտրութեան, չեմբը ստորագրելու հարցը, ու Պատ. Ժողովը որոշեց որ Պր. Զարլը Գարակէօզեանի ստորագրութեան հետ չեմբը վրայ երեկն նաև ստորագրութիւնները Տիար Հայկ Գավուքճեանի և Տատուր Տատուրեանի, Նիւ Եորքէն:

Նախագահ Վեհափառ Հայրապետի թելագրութեան վրայ, Ժողովը նաև որոշեց ընդարձակել Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան կեդրոնական Յանձնաժողովը նոր

անուններով: Առաջարկուեցան այս ուղղութեամբ հետեւի ազգայինները և ընդունուեցան ժողովի կողմէ:

- ՏԻԱՐ ԵԴՈՒԱՐԻ ԻԹԻԻՃԵԱՆ, Փարիզէն
- » ՍՏԵՓԱՆ ՍՐԱՊԵԱՆ, Միլանօ
- » ԱՐԾՐՈՒՆԻ ԶՐԲԱՇԵԱՆ, Մարսէլլ
- » ՄՈՒՇԵՂ ՃԻՅԷՐՃԻԵԱՆ, Մոնսօ:

Ժողովը ապա անդրադարձաւ Յանձնաժողովի պարտականութեանց և նպատակին, հանգանակութեան աշխատանքի եղանակին և բաժանումին և հանգանակուած գումարներու կեդրոնական հարցերուն և տուաւ համապատասխան որոշումներ:

Ըստ որում Յանձնաժողովը պարտականութիւն ստանձնեց գոյացնել մէկ միլիոն տուարի գումարը, որ մեր Եկեղեցւոյ բաժինն է (1/3ը) Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան նախատեսուած ծախուց մէջ և որոշեց քոթաններ նշանակել իւրաքանչիւր հանգանակութեան շրջանի համար: Ու որոշում կայացուց որ հանգանակուած գումարները հաւաքուին Նիւ Եորք, Գանձապահ Զարլզ Գարակէօզեանի մօտ:

Պատ. ժողովը նաև վերահասու եղաւ ծախուց վճարման կերպին, որ պիտի կատարուի համաձայն (Common Technical Bureau)ի ներկայացուցած հաշուեցուցակին: Այդ հաշուեցոյցերը անմիջապէս պիտի վճարուին Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի կողմէ և ապա ներկայացուելով Նիւ Եորք պիտի ստացուին համապատասխան գումարները հոն հաւաքուած հանգանակութեան ֆոնտէն, հետեւի կերպով:

Հաշուեցոյցին ներկայացուցած գումարին 1/3ը, ըստ համաձայնութեան, 1964 Յունուարէն սկսեալ պիտի վճարէ կիւրպէնկեան Հիմնարկութիւնը, որ վճարած է ցարդ բոլոր նորոգութեանց ծախքերը, իսկ մնացեալ 2/3ը պիտի վճարուի Համազգային Յանձնաժողովի յառաջացուցած ֆոնտէն:

Ապա Շահէ Վրդ. Աճէմեան, յանուն Երուսաղէմի Պատրիարքութեան Նուիրակութեան, Պատ. ժողովին ներկայացուց Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան վերաբերեալ պատմական փաստեր, որոնք կը հաստատեն անոր Համազգային Հատանիչով կատարուած ըլլալու իրողութիւնը, հեղինակաւոր գլխաւորութեամբ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ու ընդգծեց նոր հանգանակութեան պարագային ալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին անմիջական հետաքրքրութեան և առաջնորդութեան բարերար դերը. ձեռք բերուելիք յաջողութեանց մէջ: Անոր սրբատառ կոնդակով զօրացած զացինք, ըսաւ, Միացեալ Նահանգներ ու շրջելով եկեղեցիէ եկեղեցի ու կողմելով տեղական հանգանակիչ յանձնախումբեր սկսանք գործի: Յայանեց թէ իրենց զործուէութիւնը հոն յաջողութեամբ պատկուեցաւ, ու 7 եկեղեցական համայնքներու մէջ արդէն գոյացաւ հարիւր քսանվեց հազար (126.000) տուարի գումար մը, բացի մասնաւոր մեծագումար խոստումներէ, զորս կատարեցին յարգարժան ազգայիններ, որոնց ցանկը կը տրուի ստորև. —

Գարակէօզեանի Հաստատութիւն	60.100	Տուար
Վարդանանց Ասպետներ	20.000	»
»	2.000	»
Թաղսեան	15.000	»
Գովուքճեան	20.000	»
Տոստուրեան	15.000	»
Զարգարեան	10.000	»
Խոլիկեան	10.000	»
Հ. Բ. Ը. Մ.	100.000	»

Յօւրախութիւն և ի գոհութիւն Պատ. ժողովին, Միլանայաքնակ ազգային բարերար Տիար Երուանդ Հիւսիսեան յայտարարեց որ Միլանայի փաքթութիւ Հայ գաղութը որոշած է գոյացնել համազգային այս հանգանակութեան համար 60.000 տուար, որուն 45.000 տուարը արդէն իրականացած է հետեւի կերպով: —

Տիար Երուանդ Հիւսիսեան	25.000	Տաւար
» Յ. Սէֆէրեան	10.000	»
» Ստեփան Սրապեան	5.000	»
Տիկ. Սօնա Իպիշեան	5.000	»

Յետ այս զեկուցման վաւերացուեցաւ իւրաքանչիւր շրջանի համար մասնաւոր քաթա մը ըստ հետեւելին: —

Արևելեան Թեմի Հիւս. Ամերիկայի	350.000	Տաւար
Արևմտեան Թեմի » »	100.000	»
Եւրոպայի Թեմի	150.000	»
Հարաւ. Ամերիկայի Թեմ	75.000	»
Միջին Արևելքի շրջան	75.000	»

Որոնք միացած կիւլպէնկեան Հիմնարկութեան 300 հազար տաւար յանձնառու-
թեան հետ պիտի իրականացնեն 1 միլիոն տաւարի նշանակէտը:

Այս առթիւ նաև Պատ. Ժողովը ուշադրութեան առաւ և որոշեց կարևոր հետե-
ւալ հարցը, որուն տեղական յանձնախումբերու կազմութեան մասին իւրաքանչիւր
շրջանի մէջ տեղեակ պահուի Պատ. Համազգային Յանձնաժողովի վեհապառ Նախա-
գահն ու Ամենապատիւ Փօխ-Նախագահը:

Ժողովը նկատի առնելով Տ. Շահէ վրդ. Աճէմեանի առաջին առաջարկը, որոշեց
որ հանգանակութեան ժամանակն ու եղանակը կարգադրուին և ճշդուին իւրաքանչիւր
հանգանակութեան շրջանի պատկան Ազգային-Եկեղեցական իշխանութեանց հետ:

Երկրորդ առաջարկը, վեհապառ Հայրապետի ստորագրութեամբ կոչ մը ուղղուի
հաղորդագրութեան ձևով համայն Հայութեան Հանգանակութեան վերաբերմամբ, ուր
արձանագրուի պատմական այս եղելութիւնը, որ զուժարումն է Պատ. Համազգային
Յանձնաժողովին ընդ Նախագահութեամբ Ամենայն Հայոց վեհապառ Հայրապետին,
շիշատակուն ցարդ կատարուած յաջողութիւնները հանգանակիչ նախարկութեան
ձեռքով և ըլլալ թելադրութիւն ընդհանուրին որ լիաժիրտ և առատաձեռն մասնակցի
այս նախարկան գործին, որպէսզի պաշտպանուին մեր դարաւոր, սրբազան իրա-
ւունքները, միջազգային քրիստոնէական մեծագոյն սրբատեղոյն մէջ անկորուստ:

Յարմար նկատուեցաւ նաև որ յետաձգուին բոլոր տեղական նախաձեռնութիւն-
ները թեմերէն ներս և առաջնահերթ կարևորութիւն տրուի Ս. Յարութեան Տաճարի
նորոգութեան հանգանակութեան:

Պատ. Ժողովը նաև խորհեցաւ հանգանակութեան մասնակցող նախարատները
պատուել արտ շնորհատագիրով մը և յետ խորհրդակցութեանց և կարծեաց փոխա-
նակութեան, յանգեցաւ հետեւեալ եզրակացութեան և վաւերացուց զայն:

ՊԱՏՐԱՍՏԵԼ ՃԱՇԱԿԱՒՈՐ ԿԵՐՊՈՎ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԳԻՐ ՄԸ, ՈՐ ԾԱՌԱՅԷ ՆԱԵՒ
ԻՐԲԵՒ ԱՍԱՅԱԳԻՐ ԵՒ ՈՐ ՂՐԿՈՒԻ ԱՆԽՏԻՐ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒՆ, ՄԻՇՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՎ
ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒՆ ԳՈՒՄԱՐԸ:

Ժողովը ապա լսեց Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան Հայոց Պատրիարքա-
րանի ներկայացուցիչ ճարտարապետ Պր. Եղուարդ Իւթիճեանի զեկուցումը, ի մասին
Ս. Յարութեան Տաճարի շինութեան և դարերու ընթացքին ստացած փոփոխութեանց
պատմական իրողութեանց շուրջ և ապա կարելի մանրամասնութեամբ հակիրճ կեր-
պով բացատրեց հնն կատարուող նորոգութեանց աշխատանքներու կերպին ուղղու-
թեան և նկարագրի մասին:

Երկուշաբթի ժամը 8.15ին Նախագահ վեհապառ Հօր աղօթքով և օրհնութեամբ
փակուեցաւ Համազգային Յանձնաժողովի պատմական այս նիստը:

Դ Ի Ի Ա Ն
Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՎԵՀԱՓԱՌԻՆ ՃԱՌԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի խօսքը, արժատանուած Գանիրէ, 13 Նոյեմբեր 1963 ին, Ազգային Ի. խանութեան կազմակերպած ոլջերրի րէյաւսեղանին:

Մեր այցելութիւնը եգիպտոս տեղի ունեցաւ Երուսաղէմի 26 Հոկտեմբերի ողջագուրումի և Հայ Եկեղեցւոյ միասնութեան լոյսին տակ: Այստեղ, ձեր մէջ, եգիպտահայ համայն հայ հաւատացեալ ժողովուրդի ծոցին մէջ, մեր հոգիին, մեր գիտակցութեան մէջ առաւել պայծառացաւ բարտորոշ և նուիրական նշանակութիւնը Մեծի Տանն կիլիկիոյ Ծնարհագարդ իտրէն կաթողիկոսի հետ մեր հանգիպումին:

Հայաստանեայց Եկեղեցին դարձաւ մէկ և անբաժան, ինչպէս ան եղած է դարեր շարունակ, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կամարներուն տակ ճառագայթող Լուսաւորչի անմար կանթեղի շողակաթումին ներքե:

Հայաստանեայց Եկեղեցին, իր բոլոր նուիրապետական օթոռներով և համայն հայ հաւատացեալ ժողովուրդով մէկ է և անբաժանելի: Երբ կը յիշենք այս ճշմարտութիւնները, պէտք է շեշտենք թէ խօսքը չի վերաբերի Վազգէն կամ իտրէն կաթողիկոսներուն, կամ մեր նուիրապետական օթոռներէն մէկին կամ միւսին և կամ անցողական պարագաներու:

Խօսքը կը վերաբերի մօտ երկհազարամեայ մեր քրիստոնէական կեդրոն Սուրբ Էջմիածնին, որ զմեզ միաւարող և մեր լոյս հաւտաքի վաւերականութիւնը տպահովող գերագոյն ոգեկան ումն է այս աշխարհի վրայ:

Այնտեղ՝ Ս. Էջմիածնի, Արարտեան դաշտի վրայ իջաւ մեր Փրկիչը Յիսուս, Ս. Գրիգոր Լուսաւորչի լուսաշող տեսիլքով:

Այդ պատմական մեծ եղելութիւնը լոյսով լեցուց Հայաստան աշխարհը և

փայլատակեց հայ ժողովուրդի հոգին: Պայծառակերպուեցաւ մեր ազգը, իմացապէս, բարոյապէս և սգեպէս:

Այնտեղ՝ Ս. Էջմիածնի նոյն կամարներուն տակ Ս. Մեսրոպ և Ս. Սահակ յօրինեցին և մեր ժողովուրդին ընծայեցին հայ այբուբէնը և Ս. Գրիգոր:

Այնտեղ՝ Ս. Էջմիածնէն է որ շողաց քաջն Վարդանի սուրբ վասն Յիսուսի և վասն հայրենեաց:

Եւ միշտ այնտեղ, Ս. Էջմիածնի կամարներուն տակ, դարեր շարունակ անշէջ պահպանուեցաւ հայ մշակոյթի և հայրենասիրութեան սրբազան հուրը և բազում մեծ հայրապետներ փառքի էջեր արձանագրեցին հայոց պատմութեան գրքին մէջ:

Ս. Էջմիածնի հիմքերը հաստատուած են հայոց մայր երկրի ապտամներուն վրայ և հայ ժողովուրդի հոգիներուն մէջ:

Սուրբ Էջմիածնի հոգևոր և ազգային առաքելութիւնը այսօր ալ պայծառ իրողութիւն մըն է: Այդ առաքելութիւնը պէտք է շարունակուի, պիտի շարունակուի և առաւել ամբապնդուի, և առաւել ամբողջական դառնայ, մանաւանդ մեր օրերուն, երբ սփիւռքի մեր գաւակները իրենց հոգևոր-ազգային գոյութիւնը կենդանի պահելու համար կենսատու օգի և ջուրի չափ կարիքը ունին իրենց պապական շրթները մերձեցնելու անմահութեան ջուրին, խմելու Ս. Էջմիածնի և վերածնած հայրենի աշխարհի կենարար գուլալ ակերէն:

Սուրբ Էջմիածնի շոյտան մեր ժողովուրդինն է, որ բոլորին անխտիր և հաւասարապէս կը բաշխուի իբրև լոյս, իբրև ջուր, իբրև հաց կենաց: Աշխարհի բոլոր ճանապարհներուն վրայ ախտուած հայ ազգի բոլոր գաւակները, բոլոր հայ եկեղեցիները Ս. Էջմիածնի աստուածային օրհնութեան ներքե կը գանուին այժմ և յաւիտեան:

Երուսաղէմի 26 Հոկտեմբերի ողջագուրումով վերջ գտաւ այն անբնական կացութիւնը, այն անցողական կացութիւնը որ մեր եկեղեցին պահ մը տապնապի ենթարկեց: Տագնապը վերջ գտաւ մէկ ակնթարթի մէջ, վասնզի անբնական էր

և արհամատ, վասնզի բոլորս շատանց կը սպասէինք այդ վճռական պահուն:

Վերականգնած է այժմ՝ և ամբացած միասնութիւնը մեր եկեղեցիէն ներս: Մենք և Խորէն կաթողիկոս ռեւանդիոնացի աշխի լոյսի պէս պահպանել այդ միութեան և սիրոյ սգին և առաւել զօրացնել զայն մեր ձեռաց զարծեցաւ:

Եկեղեցիէն ներս կողմեր չկան այլևս, եկեղեցիին համար, մեզի համար կողմեր չկան այլևս: Հայոց եկեղեցին մէկ է և անբաժան իր բազմադարեան կեդրոն Մայր Աթոս Ս. Էջմիածնով, Ամենայն Հայոց Ընդհանրական Հայրապետութեամբ և մեր նաւերապետական միւս Աթոսներով, Տանն Կիլիկիոյ կաթողիկոսական պատմական Աթոսով, Երուսաղէմի Առաքելական Ս. Աթոսով, Կ. Պոլսոյ Աթոսով, ամէն մէկը իր իշխանութեան սահմաններով և պատմականօրէն նաւերազարծուած իր իրաւասութիւններով և հեղինակութեամբ: Մայր Աթոսի կապը մեր միւս նաւերապետական Աթոսներու և թեմերու հետ զուտ կրօնականանական է, հոգևոր և բարոյական իմաստով, և փաստօրէն վարչական-կազմակերպչական տեսակէտէն բոլոր մեր նաւերապետական աթոսները և թեմերը կը զկառավարուին իրենց ներքին կանոնադրութիւններով, ժողովրդավարական սկզբունքներու հիման վրայ, համաձայն պատկան պետութեանց օրէնսդրութեան արամադրութիւններուն և տեղական պայմաններու:

Վարչակազմակերպչական սրտ շտիպով ապակեդրոնացած այս իրողութեան մէջ, Ամենայն Հայոց Հայրապետութիւնը, Ս. Էջմիածինը, իրեւ պատմական նաւերական կեդրոն Հայոց քրիստոնէական հաւատքի և եկեղեցիի, իր հոգևոր հեղինակութեամբ ու իշխանութեամբ, կ'ապահովէ և կը կենսազարծէ Հայ եկեղեցիին միութիւնը և հայ հաւատացեալ ժողովուրդի հոգևոր-բարոյական միասնութիւնը:

Մեր ողջագուբումով Խորէն Շնորհազարդ կաթողիկոսի հետ, մեր եկեղեցիին ներքին տաղնապը վերջ գտաւ: Եւ եկե-

ղեցական կեանքը իր բնականն հունին մէջ մտաւ, եկեղեցւոյ զարուար կանոններու և աւանդութեանց լոյսին տակ: Բնականն և օրինական և ջերմապէս հղբայրական փոխարարութիւնները վերստին կեանքի կոչուեցան Մայր Աթոսի և Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միջև և այսպէսով միասնական, շինարար զարծակցութեան մը ճանապարհը բացուեցաւ մեր սաջև:

Վստահ ենք թէ ինչպէս Մենք՝ նոյնպէս և Մեր հղբայրը Խորէն կաթողիկոս, արթուն կերպով պիտի հսկենք, սրպէսզի Հսկահմբեր 26ի սգին ամբապէս արմատանայ մեր եկեղեցական ու ազգային կեանքէն ներս և զառնայ կենսաբեր ու պաղաւտա: Մենք երկուքս և մեր միւս աթոսներու հոգևորականները արթուն կերպով պիտի հսկենք սրպէսզի ոչ մէկ կողմնակի պարագայ չթուլացնէ այդ սգին: Այդ ոչ միայն մեր՝ զահակալներուս ուխտն է և նաւերական իղձը, այլ նաև համայն մեր հաւատացեալ ժողովուրդի աղօթքը և կամքը: Եւ մենք կը խորհինք, որ եթէ պատահի նոյնիսկ որ մենք զահակալներս տկարանանք պահ մը, մեր ժողովուրդը պիտի պարտադրէ մեզի իր կամքը և պիտի չթոյլատրէ որ մենք իրարմէ բաժնուինք: Միասնութեան սգին մենք վերջնապէս և ստուգապէս ապահովուած կը տեսնենք:

Գիտենք թէ հարց տուողներ շատ կան, թէ հապա ինչպէս պիտի լուծուին առկախ մնացած հարցերը: Մեր պատասխանը հետևեալն է.

Մենք և Խորէն կաթողիկոս համաձայնած ենք, որ այդ հարցերը պիտի լուծենք մօտ ապագային փոխադրած հասկացողութեամբ, մեր եկեղեցական կանոններու և աւանդութեանց համաձայն, հաշուի առնելով նաև առարկայական սրտ արտաքին պայմաններ: Աւելի ճշդելով ու յստակելով մեր միտքը անմիջապէս ըսենք թէ համաձայնութիւն գոյացած պէտք է նկատուի Մարտիրոս պարագայի նկատմամբ, որ էջմիածնական թեմ է և մեր Հայրապետական Պատուիրակին, Սերովբէ Արք-

կոլեկտիվներն անկ է գրադիլ և լուծել հոգևոր առաջնորդով մը օժանդակ խընդիրը, եթէ այդ անհրաժեշտ նկատուի Մեր կողմէ:

Մենք ապահովութիւնը ունինք, թէ Անթիլիասի կողմէ յայտնուած արամադութիւնը Հոկտեմբեր 26էն առաջ, գործադրութեան չի գրուիր այժմ, Հոկտեմբեր 26էն յետոյ: Այս մասին մենք ոչ մէկ կատկած ունինք:

Յանսատանի և Պարսկաստանի թեմերը Մենք կը նկատենք անշուշտ Ս. Էջմիածնի հոգևոր իշխանութեան ներքեւ, բայց ոչ մէկ առարկութիւն ունինք որ պէտքի այնպէս պաշտօնավարեն և ղեկավարեն թեմակալ առաջնորդներ, որոնք կիլիկիան Աթոռի Միաբաններ են: Այս հարցի մէջ ալ Խորէն կաթողիկոս և Մենք համաձայնեցանք, որ յիշեալ թեմերու առաջնորդները իրենց հոգևոր և բարոյական կապը պահպանեն Մայր Աթոռիս հետ և հետզհետէ ամբոցնեն զայն, Հայ Եկեղեցւոյ միասնութեան սղիով:

Ինչ կը վերաբերի Միացեալ Նահանգաց մէջ ստեղծուած կացութեան, որ մօտ երեսուցն տարիներու փութը պատմութիւն մը ունի, անշուշտ որ առայժմ պէտք է մոզթենք որ երկու բաժանեալ կողմերու փոխադարձ յարաբերութիւնները սկսին հետզհետէ կարգաւորուել ու սիրալիք ըլլալ, մինչև երջանիկ օր մը, երբ Մենք և Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը ժամանակը հասած նկատենք զանոնք վերամիաւորելու Ս. Էջմիածնի հոգևոր իշխանութեան ներքեւ:

Եթէ այլ հարցեր ալ ըլլան կամ հետագային յարուցուին, վստահ ենք թէ Մենք և Կիլիկիան Աթոռը պիտի կարողանանք բարւոք լուծումներ գտնել միասնութեան և սիրոյ սղիով: Եւ յանձնարարելի էր և յայժ փոփոքելի որ մեր եկեղեցական ներքին հարցերու լուծման ճանապարհին, մասնաւոր ապ սկզբնական շրջանին, ոչէն կամ ճախէն միջամտութիւններ չըլլային և թողէին որ Մենք, նուիրապետական աթոռներու պատասխանատու գահակալներս, մեր մէջ լուծէինք մեր

եկեղեցական հարցերը կարգաւորական սիրով, 26 Հոկտեմբերի սղջագուրումի սղիով: Յատկապէս արաստանմանի հայ մամուլէն է որ կը սպասենք սղջամիտ ու շրջահայեաց կեցուածք: Բաւորս պէտք է ըլլանք լայնախոհ, համբերատար և հաստատապէս լուստես:

Երբ Երուսաղէմ էինք տակաւին, Խորէն կաթողիկոսի մեկնումէն քանի մը օր յետոյ, մեզի հարցում մը ուղղեց բարեմիտ հայ եկեղեցւոյ երիտասարդ մը: Ան ըսաւ. «Վեհափառ Տէր, պիտի հրամայէ՞ք անշուշտ որ մեր կուսակցութիւնները այլևս վերջ տան իրենց վէճերուն և իրենց գործունէութեան, և շրջանն այլևս մեր ժողովուրդը կողմերու»:

Այս հարցումը Մենք կը կարգանք շատերու ղէմքին վրայ առաւել կամ նուազ բարեմտութեամբ:

Մեր պատասխանը պիտի ըլլար հետեւեալը.

Ա. — Մեր սղջագուրումը Խորէն կաթողիկոսի հետ վերջ գրաւ եկեղեցական մեր կեանքի տաղնապին և վերահաստատեց մեր ամբողջ Եկեղեցիի ու սղջի միութիւնը կրօնական-եկեղեցական իմաստով: Արաստանմանի մեր բաւոր համայններու մէջ կը խորհինք թէ այս սղին պէտք է արիւղեալէ, սղջային-եկեղեցական իշխանութեանց հակակշարի ու ղեկավարութեան ներքեւ գտնուող բաւոր հաստատութիւններէ ներս, ինչպիսին են հայ կրթական և բարեսիրական և մշակութային հաստատութիւնները և միութիւնները, որոնք եկեղեցիներու կողքին կը գործեն, եկեղեցւոյ հոգևոր իշխանութեանց հովանիին տակ:

Բ. — Մեր սղջագուրումը Խորէն կաթողիկոսի հետ, անշուշտ որ անհրաժեշտ որեւէ կապ չունի հայ հասարակական-գաղափարական հոսանքներու և քաղաքական կուսակցութեանց գործունէութեան հետ: Այդ իմաստով և այդ ուղղութեամբ Մենք որեւէ հրաման չունինք և ոչ իսկ որեւէ թելադրանք:

Գ. — Այնուամենայնիւ սակայն, պիտի

կամենայինք իղձ մը յայննել թէ սպասելի է և ջերմապէս փափաքելի, որ զարտաբերական և կուսակցական տարակարծութիւնները սփիւռքի հայ կեանքի մէջ հեռու մնային պայքարի ծայրայեղ արտայայտութիւններէ և պարփակուէին մասնաձուլի հաւատարակչութեան, իրատեսութեան և հեռաանստեթեան սահմաններու մէջ, իրրեւ տմուր և միակ հիմք ունենալով հայ ժողովուրդի սեւեական ու հիմնական շահերը և իրաւ հայրենասիրութիւնը:

Եկեղեցական և ազգային այսպիսի կեանքի պայմաններու մէջ, անտարակոյս սփիւռքի հայութիւնը առաւել յաջողութեամբ պիտի կարողանայ կազմակերպել այն սրբազան և փրկարար գործը, որ կը կոչենք հայապահպանում: Սուրբ Էջմիածինը միշտ ազօթազ պիտի մնայ հայապահպանման սուրբ գործի լիակատար յաջողութեան համար:

Թող Աստուած օրհնէ մեր եկեղեցին և մեր բոլոր նախնայական արժանիքը և համայն մեր հաւատացեալ ժողովուրդը:

Թող Աստուած օրհնէ Եգիպտոսայ հաւատաւոր բոլոր մեր զուակները: Թող չէն ու հաստատ մնան ձեր եկեղեցիները, ձեր կրթական հաստատութիւնները և մշակութային միութիւնները:

Թող խաղաղութեան և բարօրութեան մէջ յաւէտ ապրի ու ծաղկի այս սքանչելի երկիրը Եգիպտոս և անոր ազնիւ ու շարքաշ ժողովուրդը:

Ողջ լինուք, զօրացեալ Ս. Հոգևով և յաւէտ օրհնեալ ի Տեառնէ և ի մէնջ. ամէն:

ՄԵԾ ՈՒՒՏԱԻՈՐԸ

Մարդկային հոգին յաճախ կարօտը սւնի զեկեղեցիկ ապրուստներու, վայելքներու: Հոգեկան վայելքներու, գեղեցիկ ապրուստներու բացառիկ առիթ մը կըտու վեհափառ Վազգէն Հայրապետին ուխտաւարութեան շրջանը Հայկական Սիանի բարձունքին: Մանուսանդ ազգային հպարտութեան առիթ մը ևս, հայրենի հոգէն կորուած, աշխարհի շարս ծագեալուն ցրուած հայերուն համար:

Արդարեւ՝ մեր նախնի Հայրապետներուն արժանիքները իր մէջ բիւրեղացուցած Հայրապետը, Յարդանանի Պետական և ժողովրդային շրջանակի արքայավայել ընդունելութիւնէն յետոյ, խից բուրբէն, առանց ցեղի և կրօնքի խտրութեան, բացառիկ յարգանք և սրտազեղ պաշտամունք: Ան ոչ միայն արժանաւորապէս բազմած է Լուսաւորչի Հայրապետական Գահուն վրայ, այլ բազմած է նաև ամէն մէկ Հայ Հոգիի Բարձունքին վրայ:

Անոր վեհափառ ներկայութիւնը ամենուրեք, Ս. Էջմիածնի կենտրոն շահնչը բերաւ արտասահմանի հայութեան և Մասիաներու խոյանքին հպարտ քաղցրութիւնը...

Հոկտեմբերի տասնընիւրէնը. — Մեծ Ուխտաւորը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Հայրապետը, իր առաջին այցելութիւնը պիտի տար Ս. Յարութեան Տաճարին, և իր ուխտը պիտի կատարէր:

Վեհաշուք թափօրը կը շարժի Ս. Յակոբայ մեծ դուռէն: Վեհափառ Հայրապետի կողքին է Երեսուղէմի Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Եղիշէ Արքայան. իր շուրջն են ատուր Եպիսկոպոսներ, Վարդապետական դասը, Սարկաւազներ, Ժառանգաւորներ, պետական-զինուորական ջակատը, Ահաւատական կազմեր և քաղմահադար ժողովուրդ: «Հրաշափառ» ի նշխուններուն տակ, պատկառազգայ թափօրը կը քալէ զանդաղ և վեհաշուք:

Գարգապատ ճամբաներէն, զարգարուած



կամարներու ընդմէջէն, ամպնովանիի տակէն վեհափառ Հայրապետը կը քալէ, աջ ու ձախ իր օրհնութիւնները բաշխելով բոլորին: Տեղացի ժողովուրդը վեհափառի անցքին վարդի ջուրեր կը սրսկէ, ու պատշգամներէն ծաղիկներ կը թափէ:

Թափօրը հասած է Ս. Յարութեան Տաճար: Վեհափառ Հայրապետը Պատանա-տեղւոյն քարին առջև ծունկի եկած՝ աղօթք կը մրմնջէ. իր շուրջը Պատարիարք Սրբազան Հայրն ու տասը եպիսկոպոսներ ձեռնածալ ու գլխահակ կը խոնարհին իրենց Հայրապետին Ուխտին առջև: Եւ ապա Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ իր ուխտը կատարելէ յետոյ իր գոհարանական աղօթքը կը բարձրացնէ առ Աստուած ըսելով, — «Փառք Քեզ, Տէր, փառք Քեզ. յաղագս յամենայնի, Տէր, փառք Քեզ»: Քիչ յետոյ Ս. Յարութեան Տաճարին մէջ գանուող Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ է Հայրապետը: Լուսաւորիչ Եկեղեցին հին դարերը յիշեցնող խորհրդաւոր և միասիւք բան մը սւնի իր մէջ: Կիսամութ ու խորհրդաւոր այդ եկեղեցւոյն մէջ, սր բացառիկ տպաւորութիւն մը ձգած է վրաս, մամերու լոյսին ու խունկերու անուշահոտութեան մէջ, երիտասարդ ու պատանի ժառանգաւորներ, իրենց անոյշ ձայներով, կ'երգեն Կիրակմուտքի շարականները:

Հան է, գահին վրայ բազմած, Լուսաւորչի Աթոռին Գահակալը: Հեռուսը Լուսաւորչի կանթեղէն լոյս է բերած միջազգային Սրբութիւններու այս կեդրոնին մէկ անկիւնը գանուող Լուսաւորչի Հայկական այս Սրբավայրին:

Հոկտեմբեր քսաներկու. — Վեհափառ Հայրապետը Բեթղէնէմի մէջ է: Բեթղէնէմի Հայ և Արաբ ժողովուրդը բացառիկ ընդունելութիւն մը վերապահած էր Հայրապետին: Հան ևս կազմուեցան շքեղ թափօրներ, երեք ազգերու եկեղեցական ներկայացուցիչներ սիրոյ սղջազուրումով սղջունեցին Վեհափառ Հայրապետին: Կառավարութիւնը իր յարգանքը մատայ իր ներկայացուցիչներով, Եկեղեցւոյ առջև աշխարհիկ մորթուեցան, աղաւնիներ թուցուեցան, ու Վեհափառը մուտք

գործեց Բեթղէնէմի Ս. Այրը, կատարելու համար իր ուխտը այս Սրբավայրին մէջ: Պատարագիչն էր Գալիֆորնիոյ Առաջնորդ Տ. Թորգոմ Եպիսկ. Մանուկեան: Վարդապետներ, Սարկաւազներ և Դպիրներ, Մննդեան ցնծութեան շարականներով դիմաւորեցին Վեհափառ Հայրապետը, «Այսօր Տօն է Ս. Մննդեան, աւետիս» և ապա «Խորհուրդ մեծ և սքանչելի»: Եւ այսպէս Հոկտեմբերի լուր այդ օրուան մէջ, ցնծութեան և ուրախութեան մթնոլորտի մը ներքև հոն ներկայ եղող հայ հաւատացեալները իրենց Սիրելի Հայրապետին Ուխտին կատարումով, տօնեցին Մննդեան Ս. Տօնը, տօն մը որ անմոռանալի պիտի մնայ հոն ներկայ եղողներու սրտերուն մէջ . . . :

Հոկտեմբերի քսանեօթը. — Վեհափառ Հայրապետը պատարագիչ է Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Ան իր ուխտաւորութեան երկրորդ Պատարագը կը մատուցանէ: Ս. Յակոբեանց Տաճարը այդ օր բացառիկ բազմութեամբ մը կը յարգէր: Եկեղեցին ու խորանը ջահերու և մամերու ճառագայթումով, լոյսի ծով մըն է դարձած: Եկեղեցւոյ մէջ, հակառակ իր յարդուն բազմութեան, քար լուսութիւն կը տիրէ: Վեհափառ Հայրապետը բացառիկ վերացումով մը կը մատուցանէ սուրբ և անմահ Պատարագը:

Հան է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Խորէն Ա., իր թեմակալ Առաջնորդներով և աշխարհական պատգամաւորներով: Ներկայ է Երուսաղէմի Ս. Աթոռին Գահակալը, Ամեն. Տ. Եղիշէ Ս. Արքեպիսկոպոսը: Ներկայ են բոլոր թեմերու Սրբազան Առաջնորդները և Ս. Յակոբեանց ամբողջ Միաբանութիւնը: Եկեղեցւոյ դասին աջ ու ձախ կողմերը տեղ գրաւած են աշխարհի չորս ծագերէն եկած պատգամաւորները և ներկայացուցիչները Հայսթեան: Պատարագը կը շարունակուի դանդաղ ու ծանր: Պատարագիչ Հայրապետին կը սպասարկեն Տ. Հայկազուն և Տ. Սերովբէ Արքեպիսկոպոսները: Տ. Արսէն, Տ. Արշակ և Տ. Կամիտաս Վարդապետներ, իրենց գոս

ու ազդու ձայներու մենակատարումով, կարծես աւելի կը մօտեցնեն Ս. Պատարագը Աստուծոյ Սեղանին:

Ս. Պատարագի ամենէն խորհրդաւոր պահն է: Վեհափառ Հայրապետը ամբողջութեամբ վերացած, հոգեզինացած, կերկերուն ձայնով մը կ'արտասանէ. «Զքոյսի քոյսց Քեզ մատուցանեմք...»: Բայց ի՞նչ մատուցում և ի՞նչ պիտի մատուցում: Կարծես Հայրապետը ինք չէր պատարագողը, այլ պատարագուողը...:

Քանի մը վայրկեան յետոյ երբ կը դառնայ ժողովուրդին, տալու համար իր Հայրապետական պատգամը, խորանի լոյսերուն մէջ, ամբողջական լոյսի մարմնացում մըն է նաև ինք՝ Հայրապետը: Ու կռտայ իր օրուան պատգամ - քարոզը: Սովորական իմաստով քարոզ մը չէր անիկա, այլ սրտի խորերէն բխած, հոգիէն փրցուած թանկագին մասնիկներ, որոնք մարգարիտի մը հանգսյն կ'ելլէին իր սրտէն, անկէ փոխանցուելու համար իր ժողովուրդի սրտին:

Պատարագը վերջացած է: Վեհափառ Հայրապետը կատարած է իր ուխտը, հոգեկան, ներքին խաղաղութիւնը կը ցոլայ իր արտայայտութեան մէջէն: Մեծաշուք թափօրը եկեղեցիէն կը հեռանայ իր հետ տանելով Մեծ Ուխտաւորը: Հեռաւոր Արարատի փէշերէն եկած Հայրապետը կարծես այդ պահուն յաւերժական Արարատ էր, Լուսաւորչի կանթեղին անմտա լոյսը իր ժողովուրդի աչքին, որուն խօսքերը Արարատի ձիւնին նման ճերմակ և Լուսաւորչի լոյսին նման պայծառ իջած էին իր սրտին վրայ, տպրեցնելով իրեն գերագոյն տպրումի և գերագոյն վայելքի պահեր...:

Այս մտածումներով ու զգացումներով ծանրարեւոնուած ու զբաւուած, այդ օր երբ դուրս կ'ելլէի Ս. Յակոբեանց Տաճարէն, կարծես բոլոր ժողովուրդին բերնէն կը լսէի անմահանուն թէքէեանին խօսքերը. —

Ինչ կը մնայ հողին օակ,
Երկեկերեկ գիւրարբե,
Կայնիներեկ հաստաբուն...

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՍԻՈՆԻ ԲԱՐՉՈՒՆՔԻՆ ՎՐԱՅ

Թող շաշաններ ծաղկին քայլերուն տակ Վեհափառ Հայրապետին ու վարդեր բուրումնաւէտեն իր կեանքի ուղին:

«Աթոռք սչ փառաւոր առնեն զանձինս, այլ անձինք փառաւոր առնեն զաթոռս»: Այս սողերը որքա՞ն կը պատշաճին Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Հայրապետին: Բարձրագոյն Աթոռի մը գահակալի իր հանգամանքը որքան ալ մեծ ըլլայ և յարգանքը պարտաւորիչ, Ն. Ս. Օծութեան բացառիկ անհատականութիւնն ու անձնաւորութեան հմայքը սակայն գլած անցած են բոլոր գահերու բարձունքները:

Արդարև Անոր անուան մագնիսը, օրեր շարունակ, աշխարհի բոլոր ծայրամասերէն, կռունկներու երամներու պէս, զէպի Երուսաղէմ քաղց եկեղեցական բարձրաստիճան անձնաւորութիւններ և ժողովուրդի ամէն դասակարգի մարդիկ, Լիբանանէն, Սիւրբիայէն, Իրաքէն, Կիպրոսէն, մինչև իսկ ձէզիրէի խորերէն: Եկան բոլորը, եկան տեսնելու համար իրենց Հայրապետը. հոգ չէ թէ Աջը համբուրեցի՞ն թէ ոչ. շատեր միայն տեսնելով մխիթարուեցան, հպարտացան ու մեկնեցան: Հարիւրաւոր մեծ ու փոքր բերաններ օրեր ամբողջ ցնծութեան մէջ, խնդրեցին ու հայցեցին առ Աստուած. «Երկար կեանք սուր Հայրապետին, երկար օրեր հայոց հօր...»:

Ս. Յակոբեանց Տաճարին մէջ, իր առաջին օրհնութիւններն ու սղջոյնները

Արեւն ընկած ըլլալու
Մխիթարանքը անհուն...:

Ինչ մնաց... Ինչ որ սուր ուրիշին՝ արօրիւնակ, այն միայն, Ինչ որ սուր, վերապարձաւ գեղեցկացած, անուշամ:

ԱՐԱՔՍԻ ՔԷՇԻՇԵԱՆ

հազարդելէ յետոյ ժողովուրդին, իր դահաբանական ազօթքը կը բարձրացնէր առ Աստուած ըսելով: Մեր տկար անձը շատ փոքր կը զգանք, քաղելով այն ճամբաներէն՝ ուր Ան քաղեց դարեր առաջ»: Ու քանի մը օր յետոյ, հրը իր ուխտի առաջին պատարագը կը մատուցանէր Քրիստոսի Ս. Յարութեան գերեզմանին վրայ, կարծես Հայրապետը այս աշխարհէն չէր, երբ Ս. Գերեզմանին խոնարհած, կրկին ու կրկին կ'արտասանէր. «Փառք քեզ Տէր, փառք քեզ Տէր»:

Եւ յետոյ, երբ Ս. Թարգմանչաց Վարժարանի աշակերտներու հետ էր, տարբեր անձնաւարութիւն մըն էր այս անգամ, մանկավարժ Հայրապետն էր որ կը խօսէր իրենց հետ, Յիսուսի նման կը մօտենար անոնց. «Դուք ոչ միայն գաւակներն էք Ձեր Սրբ. Պատրիարք Հօր, այլ նաև իմ զաւակներն եք... և ըսել կ'ուզէր կարծես, թոյլ տուէք մանուկները որ ինձի դան»: Ու մանուկները այնքան մօտեցան, այնքան սիրեցին իրենց Հայրապետը որ անոնցմէ ոմանք, իրենց մանկական անմեղ ժպիտով «Վեհափառը բարի է, Վեհափառը հոգի է» ըսին. ու իր մեկնումէն յետոյ, հարիւրաւոր աշակերտներ «Վեհափառը հոգի է» արձագանգեցին:

Երբ Երուսաղէմի ժառանգաւոր սաներուն իր հայրական պատգամը կուտար, ըսելով, «Դուք էք մեր ապագայ յոյսը», խօսքեր որոնք զարնան անձրևի նման կ'իջնէին ունկնդիրներուն վրայ, կանգնած ժառանգաւորներու սրահին մէկ անկիւնը, ճիշդ այդ պահուն մտածումս զիս կը տանէր ետ, հեռաւոր անցեալին, Վեհափառ Հայրապետին հովուապետական այցելութեան առիթով Պէյրութ: Ն. Ս. Օ. Օ. Տ. Տ. Վաղդէն Հայրապետ երբ առաջին անգամ կը խօսէր Կիլիկիայ Իպրեմիանքի ժառանգաւոր սաներուն, իր խօսքերուն մէջ սրպէս օրինակ տուաւ Քրիստոսի վերջին ընթրիքը և ըսաւ. «Քրիստոս իր աշակերտներուն փոշեթաթախ ստքերը լուաց սրպէսզի սրբուին, մաքրուին մեղքի արդմերէն. ևս ալ, Ձեր հայրն ու Հայրապետը, ծունկի կուգամ ձեր հոգիներուն առջև, կ'ընդունի՞ք զիս»: Հայոց հնազարեան բարձրագոյն Աթոռին դանա-

կալը ծունկի կուգար պատանի սևանոցներու հոգիներուն առջև, սրպէսզի անոնք բարձրանալ սորվէին... Արցունք կար ժառանգաւորներու աչքերուն մէջ, լուռ էին ամէնքն ալ, հմայուած Հայրապետով: Մեր ճանաչումը հասած էր իր լրումին, և Առաքեալին հետ կ'ըսէինք. «Եւ մեզի ալ ճիշդ այսպիսի քահանայապետ մը կը վայելէր, սուրբ, անմեղ, անարատ, զառուած մեղաւորներէն և երկինքէն վեր բարձրացած»:

Ի զուր չէր, երբ Ամենապատիւ Սրբազան Պատրիարքը, իր բարի զաւուստի խօսքերուն մէջ, Իրեն յատուկ պերճախօսութեամբ մը ըսաւ. «Խօսիլ Ձեր մասին, Վեհափառ Տէր, դժուար պիտի ըլլար, ան պիտի նմանի արեւին մէջ վառուած մօմի»:

Երուսաղէմի Հայոց զինուորեալ Միաբանութիւնը, պատկառելի կարիսկոպտական դասը, բոլոր թեմերու առաջնորդները, ովկիանոսներ և անջրպետներ կարած, հաւաքուած Ս. Յակոբի պատմական կամարներուն տակ, գլխաւորութեամբ իրենց Սրբազան Պատրիարքին, բացառիկ զուրկութեամբ շրջապատեցին սիրելի Հայրապետը: Պատուելով նորին Վեհափառութեան ա'յնքան թանկագին անձնաւարութիւնը, անոնք պատուեցին և փառաւորեցին նոյն տանն Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին և անոր Գերագոյն Կեդրոն Ս. Էջմիածինը:

Անհուն խնդութեամբ կ'ողջունենք զաւուստը Վեհափառ Հայրապետին, և մեր սրախ լուսագոյն զգացումներէն կողմելով դափնեպսակ մը, կը նուիրենք զայն Ն. Ս. Օծութեան, սրպէս երաշխիք մեր սրգիական սիրոյն և յարգանքին:

ԱՐԱՔՍԻ ՔԷՇԻՇԵԱՆ

Երուսաղէմ, 22 Հոկտ. 1963

ԵՐՈՒՄ ԵՄԻՆՈՒՄ ԵՄԻՆՈՒՄ ԵՄԻՆՈՒՄ
ԵՐՈՒՄ ԵՄԻՆՈՒՄ ԵՄԻՆՈՒՄ ԵՄԻՆՈՒՄ

20% ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕՅՈՒԹԻՆ
S. S. ՎԱՋԳԷՆ Ա. ՎԱՅՈՂԻՎՈՍԻՆ

Երուսաղեմ, լեր ուրախ, էջմիածինն է եկեր
Քեզի այցի, դարերու արեան մէջէն բընւած վեր
Աւանդորդ սուրբ, որով լոկ զինուած էլաւ Զարին դէմ,
Կուգայ անա յաղթական, իր նեղութեան մէջ վրսեմ:

Քեզի պէս Ան ալ, զիտես, Խային նամբէն է անցեր,
Արեան մէջէն աննըկուն դարերն ի վեր բարձրացեր,
Խաւարին մէջ անսահման, քրա՛յ հաւասքն իր կանթեղ,
Պահեր է վառ արցունքով Արագածին վրայ շրկեղ:

Հիմա անցեր են արդէն սուգի դարերն ու արեան,
Երկիրն ուրիշ Ան կուգայ հըրաւալի յարութեան
Յընծասօն է ա՛լ նիմա, տեղն անցեալի քառսին,
Իր գետերէն, իր լինէն յոյս ու բարիք կը հոսին:

Իր մէջ այցի են եկեր հայրապետներն մեր բոլոր,
Լուսաւորչէն մինչ՝ Գէորգ յաղթահասակ, ալեւոր,
Երկիններէն որոնք յոյս բերին, կաւին խառնեցին,
Ու սրտին վրայ մեր երկրին «Զրարքնոց»ներ շարեցին:

Գերեզմանէն ա՛ւասիկ կը բրթի կեանք, սէր եւ յոյս,
Կողջագուրուին հոն նիմա Լուսաւորչին ու Յիսուս.
Կը դօղանջն զանգակներ, օ՛, ցնծութիւն անսահման,
Որպէս հրաւէր սրբազեղ եղբայրութեան, ՄԻՈՒԹԵԱՆ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՈՂՋՈՅՆ ԵՆՈՐՀԱԲԵՐ ԳՎԼՍՏԵԱՆՈՒ

ԱՌ ՆՈՐԻՆ Ս. ՕՆՈՒԹԻԻՆ

ՏԷՐ ՏԷՐ ՎԱԶԳԷՆ ԱՌԱԶԻՆ

Առաքելաբար Վահակալ, նախապատի Մայր Արոտ
Աստուածապատի Սուրբ Էջմիածնի

*Ի քաղցր յուշ սուրբ ուխտին զոր կատարեացն
Առ ՈՒԹՏԷՆԿԱԼՆ ՏԻՆՉԵՐԱԳ,
Ընդ հովանեաւ Առաքելական Ուխտին Մերոց Յակովբեանց
Ի ցանկալի Նրուաղէմ,
Յաւուրն երկոսասաներորդի ամենանն սաներորդի,
Յամի շնորհաց Տեառն 1963 թ*

*Ուղիական սկեւածանօ՛ր
Հմայեակ Գորեգնի Գրանեան
Յաշխարհէն Տարօնյ*

Ի վերիսանն Փիւրիկեայ

Ե Ն Ո Ւ Ն Դ Ի Ե Ա Ր Ա Կ Ս Ն

Խորհուրդ մե՛ծ եւ սքանչելի ...

Գիշերն խաղա՛ց է: Յայգանդա՛րը վրձնիս:
Երկինքն աւազե՛ր համբոյր ու ժրպիս
Կը ծառն երկիր, կը ցօղն նոր յոյս,
Մուր հագինեաւ վառ ուղեկորոյս:

Լուսագորգ, պայծառ ու լա՛ւն է գիշեր.
Լոյսի հազամ շող՝ խայտան մուր դաշեր,
Ուր պարզ հովիւներ՝ երկնի սակ աննուն,
Կ'արածեն հօտը իրենց գառներուն:

Գիշերը խուճկ է ու բո՛ւր ռեսնային.
Պսակցեալ աչեր՝ հո՛ն, վեր կը նային:
Չայներ կը լուսին մուրին խորներէն,
Մինչ երկիր երկին՝ հանդա՛ւրս կը ներճեն:

Գիշերն սու՛րբ է. գիշերն՝ զորովո՛ս.
Վար՝ հովիւներ եւ անմեղ գոռանց հօս,
Վերը՝ հեծօսակաց բազմաբիւրն մ'անբիւ
Կը տալերգին նոր Աստի մ'ի պատիւ

Փառքի հաւեզը, մեղմի՛ց քայքայութեամբ,
Երբ բարձունքներէն կ'իջնէ ա՛մպ առ ա՛մպ,
Նարահաւ Լոյսը, իր շողով մախուր
Բազմիլ մուր Այրին, յանբանից մըսուր:

Սու՛րբ գիշեր, լուսնի՛ց գիշեր սրբայե՛մ,
Հօգինեաւ վառ բացուած նո՛ր եղեմ:
Աշխարհը՝ լոյսից շողիւններուն մեջ
Պիտի գտնէ որ մ'ի հուսանն անեղջ:

Բոցանիւր փայլամբ հաշին քառաքեւ,
Ուր սեռակնածեւ իբրեւ նոր առեւ,
Դոյզարայի մուր եւ անուր սարէն
Պիտի նուրթ մեզ աննառօրէն:

Աստուած մտնան եւ յոյս խորհուրդ՝
Աստուծոյ ժրպի՛տն է գիշերն այս լուրը,
Ուր կ'իջնէ վերէն երկրի վրայ, ուր
Հեծօսակաց ձայնը հընչէ դաշնալուր.

«Փա՛ռք յաւերժական անեսէ Բարձունքին.
Եւ խաղաղութիւն, հանուրի՛ն կրկին
Բոլոր աշխարհին, եւ մարդկանց անուս.
Եւ օրհնութիւն Քեզ, Տէ՛ր, միտ ի բար-
ձունս»:

Հնչեցէ՛ք զանգեր, ձայնով անկսկի՛ծ,
Մեծ խորհուրդը, զի Հայրն յախտենից
Բառնալու համար ամէն վիտ ու ցաւ,
Մարմնացեալ՝ այսօր ի մեզ յայննեցաւ:

ՕՐՆՆԷ՛ ԶՄԵԶ, ՎԵՂԱՓԱՌ

(Ն. Ս. Օ. Ց. Ց. ՎԱԶԳԷՆ Ա. Ամենայն Հայոց
Հայրապետի Ս. Երկիր այցելութեան առիթով)

Կիտէինք թէ պիտի գաս, ի՞նչ փոյթ եթէ քիչ մը ուշ,
Ո՛վ Հայրապետը Հայոց, Սուրբ վայրերուն այցելու .
Ու գալուստը պիտի տար մեզ ապրումներ քաղցրանոյշ,
Ինչպէս աղօթք, շարական, նոր երգ ու նոր արէլու :

Գալուստըդ. Վեհ, դեռ երէկ երազ մ'էր քաղցր ու թովիլ,
Մեր սրտերէն ներս վառող հազար կարօտ, հազար սէր .
Այսօր ահա այդ երազն լուսեղ մարմին է հազար,
Էջմիածնի խորհուրդով հաղորդելու մեզ քիչ-քիչ,

Էջմիածնի խորհուրդով՝ քաղմադարեան, քաղմահրաշ,
Վեհափառ Տէր, մեր սրտերն մէյ մէկ խորան ըլլան թող,
Որոնց առջեւ ա՛լ ուխտենք ըլլալ գիրար միշտ ներող,
Ու դուրս նետենք քէն ու ռխն՝ ծործ մը ինչպէս հնամաշ :

Օրհնէ՛ ըզմեզ, Վեհափառ, ու օրհնաբաշխ Սըրդ դիր
Մեզ Մայր-Երկրին առնչող կամուրջին վրայ ոգեղէն,
Որ քաղուկներ չարագործ, ոյժեր՝ քանդիչ, դաւաղիր,
Մեր պապերու հաւատքէն ա՛լ մեզ երբեք չշեղեն :

ՅԱՂԹԱԿԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

(Զոյգ Վեհափառներուն իբր հանդիպման
Երջանիկ առիթով)

Ինձ կը թուի այս պահուս, Մայրավանքի հին զանգակ,
Թէ զարկերդդ չեն եղած երբեք ա՛յսքան քաղցրալուր,
Երբ ղօղանջով զիլ ու սուր, գանգիւններով ներդաշնակ,
Մեծ աւետիսը կու տաս ազգին Հայոց ընդհանուր :

Մեծ աւետիսը կու տաս եղբայրութեան, հաշտութեան,
Զի լուծուած է եօթնամեայ պայքարն ամուլ, սպառիչ,
Երբ զոյգ Վեհերն իմաստուն, ողջագուրմամբ մը յուզիչ
Կը փակեն էջը տրտում մեր երէկի պատմութեան :

Կը փակուի էջը տրտում մեր երէկի պատմութեան
Սրտերն իրենց կը բանան երբ զոյգ Վեհերն իբրարու,
Ուրկէ փուճ, սին հաշիւներ ի սպառ չուած են հեռու,
Ու կը բանան այդպէսով պայծառ ուղին հաշտութեան :

Մոռանանք երէկը անփայլ ու ներկայէն այս լուսեղ
Կերտենք գալիք մը պայծառ, մեր ցեղին փառքը իբրու,
Էջմիածնի գմբէթէն երբ ննթիլիսը մինչեւ
Կը կամարուի հաշտութեան ծիածանը երփնազեղ :

Ու այս պահուն, ո՛վ Հայեր, երկրի չորս կողմը ցրուած,
Շեփորեցէք աշխարհին, աւետեցէք շուրթէ՛ շուրթ .
— Զկայ պարտեալ կամ յաղթող խմբակ ու կողմ կամ հատուած,
Այլ կայ միայն համերաշխ, յաղթական Հայ ժողովուրդ :

Ս. ԳՐԱԿԱՆ

ՕՏԱՐԱԿԱՆԸ

ՅՈՒՆԻՍԿՆ

Ա.

Յուզան քանի մը դահեկան էր գողցած նուիրատուութենէ մը՝ որուն տեղեակ էր թովմասը: Այս միջպագէպը խոր վրդովանք պատճառած էր աշակերաններուն: Օտարականը երբ իմացաւ այս պարագան, ժպտեցաւ արածօրէն, յետոյ նայելով բոլորին, ըսաւ. «Յուզան մեր եղբայրն է, բոլոր դրամները իրեն կը պատկանին»: Ապա դառնալով Յուզային, որ ամօթապարտ և գլխահակ կեցած էր, ըսաւ. «Որքան որ ունենալ ուզես, այնքան աւելի պիտի շատցնես ունենալուդ տենչը: Վայ անոր որ գերի է նիւթին, վասնզի այդպիսին, առանց թերես ուղեւու, կը դաշնակցի շարիքի մը՝ որ մեծագոյնն է բոլոր շարիքներուն: Արծաթասիրութիւնը հիւանդութիւն մըն է որ բացի պէս կ'այրէ և վէրքի մը նման կը մաշեցնէ իր անթոշակ ծառան: Մարդ իրապէս չի կրնար ստանալ սրեւէ բարի բան՝ որ իրմէ իրեն չի բաշխուիր: Ամէն բան ունենալու միակ գաղտնիքը անոնցմէ հրժարիլն է»:

Ուրիշ անգամ մը, երբ աշակերանները հաւաքուած էին մեծ թղկնիի մը ներքեւ, մտիկ ընելու իրենց Ուսուցիչը, Յուզան մեկուսի կեցած՝ քամահրանքով կը նայէր բոլորին: Անիկա այդ պահուն շատ հեռու էր իրենցմէ և կարծես իր մտքին մէջ շինելու վրայ էր անուշի մտածումներ, որոնք կը բարձրանային իր ուղեղի ետին և յետոյ կը խորտակուէին անողմուկ, գաղտնի վայելուած դաւադրութեան մը պէս: Իր դէմքին բոլոր մկանները պըրկըւած էին, հեռուէն մտի հոտ առնող շնագայլի նման:

Օտարականը լուց յանկարծ և սեւեռուն նայեցաւ Յուզային: Երբ աշակերանները հետեւեցան իրենց վարդապետի նայուածքին, տեսան Յուզան որ քիչ մը

անդին, ծառին կաթնած, խորատուզուած էր իր մտածումներուն մէջ, բաց բերանով և կարկամած աչքերով: Աշակերանները՝ առանց զգալու տեղի ունեցածը, խնդացին բարձրածայն:

Յուզան ցնցուեցաւ անակնկալօրէն և տկամայ ճիչ մը արձակեց, երբ զգաց Օտարականին և ընկերներու սեւեռուն նայուածքը իր վրայ: Անիկա այդ պահուն կը նմանէր անառակն դուրս ելած զազանին, որսորդներու հրազէններուն դիմացը կանգնած:

Օտարականը մտախոհ կը շարունակէր իր լուսթիւնը, առանց սեւէ մէկուն նայելու: Յուզան մտտեցաւ աշակերաններուն, մեղմելով իր դէմքի ձգտուած մկանները: Փորձեց ժպտիլ բոլորին, սակայն ոչ ոք պատասխանեց իրեն: Յուզայի շէկ ու նօսը մազերը հովէն կը շարժէին իր այլակերպ գունկին վրայ, որ կարծես սուրի հարուածով ճեղքուած՝ յետոյ վերստին իրարու փակցուած էր: Աչքերը պղտոր ճերմակով պարուրուած, կը նայէին անթարթ Օտարականին, իր մեռելատի ու սղորկ դէմքէն: Այս վերջինը հանդարտ նստած, դէմքը դէպի մայր մանող արեւը, կը շարունակէր իր լուսթիւնը: Աշակերանները փոխն ի փոխ կը նայէին իրենց վարդապետին և Յուզային՝ նստած քով քովի, և այդ արտասովոր մերձուրուութիւնը աստուածային գեղեցկութեան և հրէշաւոր այլանդակութեան, կը շարժարէր իրենց ուղեղը, անլուծելի տակդճուածի մը պէս:

Աշակերանները այժմ կը վերջիշէին պահը, երբ առաջին անգամ Յուզան Օտարականին ներկայացաւ, խաւքին մաս կազմելու համար: Հակառակ բոլորի տըրտաւնջներուն, Օտարականը ընդունեց զայն ընտրականաբար խաւքին մէջ: Ամէնքը նողկանքով ընկրկեցան, երբ Յուզան տեղ գրաւեց իրենց Ուսուցչի կողքին: Օտարականը կը ժպտէր և մտերմական քմծիծաղով կը նայէր բոլորին: Անոր հագին անընդունակ էր խորութիւններու, որոնք մարդաց ակարածութիւններէն կը ծնէին:

Աշակերանները չէին սիրեր Յուզան որովհետեւ ան Գալիլիացի չէր, և սնէր

իրեն յատուկ մտքեր, անհաշտ միւսնե-
րուն: Յանձնապատասխան էր և ինքզինքը
կը կարծէր շատ խելացի: Տարակարծու-
թիւններ կային թէ իր հայրը Հոսովմայն-
ցիներու ծառայութեան մէջ եղած էր,
ինչպէս նաև ինքը՝ իր հրիտասարգու-
թեան: Յուզան դէմ էր սակայն Հոսով-
մայնցիներուն, և կը սպասէր իր ժողո-
վուրդի փրկութեան:

Այս դէպքէն յետոյ, Յուզան զգոյշ և
սիրալիր էր: Երբ Օտարականը խօսելու
սկսէր, ան լայն բանալով իր աչքերը,
ուշագրութեամբ մտիկ կ'ընէր: Աշակերտ-
ները ուրախ էին որ ան այլևս չէր շա-
րախօսեր և չէր մեկուսանար իրենցմէ:
Միայն Օտարականը միշտ նոյն օտարաթի
հայեցքով կը նայէր իրեն, գաղանիք մը
պահողի զգուշուար արգահատանքով:

Ուրիշ օր մը, Օտարականի ներկայու-
թեան, Պետրոս և Յովնանէս սկսան վի-
ճիլ, պաշտպանելով իրենց տեղերը գալիք
թագաւորութեան մէջ, Օտարականի կող-
քին: Վէճը տակաւ անխորժ հանգամանք
օտացաւ, վրդովելու աստիճան իրենց
ընկերներն ու վարդապետը: Երբ բոլորը
լռեցին, Յուզան Օտարականին մօտեցաւ և
յանձնապատասխան յանդգնութեամբ մը ըսաւ.
«Ասոնցմէ առաջ, ես պիտի նստիմ քու
կողքիդ, երկնքի արքայութեանը մէջ»: Աշակերտները
անխօս Օտարականին կը
նայէին: Երկնքի արքայութիւնը ուսկան
մը լեցուն ձուկերու կերպարանքով կը
բացուէր անոնց բոլորին առջև, կամ
երկրային թագաւորութեան մը խոստու-
մով, որ պիտի փոխէր իրենց ձկնորսի
զրգիտկները՝ իշխանական պատմութեանի:
Բոլորն ալ, առանց խորութեան, հակա-
մէտ էին տեսնելու նիւթական դիրքը
հոգեկան յայտնութիւններու: Բոլորն ալ,
Պետրոսէն սկսեալ մինչև Յուզան, առ-
գորուած յաղթական Մեսիայի գահնիկ
գաղափարով, չէին կրնար տակաւին ըմ-
բրանել աստուածային քաւութեան խոր-
հուրդը՝ արիւնով սրբազորուած:

Օտարականը արամօրէն նայեցաւ ա-
նոնց ու ըսաւ. «Չէք գիտեր թէ ի՞նչ ոգիի
կը ծառայէք: Ետմտըներն ու ամբարհա-
ւածները տեղ չունին արքայութեան մէջ: Չե-
ր սնուցած ցանկութիւնները մարդուն

ըլլալով, մարդկային չեն բոլորովին: Ով
որ ձեր մէջէն առաջին ըլլալ կ'ուզէ,
պաշտօնեայ պէտք է ըլլայ բոլորին, իսկ
ով որ մեծ ըլլալ կը փափաքի, ծառայ
պարտի ըլլալ ամենուն:

«Ծառաներ պիտի ըլլաք, զերծ պա-
հելու ձեր նմանները շարիքէն ու նախա-
պաշարումներէն, սրտնցմով լեցուն է աշ-
խարհը: Գերիներ պիտի ըլլաք, ազա-
տագրելու համար փրկութեան գաղափարը:
Լուծի ներքև պիտի հեծէք, սրպէսզի
ուրիշներու հոգևոր անդաստանները ա-
կօսուին ու պաղարկին»:

«Կեանքը՝ յաճախ մարդերուն քուել
տալու համար իրենց մեծութիւնը, զա-
նոնք կը պատժէ աշակերտներով: Որով-
հետև ամէն աշակերտ, առաւել կամ նուազ
չափով, կը փոքրէ և կ'եղծանէ վարժա-
պետին սուսուցումը, կը փոխէ սկզբունք-
ները, իր մտքի արքայութեանը համե-
մատ, և կը բաշխէ իր փոխուքը փոխան
անարատ գինիին՝ զոր չէր կրցած մար-
սել»: Աշակերտները լուռ էին, մեռնող
արեւին մէջ անոնց գէմքերը մոխիրով
ծեփուած՝ կը նմանէին գերեզմանէն ցառ-
կող յուղարկուարներու:

«Չէք կրնար երկնքի արքայութեան
բնակիչ ըլլալ, եթէ չընդունիք զայն ման-
կան մը հոգիով, սրուն անգիտութիւնը
տուելի լուսաւոր է իր անմեղութեամբ,
քան վարդապետներու գիտութիւնը և
Փարիսեցիներու ճաճան փոստարկու-
թիւնները, շատ յաճախ մեղք մը սակե-
զօծելու սահմանուած: Վճիտ հայելի մը
միայն կրնայ ընդունիլ ցալքերը յայտ-
նութեան:

«Միտոյ և անմեղութեան արքայու-
թեանը մէջ մանկ կարենալու համար,
անհրաժեշտ է կամ մանուկի հոգի ունե-
նալ և կամ մեղաւոր ըլլալ: Անմեղու-
թիւնն ու անկեղծ միակ գրուականներն
են փրկութեան, վասնզի մանուկները
սրբաւելու պէտք չունին, իսկ մեղաւոր-
ները տուելի սուր կերպով կը զգան մտք-
ութեան կարիքը:

«Բոլոր մեծ հոգիները վերին ու ստո-
րին երկու ծայրերը նկատի սենին: Մի-
ջին մարդերը, արքայ միջտակութիւն-
ները, կէս ապականած և կէս անեղծ,

վասնդի մէջ են շարի ու բարիի պայ. քարը իրենց մէջ փոխադրած ըլլալուն համար»:

Բ.

Աշակերտները իրենց խոնջէնքէն կազդուրուելէ յետոյ, շարունակեցին իրենց ճամբան Նազարէթի վրայէն գէպի Գալիլիա: Իրիկուն էր արգէն երբ Օտարականն ու իր հետևորդները կանա գիւղաքաղաքը հասան և հիւր եղան այն նորապակ գոյգին, որոնց ամուսնութեան ներկայ կղտծ էին ամիսներ առաջ: Շատ սւրախ էին փեսային հայրն ու մայրը և հպարտ իրենց յարկին ներքև Օտարականը հիւր սեննալուն համար: Ուրախ էին նայնպէս նորապակները ու կը վերջիշէին հրաշքը որ տեղի աւնեցաւ իրենց ամուսնութեան օրը, և այս պարագան կը նկատէին իրրև նշան իրենց բախտաւարութեան:

Ընթրիքէն յետոյ, հակառակ իրենց ճամբու յաղնութեան, բոլորը հաւաքուեցան խաղաղ արիշին ներքև և Օտարականը խօսեցաւ իրենց երուսաղէմի անցուղարձերէն . . . : Լուսինը իր գէնիթին էր բարձրացեր, երբ բոլորը հանդիլու գացին: Օտարականը անքուն էր կրկար առնու: Ճամբու պատկերները, Սամարուհին, Յուդայի ընթացքը, աշակերտներու անհասկացողութիւնը, կը տողանցէին իր մտքին մէջէն, ստեղծելով ատրտամ բոյց քաղցր անուրջներ յաւիտանական իրողութիւններու:

Առաւօտուն երբ սեղան նստան նախաճաշելու, Օտարականը դիտելով ամուսնացող գոյգը, որ քաղցրօրէն և բերկրանքով կը նայէր իրեն, ըսաւ. «Դուք իրարու կապեցէք ձեր հագիները և պարտիք միտսին ըլլալ մինչև ձեր կեանքին վախճանը, մինչև որ մահուան ճերմակ թևերը գան ցրուելու ձեր օրերը: Թող ոչ մէկ բան այս կեանքին մէջ բաժնէ ձեզ իրարմէ: Սիրեցէք զիրար, լեցուցէք ձեր զգացումները նայն բաժակին մէջ և միտսին խմեցէք զայն: Դուք երկու մարմիններ չէք տլլես, այլ մէկ, որովհետև իրարու խառնեցիք ո՛չ միայն ձեր հագիները՝ այլ նաև ձեր արիւնները:

«Այս քաղցր հաղորդակցութեան պիտի ծնին նոր արարածներ, ձեր վաղուան կրողները, կազմուած ձեր միտէն ու արիւնէն, տեսնելի կերպարանքը ձեր խորհրդաւար միութեան: Ձեր զաւակները սակայն ձեզի չեն պատկանիր միայն, այլ կեանքին: Անոնք ձեր միջնցաւ կը ծնին, բոյց կը պատկանին վաղուան: Կրնաք խնամել անոնց մարմինները և տալ անոնց ձեր սէրը, բոյց ոչ հագին, որ ապագայի տանը մէջ կը բնակի: Ձեր զաւակները նետերու կը նմանին, ձեր զոյգ աղեղներէն արձակուած, անոնք ձեզի չեն կրնար վերադառնալ, որովհետև կեանքը ետ չի գար: Սակայն երկնաւոր Հայրը գիտէ օրհնել թէ՛ աղեղները և թէ՛ նետերը, որոնք կ'երթան միտուելու ապագայի դրան՝ զայն բանալու երաշխիքով: Կրնոյ ըլլալ որ դուք սւգէք նմանիլ ձեր զաւակներուն, սակայն մի սւգէք որ անոնք նմանին ձեզի, վասնդի ապագան անցեալին նայիլ չի սիրեր»:

Գ.

Կէսօրէ առաջ, Օտարականն ու իր հետևորդները Նազարէթի հիւսիսէն շարունակեցին իրենց ճամբան գէպի Գալիլիա: Բիշ յետոյ անոնք մօտեցան գլխաւոր ճամբուն որ կ'առաջնորդէր գէպի Գամասկոս և Տիւրոս: Հեռուէն կը նշմարուէր սւգանու կարուանը, գեղնախառն ու հաստ փոշիի մը ներքև: Անոնք թարբի ձորահովիտին մէջէն կ'ընթանային գէպի Գալիլիա: Հեռուն Հերմոնը կը սլացուէր գէպի երկինք, մեծավայելուչ ու շքեղ, անդունդներէն յառնող ամբողջ կան մը, ամրապինդ և խորանիտ, թեւարձակուամով մը գէպի անհուն: Օտարականը պատմեց աշակերտներուն թէ իր մանկութեանը, երբ ինք ազատ ըլլար աշխատանքներէ, յաճախ կուզար նստելու այս ճամբուն եզերքը, դիտելու կարուանները, որոնք կ'երթային Արարիայէն գէպի ծով, և լսելու նայնպէս գզդրիւնը Հռովմէական լեզուներուն, գէպի յաւնական քաղաքներ մեկնող:

— Հասվձայեցինները աշխարհը ճամբաներով ցանցեր են, ըսաւ Մատթէոսը, աւելի դիւրին է և ապահով Գամասկոսէն

Պաղատաւ և Հնդկաստան հրթալ, քան երբևէ մտնէն երիբով:

Կիները չէին մասնակցեր այս խօսակցութեանը: Անոնց մէջ ամենէն հեղինակաւորը Գուրգայի կինն էր, իսկ ամենէն աղաւթիւնը՝ Մազգաղինէն: Այս վերջինը փոխած էր իր քաղքենի զգեստները և հազած գուտուցիի նման, Յուդան հաշտ աչքով չէր նայիր Մազգաղինացիին և յաճախ կը փորձէր հեղնել զայն:

Իրիկուն մը հերը Օտարականը լեւրարձրացաւ, ըսաւ իր սովորութեան աղօթիւնը, Յուդան մտեցաւ Մարիամին և ըսաւ.

— Նոր զգեստներդ աւելի աղուսը կը ցուցնեն քեզի:

— Այս, ըսաւ Մազգաղինացին, սակայն մօտ է օրը հեր պիտի հագնիմ իմ նորագոյն զգեստներս, արքայութեանը մէջ:

— Արքայութիւնը միթէ չէ՞ եկած, ըսաւ Յուդան:

— Ոչ ինձի համար, պատասխանեց Մարիամը ախորժէն:

— Ուրախ չես երևիր, ըսաւ Յուդան, ուշադրութեամբ նայելով իր խօսակցին:

— Ինչպէ՞ս կրնամ ուրախ ըլլալ, հեր հոգիս չէ սրբուած տակաւին: Արցունքները մաքրեցին միայն երեսիս ներկերը, բայց ոչ հոգիս:

Աշակերտները մտեցան երկու խօսակցիներուն, անոնք կը փնտռէին Մարիամին ընկերակցութիւնը, որովհետեւ ան զեղեցիկ էր և հրապուրիչ, նման գինիով լեցուն բիւրեղեղեայ բաժակին:

— Սակայն ոչ ոք քեզ կը դատապարտէ, ըսաւ Պետրոսը:

— Մարդիկ զիս դատապարտեն կամ ոչ, տախիս ոչ մէկ նշանակութիւն ունի ինձի համար, գիտեմ արժէքը մարդերու դատաստանին:

— Օտարականը չէ եկած դատելու աշխարհը, այլ փրկելու, ըսաւ Յովհաննէսը:

— Օտարականը ներած է ինձի, ըսաւ Մարիամը, սակայն ես կը դատապարտեմ ինքզինքս, նման մէկու մը որ կը զգայ թէ աղատ զգեստներով չի կրնար հարսանիքի երթալ:

— Տակաւին շատ են հոս հակառակորդները երկնքի արքայութեան, ըսաւ Յուդան:

— Սակայն վարդապետը ոչինչ ըսաւ հակառակորդներու մասին, յարեց Նաթանայէլը:

— Օտարականը գիտէ թէ ժամանակը հոռած չէ, բայց մօտ է, ըսաւ Յուդան:

— Բան մը չեմ հասկնար ըսածներէդ, ազնիւ Յուդա, ըսաւ Պետրոս ծաղրական:

— Իմաստուն մարդուն աչքերը իր գլխուն մէջ են, բայց յիմարը կը քալէ առանց աչքերու, պատասխանեց Յուդան:

— Կարծածիդ չափ յիմար չեմ, ըսաւ Պետրոսը, սկնարկութիւնդ Հոովմէացիներու մասին է, սակայն մենք Գալիլիացիներս չենք իսկ մտածեր իրենց համար, ինչպէս դուք Հրէաստանցիներդ կը մտածէք:

— Կրնո՞յ Աստուած թաղաւորել Հրէաստանի մէջ, որքան ատեն որ Հոովմէացիները հոս են, ըսաւ Յուդան:

— Աստուած սակայն կրնայ թաղաւորել Գալիլիոյ մէջ, ըսաւ Յովհաննէսը:

Ծիշդ այդ միջոցին Օտարականը իրենց մտեցաւ: «Յուդան նորէն կը խօսի արքայութեան հակառակորդներու մասին», ըսաւ Պետրոսը: Օտարականը նայելով Յուդային՝ ըսաւ. «Ո՞ր հակառակորդներու մասին է խօսքդ»:

— Մեր ազգի թշնամիներու մասին, ըսաւ Յուդան: Օտարականը նայեցաւ բուլթի գլուխներու վրայէն հեռուն, իր աչքերուն առջև պարզուող լիճին, լեւներուն, մշակուած դաշտերուն, քաղաքներուն և գիւղերուն, յետոյ կրկին նայեցաւ Յուդային և աշակերտներուն, ոպո ըսաւ. «Իրաւունք չունինք ատելու մեր թշնամիները, ով որ կ'ատէ՞ կը հաւատարի իր թշնամիին: Ամէն թշնամի չճանչցուած բարեկամ մըն է. եթէ յանցանքներ իսկ ունի, արժանի է մեր գութին և սիրոյն: Բայց մեղքերը կը բխին ուրիշներու դէմ մեր ունեցած ատելութենէն: Ո՞վ որ կը սիրէ, ունի արդէն իր հոգիին մէջ ուրախութիւնն ու հատուցումը իր արարքին: Թշնամիները սիրել՝ միակ կերպն է վերջ տալու ամէն կարգի ատելութիւններուն»:

Իրիկնամուտին՝ անոնք մօտ էին ար-

դէն Գալիլիոյ լիճը շրջանակող լեռնա-
մանեակին: Բլուբներու սարահարթին
վրայ գիւղեր և արարականեր կը հանգչէին
ճերմակ ուղտերու նման, շրջապատուած
խաղաղի որթերով, թղնիններով, ինչպէս
նաև խնձորի և նուռի պարտէզներով:

Երբ դառիթափը հասան, ուրկէ նեղ
ճամբոյ մը օձածն կը փաթթուէր բլուբին,
իրենց աչքին անգամ մը ևս պարզուե-
ցաւ Գալիլիոյ լճի լոյժ սոկին, բացաս-
տաններու կաթնահեղի սաւանները և
հեռացող լեռնակողերուն նուազան պատ-
կերները, կապտորակ շղորշով պարուր-
ուած: Այս բոլորը կը յօրինէին բանաս-
տեղծական միտաբանականութիւն մը, և-
բազի մէջ իրարու ձուլող երկինքն ու
երկիրը: Մարդիկ հան բնական կը զգային
հրաշքն ու հրաշալին, որովհետև բոլոր
սիրտերը կը յորդէին բարութեամբ և
սիրով: Աջ կողմէն կ'երևար Տիրերիան,
դարանի մտած գագանի մը նման: Լճի
ձախ կողմի վրայ մանեակի մը պէս շար-
ուած էին Մագալան, Մարիամին գիւ-
ղը, Դալմանուտան, ծառաստաններով հա-
րուստ, և կաթառնայուամբ, ուր կը բնա-
կէին Պետրոս և Զերեղեան զոյգ եղբայր-
ները:

Աշակերտները շատ յաշնած էին, իսկ
արևը մայր մանելու վրայ էր: Խուճրին
ընկերացող կիները մտան լերան գահա-
ւանդին վրայ նստած փոքրիկ գիւղը և
տեղ պատրաստեցին Օտարականին և իր
հետևորդներուն համար: Երբ բոլորը
մտան բակը այն տունին, ուր պիտի
իջևանէին, Օտարականը նայեցաւ իր
զոյգ հիւրատէրերուն և ըսաւ բարձր
ձայնով. «Աստուծոյ օրհնութիւնը այս
տանը և իր բնակիչներուն վրայ»: Տանու-
աէրը պատուելու համար մեծ հիւրը, որու
մասին լսած էր, մտթած էր իր միակ
այժը: Բակին մէջ յանապի ծառի շուքին
տակ կը խաղային զոյգ մը մանուկներ, իսկ
անսնց խաղերուն կը հսկէր նիհար բայց
անաշաշուի իրենց քոյրը:

Օտարականը իր շուրջը գիտէր ստեղ-
ծել քաղցր մթնոլորտ մը, բարեկամու-
թեամբ զեղուն: Ճաշէն առաջ Օտարականը
հարցուց թէ զաւակներ ունէ՞ին, և տան-
տիրուհին ներկայացուց իր զոյգ մանչ

զաւակներն ու աղջիկը: Անսնք ամչկաւ
ու հետաքրքիր կը դիտէին Օտարականն
ու իր հետևորդները: Մայրը ուզեց զի-
րենք դուրս դրկել, սակայն Օտարականը
նստեցուց զանսնք իր քովը, ըսելով թէ
երկնքի արքայութիւնը այսպիսիներուն
է որ կը պատկանի:

Երբ ճաշը վերջացաւ, տանուաէրը ըսաւ
Օտարականին. «Իրեմի թէ դուն Մարգարէ
ես, անցեալ տարի մեր բարեկամներէն
չտանք կաթառնայուամ կհան քեզի լսելու,
սակայն մեզի համար կարելի չեղաւ թո-
ղու մեր գործը, հակառակ մեր փափաքին: Այժմ Աստուած քեզ տեսնելու՝ բայց մա-
նուանդ հիւրատիրելու շնորհը կը պար-
գեէ մեզի»: Օտարականը նայեցաւ իր աղ-
քատ բայց բարի հիւրատիրոջ և ապա
ըսաւ. «Ժամանակին կայուածատէր մը
կար որ շատ արտեր ունէր: Տարի մը սո-
վորականէն աւելի առատ բերք ունեցաւ,
և սկսաւ երազներ հիւսել: Պիտի քակեմ
չտեմարանները և աւելի մեծեր պիտի
չինեմ, հոն ամբարելու բոլոր հունձքերս,
յետոյ պիտի ըսեմ ինքզինքիս — հանգչիր,
կեր, խմէ և ուրախ եղիր, որովհետև շատ
բարիքներ ունիս, շատ տարիներու հա-
մար: Սակայն նայ գիշեր իսկ հարուստը
մեռաւ»: Օտարականը նայեցաւ իր աղքատ
հիւրատիրոջ քաղցրացած աչքերուն, յե-
տոյ ըսաւ. «Նայն է ճակատագիրը բոլոր
անոնց՝ որսնք իրենց ունեցածէն բաժին
չեն հաներ ուրիշներու և չեն փառաւորք
զԱստուած իրենց բարի գործերով:

«Երբ դուք կուտաք միայն պղտիկ մտա
մը ձեր շատ ունեցածէն, աշինչ տուած
կ'ըլլաք, սակայն երբ ձեր քիչ ունեցածը
ամբողջովին կուտաք, անիստ պիտի ըլ-
լայ ձեր վարձքը: Մի մտածէք ձեր աօր-
եայ կարիքներու մասին թէ ինչ պիտի
ուտէք և ինչ պիտի հագնիք: Նայեցէք
երկնքի թռչուններուն որսնք ոչ կը ցա-
նեն և ոչ ալ կը հնձեն, բայց Աստուած
կը հոգայ զիրենք: Նայեցէք դաշտի շու-
շաններուն, որքա՞ն զեղեցիկ են անսնք,
Սողոմոն իր ամբողջ փառքին մէջ չկրցաւ
հագուել անոնց նման: Եթէ մեր երկնա-
ւար Հայրը գիտէ հոգալ երկնքի թռչուն-
ները և հոգուեցնել ծաղիկները, Ան չի
կրնար մոռնալ իր արդիները»: Տանուաէրն

ու իր կի՛նը ուրախութենէն կ'արտասուէին, իսկ երեք փոքրիկները աւելի կը մօտենային Օտարականին:

«Դուք այսօր չընդունեցիք միայն զիս իբրև հիւր մը ձեր յարկին ներքե, այլ ողջունեցիք զիս իբրև պատգամաւորը Աստուծոյ: Հետեւորաբ Տիրոջ անունով կ'ըսեմ ձեզի, թէ դուք առանձին չէք այս աշխարհի մէջ, որովհետև ձեզի հետ ունիք ձեր Երկնաւոր Հայրը»: Երբ Օտարականը դողրեցաւ խօսելէ, պզտիկ ողջընակը որ կը քնանար, ըսաւ բարձրաձայն. «Նորէն խօսեցէք թռչուններու մասին»: Բոլորը խնդացին, սակայն Օտարականը քողցրութեամբ վերցուց զայն և իր մօրը առեաւ:

Օտարականը ուրախ էր նման հավիւրին որ իր կորստեամբ ուշխարը կը գտնէ, կ'ոսջ իր փնտաւած դրամը, և հօրը՝ որուն որդին կը վերադառնայ հայրենի տունը, և որունք խնձոջներ կը ստրքեն բաժակակից բնիչու ուրիշները իրենց երջանկութեան: Աշխարհի վրայ իր կատարած գործերուն համար հրեշտակներն անգամ կ'ուրախանան երկնքին մէջ: Որովհետև աշխարհի ամենէն ուրախ մարդը ան է որ շատ բարիք կ'ընէ ուրիշներու համար:

Անիկա կը նայէր կեանքի մեծ և բարի կողմերուն, Աստուծոյ, մարդոց երջանկութեան և ապագային: Նոյնիսկ իր տխուր պահերը ուրախութեան ծնունդ տուող պատահարներ էին, նման ծիածանին որ կը կազմուի նախընթաց փոթորիկէն ու անձրևէն: Օտարականին ուրախութիւնը չէր նմաներ հալոց ձիւնի մէջէն հասող առևակին, որ կրնայ շոգիանալ արևէն, այլ գետի մը՝ որ ունի անսպասակեր, և իր տխրութեան ու հալածանքին մէջէն անգամ կրնայ ցնծալ և բերկրիլ:

Ե.

(Ճարուկակցի՝ Ե)



ԿՐՕՆԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՄԸ ԿՐԱՎՅ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՄՏԸ ԵՐՔԱԼ ԵՒ ԿՈՌԻԻԼ ՅՇՆԱՍԻՆ ՇԵՏ

«Խնդրեա՛ զխաղաղութիւն եւ երբ զճե նորա» (*) (ՄՄ. ԼԳ. 15)

Քրիստոնէութիւնը խաղաղութեան կրօնք է: Քրիստոնեայ հաւատացեալ մը ոչ միայն խաղաղութիւն կը փնտտէ միշտ, այլ նաև կ'ապրի այդ խաղաղութեան կեանքը: Քրիստոնէութիւն, պատերազմի ճակատ, կոխ, թշնամութիւն, ասոնք կրնան համաձայնիլ իրարու հետ: Այս մասին արտաշայտուելէ առաջ նախ մէկ երկու խօսք պատերազմի մասին:

Ա. — Խճէ և պատերազմը: Պատերազմը անհասկերու, ցեղերու, ազգերու և կամ պետութիւններու միջև տեղի ունեցած բազխում մըն է: Այս բազխումը եթէ փոքրիկ է՝ կոխ կը կոչուի, եթէ բարոյականութեան ու մրցակցութեան հիման վրայ է՝ պայքար կ'անուանուի, իսկ եթէ մեծ է՝ պատերազմ անունը կը տրուի անոր:

Պատերազմը մարդկային ընկերութեան վայրենիութեան շրջանէն մնացած միտում մըն է որ իր շուրջը ազէտ ու սարսափ կը սփռէ: Մարդիկ նախապատմական ժամանակներու մէջ երբ զեռ քաղաքակրթութիւնէ զուրկ էին իրենց արամարանելու կարողութիւնը ասկային մշակուած շէր, իրենց իրաւունքը պաշտպանելու համար տգիտաբար զգացումով ու կիրքով լեցուած՝ իրարու հետ բազխումներ կ'ունենային: Ասիկա կրկնուելով ու կրկնուելով ցեղին մէջ ունակութիւնը դարձաւ կոստազանութիւնն ու պատերազմը և իրենց իրաւունքը պաշտպանելու համար ուրիշներուն իրաւունքը ոտնակոխ ընելու սովորութիւնը:

Անոնք որոնք զօրաւոր էին՝ տկարին

(*) Այս համարը աշխարհաբար Ս. Գրոց թարգմանութեան մէջ Սաղմ. 1Գ. 13ին մէջ կը գտնուի:

վրայ կ'իջխէին. և իր սուսունքը ոչ թէ արդարութեան՝ այլ ոյժի մէջ կը փնտռէին. մինչդեռ իրականութեան մէջ արդարութիւնն է ոյժը և ոչ թէ ոյժը՝ արդարութիւնը: Կը ցաւինք ըսելու որ տակաւին այսօր իսկ անոր հետքերը կը տեսնենք ընկերութեան կեանքին մէջ:

Հին ատեն քանի որ տակաւին քաղաքակրթութիւն չկար, մարդիկ լիններու և անտառներու մէջ կը թափառէին, պատերազմը սկսաւ նախ մարդոց ու վայրի կենդանիներու միջև: Մարդիկ իրենք զիրենք այս վայրի արարածներէն պաշտպանելու համար միջոցներու կը դիմէին. գէնքեր կը հնարէին և կը պայքարէին անոնց հետ: Եւ երբ պաշտպանողական միջոցներու դիմելով ապահով զգացին իրենց գոյութիւնը, կոխը ծայր տուաւ մարդերու միջև: Քանզի այն ատեն մարդիկ որսորդութիւն ընելով իրենց հացը կը ճարէին: Մէկը միսին ձեռքէն որսը խելու կը ջանար և այսպէս շահերու բաղխում յառաջ կուգար, և որմէ կոխ կը ծագէր, ցաւ, վրշտ ու տառապանքներ յառաջ կուգային, արիւնահեղութիւն տեղի կ'ունենար, աչքերէն արցունքներ կը թափուէին: Աւելիմ շուք իրատունք ունի երբ կ'ըսէ. «Պատերազմի օր մը հուսնաձի օր մըն է սասանային համար»:

Պատերազմը մարդոց մէջ նախ ցեղային էր, յետոյ եղաւ ազգային, ապա քաղաքական, իսկ այժմ քաղաքականէն աւելի տնտեսական հանգանակ մը կը կրէ:

Բ. — Պատերազմին պատճառները: Պատերազմը շատ մը պատճառներէ յառաջ կուգայ. միջավայրին, պարագաներուն և ժամանակի պայմաններուն իբրև արգիւնք: Ամէն պատերազմ ուստի ունի իրեն յատուկ պատճառները: Այս խնդրոյն վրայ Յակոբոս առաքեալը բարոյական տեսակէտէ ստպէս կ'արտայայտուի: «Աւրկե՞ Են պատերազմները, եւ ուրկե՞ կոխուներ ձեր մէջ, չե՞ որ ձեր ցանկութիւններէն՝ որոնք ձեր անդամներուն մէջ կը պատերազմին: Կը ցանկաբ ու չունիք, կը սպաննեք ու կը նախանձիք, եւ չեք կրնար ձեր ուզածին հասնիլ» (Յակ. Դ. 1-2):

Մարդ նախ ազանօրէն և ծակ աչքերով ուրիշին ունեցածին վրայ կը ցանկայ և ապա գայն ձեռք անցընելու համար ուզիդ

կամ անուղիղ, արդար կամ անարդար մէկն միջոցի կը դիմէ և սակէ կոխ կը ծագի: Մէկը միւսին ունեցածը ձեռքէն խելու կը ջանայ հոգ իսկ չ'ընէր թէ անիկա կը փրատուի, կը զժրախտանայ և կամ կը սպաննուի, կը բաւէ որ իր փափաքը կատարուի և իր ցանկութիւնը իրականութեան գերածուի:

Անգլիացի իտալաստէր Թամըս Հուպսի (1588-1679) տեսութեամբ պատերազմը ծագում կ'առնէ երեք պատճառներէ, որոնք են, 1) տիրապետելու իրաւ, 2) անկախութեան փափաքը և 3) փառքի մարտաջը: Ասոնց վրայ կրնան աւելնայ նաև հետևեալները, — ազանութիւն, վրէժխնդրութիւն, նախանձ, ատելութիւն, ընչաքաղցութիւն և այլ կենդանական կեանքի յատուկ գեղտնաքարշ միտումներ:

Հին ատեն ջուրի հորեր ունենալու հարցն ալ պատերազմի առիթ կուտար: Մարդիկ այն ատեն քանի որ սուներ չունէին և վրաններու ներքե կը բնակէին, ուստի ուր որ լու արօտաձայրեր ու ջուրի հորեր կը գտնէին՝ հոն կը փոխադրուէին: Եւ այսպէս ցեղ մը կուգար ուրիշ ցեղին ջուրի ազբիւրներուն տիրանալու կը ջանար: Ասիկա ցեղերու միջև շարունակ վէճեր կը ստեղծէր և կոխուներու դուռ կը բանար:

Ու Դրոց մէջ նահապետներու օրով, սակէ չորս հազար տարի առաջ, կը հանդիպինք ասոր օրինակներուն: Արբահամի և Ղափտի հովիւները միշտ վէճ կ'ունենային իրենց ոչխարներուն համար, բայց կոխ չէին ունենար: Քանզի կոխը երկու կողմէն կ'ըլլայ, երբ մէկ կողմը կ'ուսիլ չուզէ՝ կոխ յառաջ չի գար: Արբահամ չէր ուզեր կոխիլ, հետեաքար օր մը Ղափտի ըսաւ. «Կ'աղաչեմ քեզի, իմ եւ քու մէջեղ, իմ հովիւներուս եւ քու հովիւներուն մէջեղ քոզ վէն չըլլայ, քանզի մենք եղբայր ենք: Եղբ երկիրը քու առջեղ չե՞, երբ դուն ձախ կողմը երբաս, ես աջ կողմը կ'երբամ, իսկ երբ դուն աջ կողմը երբաս՝ ես ձախ կողմը կ'երբամ» (Ծննդ. ԺԳ. 8-9): Եւ այսպէս Արբահամ կոտորի չուզեց և կոխ տեղի չունեցաւ:

Իսահակ ալ հօրը նման խաղաղասէր էր և անիկա ալ կոխ չ'ողեց իր զբացիներուն հետ: Երբ այլազգիներ եկան իր ջրհորները

գրաւեցին. ինքը քիչ մը անդին զազթեց և իրեն համար ուրիշ ջրհորներ փորել տուաւ : Երբ թշնամին գանձաք ալ գրաւեց՝ կրկին չկուսեցաւ . և աւելի անդին զնաց և նոր ջրհորներ փորել տուաւ . և այսպէս իր խազազասէր ընթացքով արգիւեց կոխը և չպատերազմեցաւ իր գրացիներուն հետ (Մենդ. ԻԶ - 15 - 22) :

Ըստ Պրուհէմ անուն հեղինակի «Պատերազմը ոճի մըն է որ իր ետեւէն կը բերէ շատ մը ոճիներ» : Այս խոյ պատճառաւ Ծօքս կ'ըսէ . «Ան աւելի կը նախընտրուի հուսուքեան ամենայն զայն անհատներ ընդունիլ քան թէ պատերազմիլ՝ երբ երբեք անիկա արգար խոյ ըլլայ» : Իսկ Մարտինոս Լուսար կ'աւելցնէ «Զար բնագոյնը աւելի նախընտրելի է քան թէ շար պատերազմը» : Հետեւաբար Արաւհամ և Իսահակ իրենց բրած գիջու մեծով՝ պատերազմը սրբիւրելով, անոր սգիտալի հետեանքներէն զերծ մնացին և Աստուծոյ առջեւ շխտակ ճամբայէն քայլեցին :

Գ. — Քրիստոսեանց մը կրնա՞յ կատիլ թելովիլն հետ : Քրիստոսեանց մը չի կրնար նախաշարժակ ըլլալ և չի կրնար կոխի պատճառ տալ . բայց հակասակ իր բրած բոլոր գիջու մեծուն երբ իր վրայ ուրիշը յարձակի անիրաւարար . այդ պարագային ստիպուած է պաշտպանել իր անձը ընտանիքը . ազգը և հայրենիքը : Ինքնապաշտպանութիւնը մարդուն նախապահ ու արդար իրաւունքն է :

Յուզա Մակարէ . ինչպէս կը կարգանք Մակարայեցոց գրքին մէջ . պատերազմեցաւ Անախարստ Եպիփանէսի (166 - 161 Ն. Ք.) զէմ . պաշտպանելու համար իր և իր ազգին խղճի պատասխանը : Ասիկա ընելով ոչ միայն սխալ բան մը չըրաւ . այլ մեծ առաքինութիւն մը գործեց : Եւ ահա՛ ամբողջ հրեայ ազգին մէջ իր անունը այսօր մեծ երախտագիտութեամբ կը յիշուի :

Վարդան Մամիկանեան պատերազմեցաւ Պարսից բանակին զէմ Ասարայրի գաշտին վրայ . Տղմուտ գետին եզերքը (451 Յ. Ք.) . քրիստոնէութիւնը և իր հայրենիքին շահերը պաշտպանելու համար : Ասիկա ընելով Քաջն Վարդան մեղք մը չգործեց : Այսօր մենք հայերս ոչ միայն կը գնահատենք՝ այլ նաեւ կը յիշատակենք զինքը իրեն սուրբ և ազատարար հայ ազգի :

Ճօրճ Առաջինկթըն՝ բնագիտութիւնը տապալելու համար երբ Անգլիոյ հետ զէմ առ զէմ պատերազմեցաւ . իր խղճին զէմ շեղանչեց . այլ Ամերիկայի Միացեալ Նահանգաց այսօրուան ապահովութեան հիմը գրաւ : Ինքնապաշտպանութիւնը ուստի կրնայ արդարանայ երբ անիկա զապառախական գետնի վրայ է . հետեւ ամէն տեսակ կերքերէ տատկութենէ . չոր նախանձէ և վրէժխնդրութենէ :

Յիսուս Աւագ շարժուն մէջ երբ Անտաքահանապետին առջեւ կը գատուէր . սպասու որնեքէն մէկը եկաւ և Անոր երեսին անիրաւարար սպասակ մը գորկաւ . խոյ ինք բողոքեց և բաւ . «Ի՞նչ շար բան մը խօսեցայ՝ վկայութիւն ըրէ շարին համար խոյ երբ խօսածս բարի էր, ինչո՞ւ ինձի կը զարնես» (Յօգճ ԺԸ - 23) : Այս ինչուն տեսակ մը բողոք էր գոր Յիսուս ըրաւ Իրեն զէմ եղած անարդարութեան համար :

Պօղոս առաքեալ երբ Երուսաղէմի մէջ ձերբակալուելով կապուեցաւ և անիրաւարար ձեռնուեցաւ . բողոք բարձրացուց հարիւրապետին և ըսաւ . «Արժան է ձեզի Հռովմեացի ու չղատապարտուած մարդ մը ձեռնել» (Գործք. ԻԲ - 25) : Արիչ ասեն գաղձեայ երբ զինքը անարդարօրէն կը հալածէին . Փետոսս կուսակալին առջեւ բողոքեց և իրեն Հռովմի քաղաքացի . իր դատը Հռովմի կայսեր ներկայացնելու պահանջ մը ըրաւ . ըսելով՝ «Ի՞նչ անիրաւութիւն մը եւ կամ մահուան արժանի բան մը ըրած եմ, եւ մեռնելէ չեմ հաւուիր, բայց երբ չկայ իմ վրաս այս բաներէն մէկն ալ, որոնց համար անոնք ինձի ամբաստնութիւն կ'ընեն, մէկը չի կրնար զիս տսոնց ընտրել, կայսեր կը բողոքեմ» (Գործք. ԻԵ - 11) : Ասոր վրայ զինքը Հռովմ զրկեցին որ կայսեր առջեւ գատուի :

Ինքնապաշտպանութեան համար է որ թաշունը իր թեերը ունի . սօճը իր թոյնը . եղջերուն իր կոտորները . սալսճը իր մկաններուն ոյճը . խոյ մարդը իր խելքն ու բանականութիւնը : Ըստ Լորա Պայրբի . «Ընկնապատեմութիւնը առաջինութիւն մըն է, եւ միակ ամբողջ մարդը բոլոր իրաւունքներու» : Իսկ Աւիլիոմ Եկէքովիչը կ'ըսէ . «Մարդ սպաննել մեղքի ծայրագոյն մտրիկն է, բայց ինքնապատեմութիւնը

կ'արգարանայ այն ասին երբ գրութեամբ կը կատարուի»:

Օր մը քրիստոնեայ բժիշկ մը ձեռք վրայ հեծած քաղաքէն դուրս գիւղ մը կ'երթար հրեանցի մը օգնութեան համեմատ համար: Ժամբան գոյր մը հանդիպեցաւ: Գոյը հրոցանք քաշեց որ գինքը սպաննէ: Բայց բժիշկը իրմէ արագ շարժելով խելոյն իր վեցհարուածովը գոյը իր սաքէն գարկաւ: Գոյը ուժաթափ եղաւ և իր ձիւն վար ինկաւ: Բժիշկը իր ձիւն վար իջաւ և գոյին մտանելով անոր սաքին վէրքերը փաթկեց և իր գործանասունը տանելով կատարելապէս բուժեց գինքը: Բժիշկը եթէ ուզէր կրնար որակն և կամ գլխէն գարնելով գոյը վայրկեանապէս սպաննել: Բայց շուղեց: քանզի անոր նպատակը գոյը մեռցնել չէր: Եւ ինքզինքը պաշտպանելով մահէն ազատուիլ:

Ասիկա գեղեցիկ օրինակ մըն է ինքնապաշտպանութեան համար: Ան է քրիստոնեայ հաստատեցեալ եթէ այս ձևով ինքզինքը պաշտպանէ՝ սխալ բան մը ըրած չ'ըլլար:

Ի. — Պատերազմը ինչպէս կարելի է աշխարհէն վերցնել: Պատերազմը աշխարհէն կը վերցնուի այն ատեն միայն երբ Յիսուս Քրիստոսը աշխարհ բերած խաղաղութիւնը հաստատուի մարդոց որտեղուն մէջ: Երբ Յիսուս անու՝ հրեշտակներ աւետեցին մարդկութեան և ըսին «Յերկիր խաղաղութիւն»: Գաղթի մեծ Վերապահար, իբրև խաղաղութեան իշխան, նախ ապրեցաւ Երեւն աշխարհ բերած այս խաղաղութեան կեանքը: յետոյ քարոզեց և ապա այս աշխարհէն մեկնելէ առաջ մեզի մասանց թողուց գայն բեկով՝ «Յաղաղութիւն կը բողովմ ձեզի, իմ խաղաղութիւն կուտամ ձեզի, ոչ քե ինչպէս աշխարհ կուտայ» (Յովհ. ԺԳ. 27): Ասիկա Յիսուսի մեզի թողած կտակն է: Նա հարստութիւն չունէր որ մեզի թողուր, այլ խաղաղութիւն ունէր և գայն թողուց, պաշտնաւ սակայն որ մենք ալ ապրինք այդ խաղաղութեան կեանքը և տարածենք գայն մարդկութեան մէջ ամենուրեք: Աւերուց աշխարհ այսօր այս խաղաղութեան կտոր կը փաշտ: Մենք քրիստոնեաներս Աստուծոյ և մեր խղճին առջև պատասխանատու ենք: մէյ մէկ

առաքեալները ըլլալու և քրիստոնեութեան այս խաղաղութեան աւետարանը քարոզելու համար:

Ճէնրնոս Սօէմէ անուն հեղինակ մը կ'ըսէ՝ «Իրէ քրիստոնեայ ազգեր իրական քրիստոնեաներ եղած ըլլալին, այսօր աշխարհի վայր պատերազմ չէր ըլլար»: Շատ շիտակ է ասիկա: Մեր՝ քրիստոնեաներու համար որքան ամօթ է վայրենի արարածներու պէս պատերազմի գործուցեալ դարու մը մէջ, երբ ապէլ չորս հազար տարի առաջ, մտթ ու խաւար դարերու ընթացքին, Արքաճամ և Բասակ իրենց խաղաղասէր թնաւորութեամբ և փոքրիկ գոհուցութիւն մը յանձն տանելով՝ խաղաղեցին կոխը և արգիլեցին իրենց և զբայն ցեղերուն միջև տեղի ունենալիք արեւմտեցութիւնը: Իսկ այսօր մենք քառակորդ դարու լայնին մէջ կ'ապրինք: Քրիստոսի Եկեղեցին կը յաճախէր, բայց աւագ որ Քրիստոսը աշխարհ բերած խաղաղութեան կեանքը չէնք ապրիր և գայն չենք տարածեր մարդոց մէջ, և արեւմտեցութիւնները կը քաջալերենք:

Սաղմոսերգուն կ'ըսէ՝ «Յաղաղութիւն փնտէ՛ր և անոր ետեւէն գնա»: Այս պատգամը անհատին ուղղուած է: Եթէ աշխարհէն պատերազմը պիտի վերցնուի և Յիսուսի խաղաղութիւնը պիտի արբապեակ, ասիկա պէտք է նախ սկսի անհատերէ: Քրիստոնեայ անհատեր եթէ ունենան այս խաղաղութիւնը, անհատերէ քաղկացեալ ընտանիքներու մէջ ալ խաղաղութիւն կը հաստատուի: Եթէ ընտանիքներ այս խաղաղութիւնը ունենան, այդ ընտանիքներէ կողմուած ազգերն ալ կ'ունենան գայն: Եւ այդ ազգերէն քաղկացեալ պետութիւններն ալ կը հետեին խաղաղութեան և որով կը թագաւորէ աշխարհի վրայ երկնային խաղաղութիւնը: Երբ աշխարհը խաղաղի՝ պատերազմը ինքնաբերաբար կը դադրի, և մարդիկ ինչպէս նաև պետութիւններ, իրենց հարցերը կը լուծեն իրաւախոնութեամբ, փոխադարձ յարգանքով և մէկը իր շահը միւսին շահուն մէջ փնտռելով:

Աստի քրիստոնեայ անհատներ պէտք է որ ապրին խաղաղութեան այս կեանքը: Խաղաղութիւն մը որ մեզի կուտայ մտքի

կատարեալ անդորրութիւն, խղճի լման հանգստութիւն, սրտի ու հոգիի անսահման երջանկութիւն: Քրիստոսնեայ կոչուիլ և Երուսաղիմ աշխարհ բերած այս խաղաղութիւնը չվայելիլ՝ ամենամեծ դժբախտութիւնն է: Պէտք է մեր վրայէն մէկդի վատարենք խաղաղութիւնը արգիլող մտութիւնները. — ազահութիւնը, նախանձը, ատելութիւնը, հպարտութիւնը, փառասելութիւնները, վրէժխնդրութիւնը, անձնատիրութիւնը և մանաւանդ ընչաքաղցութիւնն ու արծաթախրութիւնը: Թնչպէ՞ս կրնանք ազատագրուիլ ասոնցմէ: Երուսաղիմի քրիստոսի գրեթէ յոգի և Անար Ի. Հոգիին միջոցաւ սրտի հիմնական փոփոխութիւն ունենալով:

Աստուած խաղաղութեան Աստուած է (Ա. Կորն. ԺԴ. 33): Երուսաղիմի աշխարհ եկաւ և քարոզեց այս խաղաղութիւնը (Եփես. Բ. 17): Աւտար Անիկա է մեր խաղաղութիւնը (Եփես. Բ. 14): Անք քրիստոսնեաներս կանչուած ենք Աստուծոյ կողմէ այս խաղաղութիւնը վայելիլու համար (Ա. Կորն. Է. 15): Ով որ ունի Երուսաղիմի իր սրտին մէջ՝ ունի նաև այս իրական խաղաղութիւնը: Անիկա ըսաւ. «Երանի խաղաղութիւն ընդդէմս, վասնզի ակունք Աստուծոյ սրտիցեր պիտի կոչուին» (Մատթ. Ե. 9):

«Նախապաշարեմք մեր եւ կեանք՝ որ ի Զօրե առաքեցաւ Միածին Արդի Աստուծոյ, Տէր մեր եւ փրկիչ Յիսուս Քրիստոս: Տո՛ւր մեզ զխաղաղութիւն քո՛, զոր շնորհեցեր սրբոց քոյ առաքելոց, փշմամբ քո ի նոսա զկենդանացուցիչ եւ զամենազօր Հոգիդ քո սուրբ: Արդեազի եւ մեք խաղաղացեալք յամենայն աշխարհական սահեցմանց, լիցուք սաճար եւ բնակարան աստուծային շնորհացդ, եւ զոհանալով փառաւորեցուք զԲեզ ընդ Զօ՛ր եւ սուրբ Հոգւոյդ, Քրիստոս Աստուած մեր՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամեն» (Փամագիրք):

ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

Տեղ 60, Գալիթ.



ՄԱՏԵՆԵԳՐԱԿԱՆ

ՕՇԱԿԱՆԻ ԱՆՏԻՊՆԵՐԷՆ

Ն Ա Ր Է Կ

•

Բ.

ԵՈՐՔԻ ՔՆՆՈՒԹԻՒՆ

Այդ անձերը ու աշխարհները անսնուած ու արուած են տեսակէաներէ սրտնք պէտք է ձգուին քննութեան ներքեւ:

Անո գլխուսը կէտերը այս կարգի փարձի մը.

- 1⁰. Միսթիք վիճակի մը պայմաններ,
- 2⁰. Աստուածարանական échafaudage,
- 3⁰. Ս. Գիրքին ճնշումը,
- 4⁰. Քրիստոսնեայ բնագոյնութեան մը կարեւրութիւնը,
- 5⁰. Իմաստասիրական սգիին պակասը,
- 6⁰. Խորքին անհնարին միօրինակութիւնը,
- 7⁰. Աղքատութիւնը,
- 8⁰. Հարստութեան անսակն ու կրակը:

1⁰. Այս ցուցման քննիչն ամենէն կարեւորը առաջինն է: Նարեկացին իսկական Միսթիք մըն է թէ ոչ:

Հարցին պատասխանը առ կարծած է մեր նորագոյն քննադատութիւնը, Նարեկացին ընդունելով իբր մեր ամենէն կարեւոր միսթիքներէն մէկը: Բայց ինձի կուգայ թէ պէտք է զգուշուար քայլել: Հաստեղը չէ կրկար վերլուծումով ու յիշատակութիւններով բացատրել տրբութիւնը որ կը գտաէ ջերմեանդները, հաւատացեալները և միսթիքները իբրբմէ:

Այս վերջինները առանձին գոտակարգ կը կազմեն: Անսնք գերագրութիւնը կը ներկայացնեն հաւատքի վիճակներուն: Իրենց զգայնութեամբը, տակի ճիշդ ըզգայարան քննիչով է որ կը հաւատան: Անսնց յատկանշական գիծը տեսակ մը սարսաղանութիւն է, աստուածեան հեղանիութիւն հանդէպ տեսակ մը ընկալչութիւն որ կը յայտնուի արտաքին, գրեթէ նիւթական հետքերով: Զգայարարութիւնը (Halluci-

uation) յաճախ կը ներկայանայ այս զգայութիւններուն ու կը լուսաւորէ զանոնք: Պշուցումը, հանդարտ հայեցողութիւնը (contemplation) այս վիճակին ամենէն պարզ ձևերն են: Առքը (extase) անոր պատկուած կարելի է ընդունիլ:

Զգացական տարրերու այս գերիշխանութիւնը՝ արամբարանող, վարդապետական դասաւմներուն վրայ միտքի վիճակներուն ամենէն թիփփք յատկանիշներէն մէկն է: Երբեմն գէպի շնորհը իրենց արշախն մէջ անոնց ըրած հոգեկան նոր գիւտերը՝ իրենց գրականութեան ամենէն յանկուցիչ խոռվքներէն մէկը:

Նարեկացիին կարելի՞ է գետնի վրայ դասակարգին մէջ: - Դժուար է պատասխանը:

Աւանդութիւնը կը խօսի ի նպաստ Նարեկացիին: Առաջիկայ տեսիլքը կ'ուզեն իբր այդ շահագործելու բայց մեր գրականութեան մէջ ս'որ սուրբին խնայուած է նման բախտ մը: Գրքին ներքին փաստերէն քանի մը հասարակութիւնները կը պարունակեն, կը տկարանան սա հիմնական առարկութեան առջև: Անոնք միշտ ստատուածաշնչական տեսլիկութիւններու վերջիշխաններ են կամ թէ անոնցմէ զուգորդուած: Մնաց որ այդ գերերանութեան (beatitude) առաջնորդող վիճակները պատարասուած չեն երբէք: Նարեկացիին իրաւ է թէ իր միտքը միշտ առաջին գիծին չի բերեր, բայց իր զգայնութիւնն ալ անկարող է դիմացնելու: Անիկա տպուածութեամբ բանաստեղծ մըն է որ արագ արագ լար ու ստեղ կը փոխէ, նայն երգը գործնելու քիչ մը արագը ճակատագրով: Իր զգայնութեան սուսմանտիւնները մէջ պիտի տեսնենք տարրեր որոնք իր արուեստը կարելի կ'ընեն: Բայց ոչ միտքի արուեստ մը:

Ինձի կուգայ թէ պէտք է նոր ձև մը գտնել տարազնու համար ստեղծումի այս նշանակը որ կը տարբերի մտածումին ու զգացումին, տեսիլքին ու հաւատամքներէ թելադրուած մտապատկերներուն, սերուցող անդունդներուն ու Ս. Գրքի լաստերովը, պարածածկուած կամուրջներուն մէջտեղը ծածանող իր նկարագրովը:

20. ԱՍՏՈՒԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ, ԵՐԷ Միջին դարու ընդհանուր ուղղութիւններէն մէկն ալ ամէն ինչ Ս. Գրքէն վերածուած ճարտարութիւնն է, հետաքրքրական չէ որ Նարեկացիին Ս. Գրքին գիծէ ամէն պատեհութեան: Բայց հետաքրքրան է որ իր դիմումները ըլլան մտածման պէտքէն աւելի պատկերացման նպատակներով:

Անիկա գիտէ ընթացիկ վարդապետութիւնը: Ու այդքան: Այն խոշոր գրական մէջ որ նուիրուած է եկեղեցւոյ դաստաստանութիւնը խտացնելու, հետեւի շարադրութիւն մը կայ միայն որուն մէջ իմաստի կապուելու հարկը խորագետ կը նեղէ տառնիկ մարզանքի մը անընդունակ իր ուղիղը: Խուսափելու համար՝ կ'ապաստանի սճին և հետաքրքրական, տեսակ մը սուսուցիկ ու աւելորդ մեծութեան մէջ թաթխելով արեւաքանդակներու գոյրոցին այնքան մեկին սկզբունքները: Մի սպասէք իրմէն՝ սեպտական յարգարում մը այդ տուեալներուն, նայնիսկ առնուազն անձնական դրութեան մը կնիքը, որուն այնքան գեղեցիկ վարձերը եզան իրմէ առաջ ու իրմէ վերջ:

Կարելի է անոր մեկնողական տաղանդ մը շնորհել, որ աշխարհական տարողութիւն մը միայն ունի հաս:

30. Ս. ԳԻՐՔԸ, Մտածման այս հետեւութիւնը վերադրելի է գուցէ Ս. Գրքին խորունկ ճնշումին: Մի մտանք որ Միջին դարուն ամենէն խիտ շրջանին կը զուգորդի գիրքը: Ու անձնական մտածումէն վանուելու կը մղեն Նարեկացիին թէ իր խառնուածքը, թէ շրջապատի պայմանները: Բանաստեղծները պատկեր կը հետապնդեն: Եկեղեցիին կը մտածէ սերիշներուն, մեր հաշտայն: Ուրեմն գրողը պէտք ունի իր ըսածները երկրորդ ու աւելի վեր հեղինակութեամբ մը պատկասելի ընելու: Ասկէ է թերևս իր այնքան յոթարամիտ վստահութիւնը Ս. Գրքին:

Անիկա, Ս. Գրքը բարոյախօսութիւն մըն է ի գործնութեան (en astion): Ժողովուրդի մը պատմութիւնը հոն կը վերածուի բարոյախօսութեան հարցարանի մը: Դէպքերն ու անունները պատրուակներ են միշտ մեկնուելիք տարրերով յղի:

Նարեկացիին այդ մտածողութիւնը կը բաժնէ ընդհանուր քրիստոնեայ մտանալիքներու: Մարդ կը զարմանայ միամտութեան չափին՝ որով դատարարած այդ գործերը կը կարծեն աշխարհն ու հոգին բացատրել: Իբր մտածում այս շահաստանը պիտի գործածուի նաև իբր գրական ընդլայնումներու գետին:

4⁰ ԿԱՐԵԼԻՍԻՍԻՍԻՍԻՆԵՆՏ: Բայց լատին ու յոյն հայրապետները նոյն այդ գիրքէն մեկնած են հոտներու համար կառուցումներու, որոնք իմաստասիրութիւն մը, բնագոյնցական մտողութիւն մը կը համարեն: Այս աշխատանքը կը սկսի Եկեղեցիին առաջին դարերէն ու գեա դարած չէ: Իմ ձեռնհասութենէն վեր է դասնարանական համարութիւններու, յօրինումներու յեղաշրջումը ուսումնասիրել հոս: Բայց կրնամ գիտել տալ որ Նարեկէն չի բխի որ աչ մէկ նոր ըմբռնում: Աղօթքները եթէ դրութեանց նման ընդունակ չեն կառուցումներ գառնալու, բայց իրենց հատուածական մասերովն ալ ընդհանուր յղացման մը կարելիութիւնը կը խորանան:

Ինչ որ անդրութիւնը, ցեղային նկարագիրը, անձնական փորձառութիւնը կը գիշերն բացառի իմացականութեանց մէջ, ինչ որ պատմութիւնն ու շրջապատը կ'աւելցնեն մտածման մեքենային վրայ, ինչ որ վերջապէս իմաստասիրութիւններ կը սակդէ բաւարովին կը պահսին Աղօթագիրքին: Ու Նարեկացիին մտողը գործը չունի նման կառուցման անփոխարինելի շնորհը: Ու խորհիլ թէ անիկա Քրիստոնեայ բնագոյնցութեան ամենէն հրատապ ու կենդանի խնդիրներուն թաղեր ու գանձեր նուիրած ալ է:

5⁰ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ռգիի այս պակասը ընդհանուր է հայ միտքին պատմութեան մէջ: Քաղաքական ճակատագիրը դուցէ զժրախտ պատճառներէն մէկն է, որոնց օգտեցութեան տակ մենք զգուշաւոր ու հետզհետէ կարծորէն անհաղորդ մնանք որոնումներու, նոր փորձերու: Աղանդաւորները մտաով կը համարեն մեր Եկեղեցիին մէջ: Ու Արիստատէլի զժրախտ ու խաւթ թարգմանութիւնն ալ դեր կրնայ ունենալ այս ամբողջութեան մէջ:

Տակաւին կայ ցեղին իմացական յօրինութեամբութիւնը որ երկու հազարամեակի վրայ աչ մէկ մտածման ճիշդ ըրած է միւնչև այսօր:

Նարեկացիին իբր մտածող անշուշտ աւելի տարրական կը ներկայանայ մեզի քան քանի մը կաթողիկոսները, Շնորհալին ու Լամբրոսացիին, Մարիտարոսը, որոնք տուած են լուրջ կառուցում կտորներ, իրաւ է թէ հաստատական. բայց որոնց մէջ մտածումը ինքզինքը կ'ազատագրէ Նարեկեան կալիմաղիայէն:

6⁰ ՄԻՕՐԻՆԱԿՈՒԹԻՒՆ: Խորքի հարցերէն ամենէն կարեւորը մտածման ընդհանուր նսյնութիւնն է: Անոր մեծ գիծերը գրուած են արդէն նախորդ դարերին մէջ, ուր աչքէ անցան գիրքին մեծ երեսները: Գծուար է մտածման միջոցները գործածել անգողար, նոյն մնացող եղանակով մը ու չբախիլ կրկնութեան: Մնաց որ հեղինակը գործնական նպատակներ ալ չէ հետապնդած որոշ վարդապետութիւն մը, բարոյական որոշ հայեցողութիւն մը այդպէս պարտագրելու: Գրական եղանակը միայն կաւգայ փոխարինելու խորքի այս աժգունութիւնը: Ու մտածումը այսպէս իբր նորոգում պատկեր կը հասնի մեզի:

7⁰ Ասկէ՛ ԱՂԲԱՏՈՒԹԻՒՆԸ որ ամենէն սկար, վերաւոր կողմերէն մէկը կը ներկայանայ Աղօթաբանութեան: Ասկէ՛ մտածողական լրջութեան պակասը որ տարտընուած այդ կտորները չի յաջողի պարտելի ու գիրքին տալ մտողութեան մը, ընդհանուր գործի մը պատկառանքը: Հաւաքումներ, հատուածներ կը հանուին անշուշտ անկէ կարելի գեղեցիկութեան մը հրապարներովը: Բայց մտողը գիրքը վերաւոր է կեանքին, իրականութեանէն հեռու յղացուած ու գործողութեամբ նկարագիրով մը: Դէպքերը ու օրուան պէտքերը ծնունդ չեն տուած անոր զանազան մասերուն: Ու ինքն իր մէջ աւետող, ինքն իր մէջ խորացող քանի մը վիճակներ նիւթ եղած են բանաստեղծին:

8⁰ Ու թերևս ճիշդ ասոր համար է որ այդ քանի մը վիճակները երբեմն կը տարուին մեծ, պատկառելի ուժգնութեամբ գործադրութիւններու (exécution): Ասկէ՛

անհաւասարելի ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ մանրամասնութեանց (ս'չ խորքի այլ երանդի ետասիճանի) սրանք վիճակներուն շարժը կը համարմբուին: Ատոր համար է սր էջեր էջերու կը հակադրուին: Պատմութիւններ ատղերու կը վերածուին ու ատղեր համակերպն ալիքներու պատահածին նման կը լայննան ու կը լայննան: Բայց այլևս հաս դուրս հնք մենք խորքի սահմաններէն ու դարձ ունինք գրողէտին թէքնիկին հետ:

Գ.
ՉԵՒԸ

Նարեկացիին գիրքը կը գիմանայ իր ձևի յատկութիւններովը:

Մտօր. — (Հետաքրքրական է որ դասական հայերէնէն տրանսլատիւն րամնում, մտք ու անհասկանալի րագմարի կողմերովը, շեղուի ու արտայայտութեան րար ուղղակիութեան եզակի այդ հասար յարողած է պահել մեր ժողովուրդի րար խաւերուն վրայ անլիմէի հետք մը: Դիւր այս յարողութիւնը կը պարտի իր ձևի ին:)

Ուրեմն պէտք է սուսմնասիրել անոր ոճը:

Այս աշխատանքը պէտք է կատարել տկարեմական առեւտրներով: Արագ թըւում մը երեւոյթներու, սրանք իրենց յաճախումովը ոճ մը ստեղծէին:

10. ՄԹՈՒԹԻՒՆԸ: Նարեկացիին չի մասնագուր իր մտածումին ճնշումէն: Ըսել կ'ուզեմ մտքին ներկայացող ամէն թելադրանք անիկա րաւերուն կը վստահ տնհաւասարելի միամտութեամբ մը: Երբեմն րաւերուն ձայնական րնուարութիւններն ալ կուզան աւելնալու նախագասութեան մարմինին: Պատկերն ու րաւը սրանք գուգարգութիւններով գիրար կ'առաջացնեն, կը գիգուին նախագասութեան նիտար գիծին վրայ ու րանաստեղծը չ'անդրագասար այս ամենուն ու կ'ընդունի հկածը: Այս անտարբերութիւնը, աւելի ձիշգ ներողամտութիւնը՝ պատճառ է որ իր Ֆրագը ըլլայ ձանրաբեանուած, սպառողէն (hérisse), ինչպէս անթափանցելի ձամրայ մը: Այս րնական իրողութիւնը իր արտայայտութեան ձևին՝

կը վստահուի նորէն ուրիշ կարգի մտողութիւններով: Ակնարկութիւններ, ընթերցանութեան կը շարժը, քանի մը րան մէկ անգամ տալու իր նախասիրութիւնը, լեզուն անարգելու ստիճանի խոշտանգումը իրարու կը միանան ու կը ստեղծեն Նարեկեան մեծութիւնը:

Մտօր. — (10. Այս է պատճառը որ անիկա ձեղի տուած է մեկնողական րանի մը աշխատանքներու: Նախան, Աւետիքեան:)

20. Պիտէ չի շիտի այս մարմինը յունարան գրողներու տրտեան նիտ. որ ստանալայիս ինտոյական նկարագիր ունի:

30. Այ այ Մագիստրոսի խորնորիներուն նիտ որտեք րառախողական նի:

20. ԿՈՒՏԱԿՈՒՄ: Մեր գասական գրականութեան այս աղէտը իր ամենամեծ չտիին կը հասնի Նարեկի մէջ: Ատիկան շարժող կերպով մը արգիւնք է գլայնութեան որ մշտողէս գրողուած, մշտողէս arrogant ձևով մը երեան կուգայ ամէն էջի մէջ: Բայց ամականներու, համանիշներու, հականիշներու, պատկերներու այս թաւալը քիշ մըն ալ ուղուած, րնագրութի գրական կը թուի ինծի: Ու գիրքին մէջ կուտակումը միանակ լեզուական չէ: Անիկա նայնքան յաճախողէս է՝ սովորական վիճակներու շահագործման մէջ ալ:

Մտօր. — 10. Հոհարական հնկարտ ուստարիներ չի րաւեր րացարերու հուար երևոյթը:

20. Բանաստեղծական գեղումը եղնիական անրաւարտ է հնու:

30. ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Անտարբեր է անոր հանդէպ, մեղաւոր ըստելու չտի գարտուղի իր լեզուովը: Անիկա չի յարգեր նայնիսկ համաձայնական տարրական օրէնքներ: Ալալը, քերականօրէն, գոյութիւն չունի իրեն համար: Անշուշտ իր հասկցած ձևովը արտայայտելու յանդրանութիւն մը կը ներուի ամէն մեծ գրողէտի: Անշուշտ օրէնքներու կապուիլ մը, իր գղացումն ու մտածումը րաւերու շղթային յանձնելու հարկին հնագանդութիւն մը արհամարելի առաքինութիւններ չեն եղած գիրքերու աշխարհին մէջ: Բայց Նարեկացիին անտեղի կերպով գիմած է այդ ընդգլումին: Իր լուտոյն էջերը

դարձեալ կը մնան միւսները, այսինքն անոնք ուր գրադէտին թիւադրութիւնները մեզի կը հաղորդուին առանց մեր կողմէն մեծ ազդեացանքի:

Մակօր. — 1⁰. Նարեկացիին շիրմները ոչ մէկ պէտքի (արտաքին) կը հպատակին:

2⁰. Իր ֆերմանոթիւնը իր նախընտրելի մեր լեզուին մէջ: Լեզուին սպանաւորը (Կարաւոր սեկեալ շրջան մը կը բոլորէ սասանարոյ ու ինկնարոյ դարերուն), ճաշակին անկումը, գրականութեան սպասարարը ստորին շրջաններու երեւոյթներ են: Դասականներու մեծփայլելու պարզութիւնը՝ անկումի հեղինակներուն մօտ սնոսի նրբութիւններու կը վերածուի: Բայց հաս խորքի հարց կը ծագի: Մինչդեռ նման պարագայ մը չի ներկայանար մեզի:

3⁰. Օտար. շեզուական հասնածայնութեանց ճնշումն ալ մեր մտքին շանցիկը: (Արարական ազդեցութիւն մը այդ ոճին վրայ այսօր ընդունելի չէ):

4⁰. Իր ստանաւորներուն մէջ այդ շեզուն ունի ծայնական հասնածայնութեան նկարագիր մը:

5⁰. Անրողը գործին մէջ միայն Մեկնութիւն երգ երգոցիկն է որ տակնի հասնածայնութիւն մը երեւան կը բերէ:

Այս հինգ դիտարութիւնները լեզուական տարրութիւն մը միայն ունին: Պէտք է քննել այդ ոճը դարձեալ, լեզուէն դուրս, ուրիշ, այս անգամ ներքին ազդակներու ճնշումին տակ:

1⁰. ՓՈՒԱԻԵՐՈՒԹԻՒՆԸ: Նարեկացին բանաստեղծ է ամէն բանէ առաջ: Ու այս հաստատումը կը բուռն բացատրելու համար անսպառ առատութիւնը իր փոխաբերութիւններուն:

Ու գրական այս ձևը անոր արտայայտութեան ամենէն բնական, ամենէն յաճախողէպ ու հրապուրիչ առաքինութիւնն է: Փայլակով տեսնողները, հեղեղով գործողները, անընդհատ եփ եկող միաբերը միայն կը յաջողին այս աստիճանով գանել այդ հազուադէպ գոհարներէն: Այս կարողութիւնը՝ Նարեկացիին բոլոր գործերուն մէջ, Բայց մասնաւորապէս առաջափառած հատուածներուն մէջ: Երբեմն բոռ մըն է ան, երբեմն նախադասութիւն մը, երբեմն ամբողջ գլուխ մը:

Իրականութիւնը շրջումը ներկայացնելու այս ճարտարութիւնը կը վերածուի ընդհանուր եզրանակի: Նայն պէտքին համար է որ, օրինակի համար, պարզ պատկերացումը կը վերածէ այլարտաքինութեան, որ իր կարգին երկարածուած փոխաբերութիւն մըն է:

2⁰. Անոր տեւիչ հանդարտ, ամփոփ ձևն է ՊԱՏԿԵՐԸ որ դարձեալ գոյութիւն ունի Նարեկացիին բոլոր գործերուն մէջ: Անոնք ընդհանրապէս առատածաշնչական ծագում ունին: Բայց տարօրինակը հան է որ էջերու գլուխները կը համառօտուին, պարզ այդ պատկերը դարձածելի ընելու համար՝ բոռի մը վրայ:

3⁰. ՈՒԹԳՆՈՒԹԻՒՆԸ: Ինչ որ կը գտնէ Նարեկին առօթքները մեր սրբազան մատենագրութեան նմանաշունչ կտորներէն, ու ինչ որ Նարեկին անբաժան առաքինութիւնը կը կողմէ, ուժղնութիւնն է ատիկա:

1⁰. Պատկերներու սրանք արագ արագ իրարու ետեւէ կը նետուին, տեսակ մը տարեբային, հրաբխական բան մը տալով, տարածելով իրենց գնացքին վրայ: Անոնք այնքան իրար կը հրեն, որ երբեմն կտոր կտոր խորանկուած դուրս կուգան դրողին ուղեղէն: Բառական կամ վիճակի՝ այդ պատկերները իրենց բոլոր կրկնութիւններովը, երկարածուածներովը, աստիճանի կը մնան պարզ այն շունչին համար որ վատնուած էր իրենց շարժումին:

2⁰. Բացարձակութեանց: Նարեկացի չ'ընկերակիր ոչ մէկ նկատումի առջև: Անիկա իր զգայնութիւնը կամ մտածումը ձևի տակ բերող ամէն բոռ կը հիւրընկալէ մեծ հանդարտութեամբ: Սրբազան մատենագրութեան մէջ, պորտուլին նետուած խտտութիւններ, հում ու վայրագ անուսումներ, հիններուն նախասիրած իրապօշտիկ աստիճանները սովորական են իր գրչին տակ: Միւս կողմէն, անիկա չի վախնար բոռերը քաշքշելու, չարչարելու, անոնցմէ ստանալու համար իրենց ամբողջական տուրքը (rendement): Ուրիշ տեղեր նախադասութիւն ու բոռերը իրենց ուժը կ'առնեն տրուած վիճակէն, Նարեկացիին կը պրկէ, կը խոչտանգէ զանոնք հասնելու համար ճշտ-

բիտ զգայութեան, որուն պատկերը ըլլալ կը յաւակնին մեր բառերը:

3⁰. Ծուկնի: Հետաքրքրական է որ գիրքին գլուխները հակառակ իրենց նոյնութեան, տեսակ մը լիութիւն սեննան իրենք իրենց մէջ: Ամէն ազօթք կը մեկնի երազէ մը, մեղքէ մը, արցունքէ մը կամ յայտէ մը: Բայց անոր զանազան մասերը իրարու կը շողկապուին իրենք իրենց բնական անգործութեամբ մը (inertie) ըսելու կոչուալ: Այս զգայութիւնը առաջ կուգայ թերեւս այն շունչէն որ բախտ այդ էջերը, յետոյ գլուխները, յետոյ ամբողջ գիրքերը կը լիացնէ ու չի կտարեր: Ու մտածման տեսակէտէն ցրուած այս գիրքը, հոս այդ մշուշին մէջէն գիտուած տարօրինակ ու պղտոր գիմագծութեամբ ամբողջութիւն մը կը գառնայ:

4⁰. Զլացակամ վիճակներու, որոնցմէ այնքան առատ տուած է հեղինակը, բայց սահմանափակ իրենց խորքին զանազանութեամբը: Յոյսի, յուսահատութեան, գարշանքի ու երանութեան, պշուցումի ու սողսկուն գլխահարութեան տեսիլներ ու պատկերներ տարուած են արագ, բարձրէն գիտուած, ընդհանուր ուրուացման մը թրթուսէն ձեւազեղծ գծագրութեամբ մը: Բախտ այս պահերը հիմէ մեզ չեն լիացներ իրենց մարդկայնութեամբը — ըսել կ'ուզեմ մարդկօրէն միջակ կարելիութեամբը — միւս կողմէն մեզ կը տպուարեն իրենց ստատկութեամբը, pousse, դէպի չափազանցութիւն հակած երեսներովը:

Ուժգնութիւնը գրական յատկութիւն մը ըլլալէ դադարած է նարեկացիին մէջ, գառնալով անոր արուեստին ընդհանուր, անայլայլ, անխուսափելի բարեխառնութիւնը: Անիկա միջոցաւ մըն է որ ամէն կողմէ կը պարուրէ գրողէտին ամբողջական կազմը: Անով կը ներկայանան մեզի, իրապէս ուժգին վիճակներու քով, նաև մեղմ ու հանգարա պահեր, բայց գարծհալ՝ վերցուած, գարծհալ կարմրած:

(Շարունակելի՛ 3) Յ. ՕՇԱԿԱՆ

ԳՐԱԿԱՆ

ՍՓԻՒՌԲԱՆԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Նախորդ յօդուածով ցոյց տուինք թէ արուեստներու — ու մասնաւորաբար գրականութեան — հանդէպ սնուցուած ընդհանուր անտարբերութեան ալիքը վարակած է ոչ միայն մեր, այլև բովանդակ ազգերու նոր սերունդները առհասարակ: Ըսինք նաև թէ այդ հետեանքն է գիտութեանց ու ճարտարարուեստի մարզերուն մէջ արձանագրուած աննախընթաց նուաճումներուն, ու այդ իսկ պատճառաւ նոյն այդ մարզերուն դէմ տածուած առաւելագանց հետաքրքրութեան, որ մարդուն միտքը գարծնականին, շօշափելիին ամբօրէն կապելու, անոր լուսաբաղձ հոգին նիւթով կաշկանդելու, անկէ բղխող բարեքներով բաւարարելու անմիա այլ յամու ճիգը կը թափէ: Ու բնական գտած էինք որ այդ ճիգը պակսեցնէր թիւը իրաւ գրողէտներուն, ու փոխարէնը աճեցնէր թիւը արուեստին իրենց փսրը կշտացնելու համար մօտեցող, ու զայն ըստ այնմ չափող — ձեռող ողորմօլի գրչակներուն ու վսեմ գաղափարականէ գատարկ սնապարծ տաղաշափներուն:

Ներկայ յօդուածով պիտի ջանանք պարզել նախ կացութիւնը հայ թերթին ու գրական ճիգին, ու ապա հայ գրականութեան նախնաւ մշակին, Սփիւռքի մէջ, ծանրանալով առաւելաբար այս վերջինին առաքելութեան ճամբուն վրայ ցցուող բազմապիսի ու ջլատիչ դժուարութիւններուն վրայ:

Հայ Սփիւռքի մէջ մտաբ վրայ համբըւող գրական թերթեր ունինք միայն: Այն ալ՝ հայաշատ գլխաւոր կեդրոններու մէջ — Պէյրութ, Հիւս. Ամերիկա: Գրական մէկ-երկու պարբերագրքեր՝ Յրանստա Ասոնցմէ դուրս, միւս գաղութներու մէջ ստեղծագործող հայ գրողը չունի գրական թերթ մը իր շրջանակին մէջ, ու պարտաւար է իր գրածը երկրորդ անգամ ընդօրինակելու սև տշխատանքն ալ

տանիլ — ա՛յնքան յաճախազէպ՝ ձեռագիրներու և նամակներու կորուստը, նամակատան սպասարկութեան առածի կարգանցած անկանոնութեան պատճառաւ, մանաւանդ Միջին Արեւելքի մէջ —, չհաշուելով նամակներու, ձեռագիրներու և սպառքեալ գործերու փոխադրութեան ծախքերը:

Խմբագրի և աշխատակցի անձնակազմի փոփոխութիւնը, պարբերական հանդիպումները իրարու հետ ունին նաև անփոխարինելի առաւելութիւն, մանաւանդ երբ աշխատակիցը գրական գետնի վրայ իր ոտքերը ամրացնելու շրջանին մէջ կը գտնուի տակաւին և կարիքն ունի փորձ գրագէտ-խմբագրի մը անմիջական և հոգածու ուշադրութեան:

Իսկ ի՞նչ վիճակ կը պարզեն այդ սակաւթիւ թերթերը, իրենց ըզմանդակութեան տեսակէտէն: Ի՞նչ չափով հաւատարիմ են անոնք իրենց առաջադրութիւններուն և որքանո՞վ կ'արդիւնաւորեն իրենց առաքելութիւնը: Ու եթէ չեն տար իրենցմէ սպասուածը, ո՞վ է ստոր պատասխանատուն: Հարցումներ ասոնք գորս ընելու և որոնց պատասխանները գտնելու է ամէն սրտցաւ ու Հայ Գրականութեան ծաղկման նախանձախնդիր Սփիւռքահայ:

Անտարակոյս որ Սփիւռքահայ գրական թերթի մը խմբագրին աւագ մտահոգութիւնը կը կազմէ կանոնաւոր աշխատակիցներ ճարելու հարցը: Խմբագիր մը ինչքան ալ բազմամտուտ ու բարձրատաղանգ, այսուհանդերձ չի կրնար իր թերթը դարձնել ըստ արժանւոյն հաճելի և պէսպիսուն, եթէ չունենայ իր անմիջական շրջանակին մէջ երկու-երեք կարող օժանդակ-խմբագիրներ կամ գէթ մնայուն աշխատակիցներ, նմանապէս գրական անվիճելի տաղանդով օժտուած:

Ունինք Սփիւռքի մէջ թերթեր, որոնց գլուխը կը գտնուի վաւերական տաղանդով գրագէտ մը, որ սակայն ստիպուած է միս-միմակը տանելու թերթին խմբագրական, վարչական և այլ սպառիչ ու պատասխանատու գործերը: Եւ ուստի բնական է որ թերթը օրին լոյս ընծայելու մտահոգութենէն մտրակուած, լայն

տեղ արամադրէ ոչ-գրական նկարագրով յօդուածներու, արտասպումներու, առաւելաբար Խորհրդահայ հեղինակներէ, թարգմանութիւններու՝ օտար գրականութիւններէ, և այլն: Այս բոլորը թէև շահեկանութենէ ոչ-զուրկ, սակայն նոյն ատեն կը մնան ոչ-քաջալերելի երևոյթներ Սփիւռքահայ կեանքի մէջ և կը մատնեն գրականութեան նուիրեալներու պուկաս մը, մշակութային արժէքներու հանդէպ ընդհանուր անտարբերութիւն մը գաղթաշխարհի հայութեան մօտ, կըր մանաւանդ կը յաջողին «տուրիւծի բաժին»ը իրենց սեփականել այդ թերթերէն ներս:

Միւս կողմէն ունինք թերթեր, որոնց խմբագիրը ոչ այնքան փորձ ու կոչուածով գրագէտ, բայց շնորհիւ իր շուրջը բուրսուած դարձեալ միջակ կարողութեամբ գրիչ շարժողներու պատկառելի թիւին, կրցած է կանգուն ու որոշ չափով կենսունակ պահել իր թերթը, զայն ընծայելով օգտակար ու հաճելի: Այս թերթերուն մէջ երբեմն կարելի է հանդիպիլ նոր անուններու, ոչ բուրսովին անմասն գրական զգայարանքէն, սակայն գրական անծայրածիր անդաստանէն ներս ուղեցոյց մը չունենալուն, յաճախ տարիներ ետք իսկ կը մնան հոն ուր որ էին, տեղքայլ կ'ընեն, ուրիշ խօսքով, տեական միջակութիւններ մնալու սահմանուած, եթէ քաջութիւնը ունենան շրունելու նահանջի ճամբան: Շատերու մօտ գրականութիւնը, մասնաւորաբար քերթողութիւնը, երիտասարդական յարգազիղ աւելնի մը արդիւնքն ու գրսեւորումն է լոկ, ու քիչ չէ թիւը անոնց որոնք կը լքեն զիրք ու գրիչ՝ երիտասարդութիւնը տակաւին զիրենք չլքած:

Հստ չենք կրնար զլանալ մեր գնահատանքը Սփիւռքի այն թերթերուն — ու մասնաւորաբար Պէյրութի գրական զոյգ շաբաթաթերթերուն և զոյգ ամսագրերուն — խմբագրութեանց, որոնք, յատկապէս այս վերջին երկու-երեք տարիներու ընթացքին, իրենց էջերը լայնօրէն բացին Սփիւռքի նորահաս գրողին առջև, աշուտ զերջ կերպով հսկելով անոր առաջին, դեզևող քայլերուն, սկզբնական խորիւտփոփոխութիւններուն վրայ, զայն դարձնելով

Նեղոսեան տեղի ինքնավարան, տեղի խանդավառ գրականութեամբ, ու միշտ հաղորդակից՝ արուեստին առթած հրապարակներուն, արուեստի աշխարհին բնակիչը եղած ըլլալու դիտակցութեամբ երջանիկ ու իմացական կոչումներ Քաղցր միջնուրարին մէջ աղբոյ հաւատարմութեամբ մարդեր։ Այս նորերէն կ'արժէ յիշել Յ. Գեղարքը, Յ. Մաթեանը, Յ. Զարեցին, Գ. Պ. Միքայէլեանը, Զ. Վարդեանը, Բամպակեանը և ուրիշներ։

Գրական թիրթիրութեան թմրանդակութեան վրայ նետուած այս թռուցիկ անուարկէն ետք, ներսի մեզ նիւթէն պղտիկ շեղումով մը անդրադառնալ Սփիւռքահայ գրական մամուլին մէջ ուրիշ ժխտական, բացասական երևոյթի մը — գողտխորակուն ու հատուածական պայքարներուն, ու ասանց իբր արդիւնք՝ արժանի գնահատումի և լուրջ ու պարկեշտ գրական քննադատութեան մը պակասին։

Արտասանմանի մեր կեանքը ինքնուրուպ կուսակցական հակամարտութիւնները, նեղմտութիւնն ու մոլեախոսութիւնը ասանցան անշուշտ իրենց տխուր անդրադարձը Սփիւռքահայ գրական կեանքին վրայ և — թէև մեզմ թափով — տեղ տեղ կը շարունակեն ունենալ։ Բացի իրենց այս բացասական դերէն, ու այդ հակամարտութեանց իրեն արդիւնք անկողմնակալ ու աննախապաշար գրական քննադատութեան մը պակասէն, իւրաքանչիւր գրող իրեն համախոս՝ ու իր գողտխորակն գրողակիր գրողը — յաճախ ոչ գրադէտը (առնել այս երկու հարկերը բառացիօրէն, ըմբռնելու համար անդունդը որ կը բացուի անսոց միջև) — միայն արժեարելու ու պանծացնելու և տարախոս խմբակին յաճախ իրաւ գրադէտը արժէքագրելու, առնուազն անտեսելու արտաւէ մտայնութեանէն, այդ պայքարները շատ սուղի նստած են մեր վրայ մանաւանդ անսով որ անոնք կրնան կնի մեծագոյնը մեր գրողներու աշխարհն սուղ ճարտարած շարահարկով մարդեր մղելով զանոնք ստորագրելու գրականութեանէն, բոլորովին անմասն, հրապարակագրական աման յոգ

ուածներ, հոգ չէ թէ կիրքով ու մաղձով յագեցած ըլլալու փոխարէն անոնք բերն մեղի քաղցր ու վտակ հրաւերը համբարախութեան, միակամութեան ու գործակցութեան։ Սփիւռքի գրողներէն մտաի վրայ հաշուարդ ասակաւ ընտրեալներուն մեծ մասը հարկին ներքե է իր աւարքը տալու հրապարակագրութեան, մեր ժողովարդի ծոցին մէջ ծնած ու ծաւալած ամուլ ու անիմաստ վէճերը հարթելու, բարբառած կիրքերը տրամախոսութեան համարժ լրջութեան ու զգաստեթեան հրաւիրելու և նման ազնիւ առաջադրութիւններու ծառայելու։ Անշուշտ նորութիւն մը չէ ասիկա մեր ժողովարդին համար։ Մեր գրականութեան հին ու միայուն ցաւը եղած է այդ, սկսած Արփիարեանի ու Բաշալեանի օրերէն։ Դժբախտութիւն է որ մենք այսօր չունինք Արփիարեանէն — ամուր արդանդով օժարուած Հայ Գրականութեան այդ արխախրայ ու լուսամիտ ապաստակալէն — գրական արտ յարժանիքով ծաւալուն երկ մը։

Սփիւռքի մէջ, աղագային բարձրագոյն վարժարանէ մը ընթացատրա ու գրական շնորհէն ոչ բոլորովին անմասն — ս'ըբան սակաւութիւ են անոնք ու այդու իսկ՝ ս'ըբան արժանի մեր հագածութեան ու քաջալերութեան — երկտասարդէ մը երբ իմանալ ուղինք պատճառը Հայ Գրականութեան հանդէպ իր անտարբերութեան, անոր պերճագուր կրթոյցին վրայ քար մը գէթ աւելցնել չուզելու իր անփութութեան, պիտի ստանանք հետեւալ հարցումներէն մէկը կամ միւսը, երկուքը և կամ երկքը միասնաբար. — Ի՞նչ գրել, ինչու՞ գրել, ի՞նչպէս գրել, փորձենք հակիրճ կերպով պատասխանել այս երկք հարցումներուն, սրանք չքմեղացում մը ըլլալէ աւելի հայ նորահաս գրողի բերնին մէջ, կը մտանեն մտայնութիւն մը՝ տխուր ու յաւատարկիչ, որ, ինչպէս անստանք, բարեբախտաբար չի պակասմանք միայն Սփիւռքահայութեան, այլ հասարակաց է թմրանդակ աշխարհի ժողովարդներուն սով համար։

1) Խ^ոնչ գրել: Անուարանալի ճշմարտաւթիւն մըն է թէ բարութեան վսեմ տենչով ու արդարութեան սրբազան իղձով յարածամ արտիող մարդուն — ու առաւել ևս արուեստագէտին — սիրաբ, անարլուստարազձ ու կենսաթթիւն հոգին միշտ ալ առակ է ներշնչուելու բնութեան պերճ ու թովիչ տեսարաններէն, մարդկային ընկերութեան մէջ դէպի լաւն ու բարին առաջնորդող յեղաշրջումներէն, խաղաղութեան համար թափուած ճիգերէն ու մղուած ռարի պատերազմներէն, ու նաև համակուելու, համագրաւուելու իր ներաշխարհը վաթորկիս յայդերով ու կարօտներով, մեծ ու բուռն սէրերով և արդար զայրոյթի զգացումներով, ինչպէս նաև հպարտանալու՝ հայրենիքի պայծառ իրականութեամբ, այդ հայրենիքէն ներս իրազարծուած սխրագին նուաճումներով: (Աստուած օժտած է իր ձեռակերտներուն զլուխ—գործոցը ամուր ու համբուրելի յատկանիչերով, բարեմասնութիւններով, ու դարերուն բերած սկզպակի մտայնութիւններն ու հակակրօն փիլիսոփայութիւնները, ինչպէս նաև քաղաքակրթութեան ծաւալումն ու գիտութեան արձանագրած շնչացուցիչ յաջողութիւնները ոչ ինչով կրնան եղծանել իսկական նկարագիրը մեր հոգիին, հոգ չէ թէ յաջողին առնի մը համար ռքրուանի տակ» պահել անոր ճաճանչափիւս լոյսը): Այս բոլորը զգալ, առաւել կամ նուազ ուժգնութեամբ, հասարակ երեսիլ է, սակայն այս բոլորը խորագէտ ապրելով հանդերձ անոնցմէ վեր բարձրանալ ու արուեստագէտի պրիսմակէն անոնց վրայ նայիլ՝ փիչերու է արուած: Կեանքի սովորական երեսիլներէն ասաղձ ճարել գրականութեան համար՝ կարծուածին չափ ալ դիւրին չէ, երբ բնութիւնը չէ օժտած մեզ ամուր տաղանդով ու մանուսնդ երբ մեզի վիճակուած է ապրիլ սփիւռքահայ գորչ ու միօրինակ կեանքին մէջ: Երեսիլը այս բլլալով հանդերձ, չենք կրնար յոսկտեսն բլլալ նաև ապագայի հաշույն: Սփիւռքահայ կեանքի մէջ հոս ու հոն առանք անգամ մը յայնուող դրական ու սրտապնդիչ երեսիլներ ու մեր ազգային կեանքը շահագրգռող դէպքեր, մեր պատ-

մութեան հերոսները ոգեկոչող ու անդրադարձումներու առիթ տուող յարելիական հանդիսութիւններ բնական է որ որոշ թափ տան գրական ստեղծագործութեան և որոշ ջերմութիւն՝ Սփիւռքահայ քերթողի քնարին: Գաղութիւններէն դէպի Մայր Հայրենիք կողմակերպուած զանգուածային ներգաղթ մը, այդ Հայրենիքին սահմաններուն սրբազրութեան ու ընդարձակման խանդավառիչ ծրագրին իրականացումը, ազգային հպարտութիւն առթող իրենց բնոյթով, անփոխարինելի առիթներ են ազգային կենսունակ գրականութեան մը մշակումին, հայրենասիրական վառ զգացումներով թաթուուն գեղարուեստական երկերու երկնումին: Մեծ Եղեանի յիսնամեակը, օրինակ, յաջարկ տարի, անկասկած որ մեր լուսագոյն գրողներու տաղանդները պիտի լարէ իրենց բարձրակէտին, ու մեր գրականութիւնը պիտի հարստացնէ դարերու արորիչ վաղքին ու աւլող հոտանքին դիմացող դէթ կէս տասնեակ հասարակութիւն, առնուազն նոյնքան մը քերթուածներով, ինչպէս եղաւ Ս. Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1600ամեայ Յարելանի պարագային, սակէ երկու—երեք տարիներ առաջ:

Բնութեան տեսարաններէն ներշնչուելու ու գինոփելու ռոմանթիք դարը անցած է այլևս, ըստ ոմանց: «Լուսին»ի մասին բանաստեղծութիւն մը մեր ծիծաղը շարժելէ անդին չ'անցնիր: Կրօնական գրականութենէ խոյժուածներու չենք հանդիպիր որոշ առնէ մը ի վեր, հասկընալի պատճառներով: Ազգային որոշ սրպարներ նոյն ուժգնութեամբ չեն խօսիր այլևս մեր սրտին: Ուրիշներ, ա՛յնքան կրկնուած, կը նմանին պեղուած, լիովին շահագործուած հանքերու, որոնցմէ ոչ ինչ այլևս կարելի է ստանալ: Գարերով երգած ենք Արարատը, Արաքսը, Սասունցի Գուրիթն ու Քաջն Վարդանը: Ու Արուեստագէտ Սերունդին ու խորհրդային Հայաստանի մեծատաղանդ բանաստեղծներու բեղմնուար գրիչը անգերագանցելի արուեստով պանծացուցած է արդէն կերպարները մեր ժողովուրդի մեծ գրականներուն ու անոնց իրազարծած գիւցազնական գրուածներուն: Կը յիշեմ

ժխտական պատասխանը գրական թերթի մը բանաստեղծ - աշխատակիցին, արուած վարդանանց գոյամարտի 1500 ամեակին առիթով, թերթի խմբագրութենէն իրեն եղած գրութեան մը առաջարկին, թերթին լոյս տեսնելիք բացառիկ թիւին համար, այն պատճառարանութեամբ թէ իրմէ շատ աւելի կարող գրիչներ ըրած են արդէն պէտք եղածը այդ ուղղութեամբ և իրեն - յաջողած գրագէտ մըն էր ինք - ոչինչ մնացած էր այլևս գրելիք այդ մասին:

2) Ինչու գրել: Առածի կարգ անցած ճշմարտութիւն է թէ հայը - սփռւած հայը - ամէն ինչի կը գոհէ՝ բացի գիրքերէ: Թէ ան պատրաստ է օժտնդակելու բարենպաստ ու հանրօգուտ ամէն ձեռնարկի, բայց կը կղզի բերանը իր քսակին՝ երբ կարգը զայ հայ գիրքին ու թերթին: Իրաց այս կացութեան մէջ, շատ բնական է որ յուսահատութիւնը չուշանայ կթռակելու ծանկերը Հայ Գրականութեան անդաստանէն ներս մուտք գործելու համարձակութիւնը - սերիչներ պիտի ըսէին թեթևամտութիւնը - սենցող Սփռւած հայուն: Ի՞նչ վիճակ կը ներկայացնեն, վերջին հաշուով, նիւթական գետնի վրայ, Սփռւածի այսօրուան գրագէտները: Անոնց մեծագոյն տակաւ իրենց ասպարէզ ընտրած են դատարարութիւնը հայ մանկուսին, համեստ կենսաթշուախով հայ վարժարաններէ ներս պաշտօնավարող սուսցիչներ: Յիշենք ասոնցմէ Մ. Իշխանը, Եղ. Պոյաձեանը, Չ. Մելքոնեանը, Լևոն վարդանը, միայն Պէյրութահայերէ: Ուրիշներ կը պատկանին բանուարական դասակարգին, սև աշխատանքով իրենց առօրեայ հոցը ճարող յաճախ - Համաստեղ, Ն. Սարաֆեան: Քիչեր միայն կրցած են - աւելի ճիշդ՝ բախար սենեցած են - ըլլալ հաւասարապէս յաջող գիտութեան և արուեստի մարդեր, ինչպէս Տ.թ. Քէլիկեանը, Արամայիս Սրապեանը, Ժագ Յակոբեանը, Նարդուին և այլն:

Մտաւոր յոգնութիւնէն ու բարոյական մեծամեծ զոհողութիւններէ կտք նիւթական զոհողութեան ալ յանձնառու ըլլալ այնքան ալ դիւրին չէ, ու երբ այս բարբին միացնենք գնահատանքի ու քաջա-

ԲՆՆՅՈՒՐԵԿՆ

ՇԱՆՕԹՈՒԹԻՒՆ ՄԸ ԵԶԵԿԵԼ ԺԶ. 30Ի ՄԱՍԻՆ

Հին կտակարանի մեկնիչներ երբեք չեն համաձայնած Եզեկիէլի ԺԶ 30 համարի ասորական քնադրի կնճառ նախադասութեան ճիշդ մեկնութեան շուրջ: Թերևս վերջերս հրատարակուած արամական պապիրուսէ մը նոր վկայութիւն մը մեզի օգնէ մեկնութիւնը աւելի մէկ ուղղութեամբ հակցնելու:

Կնճառ նախադասութիւնը կը գտնուի անհաւատ կնճ աշխարհութեան մէջ, որ Եզեկիէլ կը տեղեկացնէ Երուսաղէմին իր գորշելի արարքները և կը կշտարէ զայն, որ բոլորութիւն կը խաղայ Եզրպատի. Փղըշտացոց. Ասորեստանի և Քաղղէստանի հետ. փոխանակ հաւատարիմ միայն Եհովային: 30րդ համարին մէջ Տիրոջ մէկ պատգամը կը ներկայացնէ. այսպէս. ma(h) mula(h) libbatek n um donay yhw.

Ինչպիսիք կը շարունակէ. սորովհետեւ դուն այս բոլոր բաները ըրիր, բռնացող բողի մը պէս գործելով: Խնդիրը կը կեդրոնանայ mula(h) libbatek/ իմաստին շուրջ որ յաճախ ըրնուած է հետեւեալ իմաստով. սորքան տկար էր սիրտոց:

Նախադասութեան իմաստը հասկնալու ձախտութիւնը վկայուած է կանուխէն LXX թարգմանութեամբ, որ զայն կը թարգմանէր. ti' diatho ten thygatera sou, legei

Լիբութեան պակասն ու գրականութեան հանդէպ սնուցուած անտարբերութիւնը զանգուածներուն կողմէ, յստակ կը դառնայ թէ ինչու ո՛յնքան սակուտութիւ են հայ գրականութեան անդաստանէն ներս մանելու խիզախողները:

Գէորգ Ս. ՃիւրիվիՉեԱն (Շարունակիլի՛ 2)

kyrios (օրճնչպէս պիտի անօրինեմ զուսորդ, կ'ըսէ Տէրը⁽¹⁾), յայտնապէս libbātekի կարգաւորով փոխանակ libbātekի և անբնական արտասայտութիւն մը ներածելով բնագրին մէջ, Միւս հին թարգմանութիւնները նմանօրինակ զօտարութիւն մը կը յայտնեն: Վուրկաթան՝ «In quo mundabo cor tuum, ait Dominus», Փեշիթան՝ mn' dwn lbrtky 'mr mr' (օրճնչպէս պիտի դատելի զուսորդ, կ'ըսէ Տէրը), Թարգում մը՝ mh tgyg hwh rs' lybyk (սորքան զօրաւոր էր սրբից մեղքը!): Սակայն, բոլոր հին թարգմանութիւնները, բացի Թարգումէն, կը համաձայնին մեկնելով 'mlhr երբև անկատարի առաջին զէմք եզակի բայ մը:

Արդի թարգմանութիւնները և սիրակերպ չեն նախադասութեան թարգմանութեան մէջ, ինչպէս քանի մը օրինակներ ցոյց պիտի տան:

Bible de Jérusalem: «սորքան տկար էր սիրտդ!», CCD: «սորքան կատարի էր ցանկութիւնդ!», RSV: «սորքան սիրակէզ է սիրտդ!», American Translation (Chicago): «ինչ անուն կրնամ գտնել նկարագրելու համար ընթացքդ!», Das Alte Testament Deutsch: «սակայն սորքան տենդոս էր սիրտդ», Sacra Bibbia (Garofalo): «ո՛հ, սորքան տենդոս կերպով յուզուած (էր) սիրտդ — Տիրոջ պատգամը», Bible de la Pléiade: «ո՛հ, սորքան մոլեղնութեամբ լեցուած եմ քու զէմք, պատգամ Աստուայ նշովայր», Վերջին թարգմանութիւնը՝ E. Dhormeինը, Bible de la Pléiadeի մէջ, մեկնութիւն մըն է, որ աւելի և աւելի նեցուկ կը ստանայ զբանականներէ նոր ժամանակներուն: Այս թարգմանութիւնն է որ նոր շինարան կը գտնէ նոր արամական պատգաւներուն մէջ: Ան գործածուած է G. A. Cookeի կողմէ իր մեկնութեան⁽²⁾ մէջ և P. P. Saydonի կողմէ իր մայթական թարգմանութեան⁽³⁾ մէջ: Երկուքն ալ կա-

խում ունին միւսներու շարքին, քանի մը տարիներ առաջ G. R. Driverի⁽⁴⁾ կողմէ համարին շուրջ գրուած երկու լուծուածներէն: Բայց մեկնութիւնը սկիզբ առաւ յայտնապէս D. H. Banethէն, որ նմանօրինակ նախադասութիւն մը կը բացատրէր էլէֆանդինի պատմական պատգաւներուն⁽⁵⁾ մէջ:] mlyn lbtkm (Cowley, AP 37, 11); hwyt ml' lbtk (Cowley, AP 41, 4), «բարկութեամբ լեցուած էի քու զէմք»: Ան ցոյց տուաւ նաև աքքաաներէն զուգահեռականը: libbati malū (սը libbatuն կը հասկցուի սովորաբար իբրև յոգնակի անուն, նշանակելով «գայտրոյթ, բարկութիւն»): Արամական արտասայտութեան ուրիշ օրինակ մը ևս վերջերս գտնուեցաւ Assur Ostraconին մէջ 19-20, հրատարակուած M. Lidzbarskiի⁽⁶⁾ կողմէ: Սակայն, այս բոլոր օրինակներուն մէջ, արամական արտասայտութեան բնագիրը հատուածական էր և ոչ ոք կրնար վստահ ըլլալ անոր ճիշդ իմաստի մասին: Հաւանաբար այս էր խորշուովի հիմը կարգ մը զբանականներու կողմէ ընդունելու համար մեջնարանութիւնը եզակիէլ ժՁ. 30ի մէջ: Սակայն, արամական նախադասութեան նոր երևումը, այժմ Paduaի⁽⁷⁾ Museo Civicoի մէջ գտնուող պատգաւներուն մը մէջ վճռական դարձաւ: Առաջին երես, երրորդ տողին մէջ կը կարդանք. 'l tmly lbt bzy l' 'ytyt hmw mnpy; «ի բարկանար, որովհետև անոնց [զերարկու և զգեստ] չբերի ի Մեհարիս»: Տողը կը գտնուի նամակի մը մէջ, գրուած հօր մը կողմէ ստորին Եզրպտոս Միկատուի մէջ բնակող զաւակի մը, որ մեկնած է կարաւանով մը: Ան կը շա-

(1) Սիմեոնաբանի բնագիրն է՝ tini kathario ten kardian sou (Վուրկաթան կը թուի ցուցցուած մը ըլլալ այս թարգմանութեան):

(2) Critical and Exegetical Commentary on the Book of Ezekiel (Edinburgh, 1936), էջ 172:

(3) Cat. Biblic. Quart. 23 (1961) 255.

(4) «Some Hebrew Words», Journal of Theological Studies 29 (1927-8) 390-6, մասնաւորապէս էջ 393: «Studies in the Vocabulary of the Old Testament», Journal of Theological Studies 32 (1930-1) 361-6, մասնաւորապէս էջ 366:

(5) Տես A. E. Cowley, Aramaic Papyri of the Fifth Century B. C. (Oxford: 1923), էջ 134:

(6) Altaramaische Urkunden aus Assur (Leipzig, 1921), էջ 8:

(7) E. Bresciani, «Papii aramaici egiziani di epoca persiana presso il Museo Civico di Padova», Rivista degli studi orientali 35 (1960) 11-24, Padua Papyrus I, էջ 18:

բունակէ . «երբ [հոն վերադառնա]ս [պիտի բերեմ] զանոնք (հոն) քու առջեզ» : 'l tmlly lbt նախադասութիւնը տառապէս կը նշանակէ «մի լիցուիր զայրոյթ(ով)» : Բայց յատկօրէն ml'ի ձև մըն է . ինչպէս Banethel, Cowley'ն և Driverը կանխաւ թելադրած են : Բնագիրը կ'արդարացնէ բարկութեան գաղափարը և յատկ կ'ընէ թէ արտայայտութիւնը կը գործածուէր արամեերէնի և արքատերէնի⁽⁸⁾ մէջ : Եթէ եզեկիէլի ԺԶ . 30ի 'mlhը տարբեր ձևով ձայնաւորուէր (առաջին զէմք եզեկի նիփալ 'emmalehը թելադրուած է)⁽⁹⁾, պիտի նշանակէր «լիցուած եմ» զայրոյթով զէմք : Ասիկա շատ լաւ կը յարմարի եզեկիէլ ԺԶ . 30ին : Պատմելէ վերջ բոզ երուսաղէտի անհաւատութիւնները, եզեկիէլ կը ներկայացնէ Ենովայի պատգամը . «Ո՛րքան զայրացած եմ քեզի զէմ» :

JOSEPH A. FITZMYER

(The Catholic Bible Quarterly, Հոկտ. 1961, Հատր 23, թիւ 4):

Թրգմ. ԱՆՈՒՇՍԻԱՆ ՎՐԴ . ԶԶՋԱՆԵԱՆ

(⁸) Եզեկիէլի բնագիրը, անշուշտ, երբայեւրէնով է, բայց libbatekի պահուած ձայնաւորումը բնագրին մէջ արամեական և արքատական արտայայտութեանց իմաստի յարմարութեամբ, կը թելադրէ թէ նախադասութիւնը բնթացիկ էր նաև երբայեւրէնի մէջ : Կրնայ եղած ըլլալ նաև փոխ առնուած արքատարանութիւն մը արամեերէնի մէջ : Որովհետև lbt ձևը պայտիւրոսին մէջ տարօրինակ է . կը թուի անուան բացարձակ ձևը ըլլալ : Դժբարեարար է ձայնաւորուած : Աքքատերէն libbatu բառը սովորաբար իրրև յոգնակի գործածուած է (ինչպէս T. Bauer, Muss-Arnold, Driver, Dhorme և ուրիշներ) . ասիկա կրնայ ցոլացուած ըլլալ երկար աի մէջ որ պահուած է libbatekի մէջ, Եթէ սկզբնական իզական վերջաւորութեան տն պատահաբար իրրև արմատ նկատուէր (ինչպէս qeset < qastuի պարագային, երբայական յոգնակիով q satot) իր յոգնակիի ծագումն ալ աչքէ պիտի կորսուէր և պարզապէս իրրև libbat պիտի անցնէր արևմտեան սեմականի մէջ : S. Iwryն ինծի թելադրած է թէ այս ձևը Ելից Գ . 2ի labbat — es առեղծուա-

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ՆՈՐ ԳԵՏԻԿ ԿԱՍ ԳՈՇԱՅ ՎԱՆՔ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ . — Նոր Գետիկ Վանքը կը գտնուէր Արցախ նահանգի Քուստի գաւառին մէջ, Գետիկ կամ Տանձուս կոչուած հարթակի մը վրայ . երեք կողմերէն շրջապատուած էր անտառապատ բարձր լիսնեբով, և բաց էր միայն արևելեան կողմը . — 2. Եղիազարեան, Էջմիածին, 1959, Մայիս, էջ 46 :

ՊԱՏՄԱԿԱՆ . — Նոր Գետիկ Վանքը հիմնուած է 1191ին, Մխիթար Գոշ Վարդապետի կողմէ, և այդ պատճառով կոչուած է նաև Գոշայ Վանք : Իրեն աջակից եղած են Վախտանգ իշխանը և ամուսինը Արզու խաթուն : Ունէր երեք եկեղեցիներ, կառուցուած յանուն Ս . Աստուածածնի, Ս . Գրիգոր Լուսաւորչի և Ս . Կարապետի :

Գոշայ Վանքին վերաբերող կարևոր տեղեկութիւնները կրնանք ամփոփել սապէս .

1. — Վարդան Վանհայր . — Իր օրով, 1197ին, և Մխիթար Վարդապետի ջանքերով, կ'աւարտի շինութիւնը Ս . Աստուածածին մեծափառ եկեղեցիին, որուն հիմնարկութիւնը կատարուած էր Եօթ տարի առաջ, 1191ին . — Կիրակոս, Վեներիկ, էջ 111 : Բարսուտարեանց, Արցախ, էջ 350 :

2. — Մխիթար Գոշ . մեծ հոչակ կը հանէ իրրև զիտուն վարդապետ և ամէն կողմերէ աշակերտներ կը զիմեն Գետիկ ուսման տննչով վառուած : Այդ աշակերտներուն մէջէն ամենէն նշանաւորները եղան Քորոս Մելիտիսեցի, Վանական Վարդապետ և Մարտիրոս Վարդապետ :

ձային ձևին հետ կապ ունի որ նոյնպէս տարբեր ձևով պէտք էր ձայնաւորուէր :

(⁹) Վերջնական he փոխանակ alephի հոս և նմանօրինակ lamedh aleph բայերու պարագային, տես Gesenius — Kautzsch — Cowley, Hebrew Grammar (Oxford, 1946), էջ 76 :

Մխիթար Գոշ - կը վախճանի 1213ին և կը Թաղաթիւր յատկապէս շինել տուած Համբարձման փոքրիկ եկեղեցիին մէջ. - Կիր., էջ 112-5:

3. - Մարտիրոս Վարդապետ, 1213-33. - Իմաստուն և շինարար անաջնորդ մը եղած է. Իր սամանակ կառուցուած են Ժամատունը և Գրատունը, գործակցութեամբ Տիւսն Մխիթարի. - Կիր., էջ 115-6: էջմիածին, 1959, Մայիս, էջ 50:

Հիմնարկած է նաև Ս. Գրիգոր Լուսաւորչի տաճարը, որուն շինութիւնը քնդհատուած է օտար արշաւանքներու պատճառով, և հետագային, 1211 թուին, վերջացուցած է Գրիգոր Կապալեցի իշխանը. - էջմիածին, 1959, Յունիս, էջ 55:

Իր շրջանին նոյն Վանքին մէջ սնած և ուսած է Կիրակոս պատմիչ. ինչպէս կ'ըսէ ինքը (էջ 115, 135):

Իսկ Ստեփանոս Գրիչ, 1232ին, օրինակած է Աւետարանը մը. Զաջուս իշխանի դասեր Վանենիի պատուէրով. - Յիշատ. Զեռագրաց, էջ 881:

Մարտիրոս Վարդապետի կամաւոր հրատարուէն ետքը իրեն կը յաջորդեն սակաւօրեայ տեղուիներ:

- 4. - Մխիթար,
- 5. - Յովսափ,
- 6. - Աբրահամ Վարդապետ,
- 7. - Տէր Յովհաննէս Արմանեցի, որ եպրսկոպոս կը ձեռնադրուի 1256 թուին. - Կիր., էջ 116:

Մխիթար Գրիչ, 1273ին, կ'օրինակէ Հաւաքածոյ մը. - Սոսկեան, Արցախի Վանքերը, էջ 200:

8. - Վասապ Վարդապետ, 1283:

Յիշեալ թուականին, Մանգկերտացի Ճար իշխանը, որդի Աւեկի և Քաղուհոյ, կարեօր նուէրներ տուած է Վանքին. - Արցախ, էջ 350: Ամբաստանց, Գեղարքունի, էջ 174: Ազգագրական Հանդէս, Ժ. Գիրք, 1903, էջ 28 (14): Բնաշխարհիկ, էջ 488:

9. - Աարգիս Վարդապետ, 1291. - Այս թուականին երկու եղբայրներ, Գասապետ Վարդապետ և Կարապետ, շինել տուած են եռաշարկ զանգակատուն մը, որ

Հայաստանի մէջ շինուած նուագոյն զանգակատուններէն մին է. - Արցախ, էջ 353: էջմիածին, 1959, Յունիս, էջ 51:

Նոյն թուականին Վարպետ Պօղոսը կանգնած է գմալիլի խաչքար մը. - էջմիածին, 1959, Յունիս, էջ 55:

Նոյն թուականին կառուցուած է նաև Վանքին պարիսպը, որուն ոչ մէկ հետքը մնացած է այժմ. - Նոյն, անդ:

Երկու տարի ետքը, 1293ին, Յովհաննէս Կարնեցի, որդի Գալաձագի, նուէրներ տալով կը միարանակցի Ս. Աստուածածնին. - Արցախ, էջ 351: էջմիածին, 1959, Մայիս, էջ 51:

1301ին, Ճարի որդի Քաղարգիւնը Վանքին նուէրներ տալով կը միարանակցի. - Նոյն, անդ:

1345ին, Պետրոս Վարդապետ խաչքար մը կը կանգնէ, ի պարտութեան Արզուիին. - Նոյն, անդ:

Երկար ընդմիջումէ մը ետքը կը յիշուին, 10. - Մինաս Վարդապետ, 1662-94. - Սոսկեան, էջ 201: Գեղարքունի, էջ 407 (78):

11. - Գալիք Վարդապետ, որ 1694ին յիշուած էր իբրև քաջ բարունակետ, 1700ին դարձած է անաջնորդ Սուրբ Ախտին Գոշայ. - Գեղարքունի, էջ 407 (78): 408 (83):

Հ Ն Ձ Ո Ւ Ց Վ Ա Ն Ք

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. - Հնձուց Վանքը կը գտնուէր կարին գաւառին մէջ, Հինձք գիւղին մօտ: Կառուցուած էր յանուն Ս. Աստուածածնի, ըստ տեղական աւանդութեան Մեծն Ներսէս Պարթևի կողմէ: Տաճարին զմբէթը ամբողջովին կարմիր քարերով շինուած ըլլալուն մենաստանը կոչուած է նաև Կարմիր Վանք:

ՊԱՏՄԱԿԱՆ. - Հնձուց Վանքը պատճական տեսակէտէ յիշատակելի երկու շրջաններ ունի, առաջին Ժ-ԺԱ. դար, և երկրորդ ԺԸ. դար: Առաջին շրջանէն ծանօթ են երեք անձեր,

1. — Սարգիս Վանահայր, որ ժ. դարու կիսուն բարեգարգած է վանքը. — Ասո- զիկ, էջ 176:

2. — Յովսեփ Վանահայր, 980? - 1007? — Սա հռչակուած է իր առատ գիտու- թեամբ և գերամաքուր վարքով. — Ասո- զիկ, էջ 185:

Կը յիշատակուի թէ թուղթ ժը գրած է, 1007 թուին, Բիւզանդիոյ Վասիլ Կայ- սեր, յունաց ծառայատկին առթիւ. — Մ. Ուսույեցի, էջ 54:

3. — Գրիգոր Վրդ. Հճճացի, 1029? - 1059? — Գրիգոր Մագիստրոս իրեն ուղ- ղած է չորս թուղթեր, ԼԶ. - ԼԹ. — Կ. Կոստանեանց, էջ 89-96:

Իսկ ուրիշ թուղթով ժը, թիւ Խ, ուղ- ղուած Կարսի Գագիկ թագաւորին (1029 - 1064), Մագիստրոս՝ Գրիգոր Հնճացին կը ներկայացնէ իբրև հմուտ գիտնա- կան, ինչպէս աստուածեղէն դաւանութեան նոյնպէս և արտաքին գրոց. և փոփաք կը յայտնէ որ ան օգտուի արքայական մատենադարանի գիրքերէն «պատարուն ընթերցմամբ»: Պահլաւունի իշխանը կը խնդրէ արքայէն միևնոյն ատեն որ վար- դապետին ընծայէ նաև բժշկական դար- ման, վասնզի «յոքնակուռ ընթերցման» պատճառաւ տկարացած է ան. — Կոստան- եանց, 96-8, 300-302:

ԺԱ. դարու կէսերէն մինչև ժԷ. դա- րու վերջերը Հնճուց վանքը կը մնայ անյիշատակ: ԺԷ. դարու վերջաւորութե- նէն մինչև ժԹ. դարու սկիզբները իրա- րու կը յաջորդեն ութեակ ժը վանահայ- րեր, որոնց զործունէութեան մասին հակիրճ տեղեկութիւններ կարելի է քա- ղել. այսպէս,

1. — Մարգար Եպիսկոպոս, 1697? - 1717? — Իր օրով, 1699ին, Մխիթար Աբրահամացի, ապագայ արքան, Հնճուց վանքը եկած է և տարի ժը ուսուցչու- թիւն ըրած հոն գտնուող աշակերտներու: Ազա առաջնորդ Մարգար Եպիսկոպոսէն ստացած է վարդապետական դաւազան. — Բնաշխարհիկ Բաւարան, Բ., էջ 331: Ազգապատում, էջ 2697:

2. — Առաքել Վարդապետ, 1718-36. —

Նորագած է Եկեղեցին, և վանքը պատած նորաչէն պարիսպով. — Հանդ. Ամս., 1950, էջ 155:

3. — Յղիա Վարդապետ, 1737-1740? — Շինել տուած է իր նախորդին՝ Առաքել Վարդապետի դամբարանը. — Նոյն, անդ:

4. — Յովսափ Վարդապետ, 1741? - 46. — Նոյն, անդ: — Սա 1720 թուին կը ստանայ Մեկնութեանց Ժողովածոյ ժը, Կարնեցի Թէոդոս Գրչի ձեռքով օրինակ- ուած. — Ձեռ. Ս. Յ. Թ. 1408:

5. — Յակոբ Արքեպիսկոպոս, 1747? - 1770. — Իր օրով Հնճուց վանք կը ժա- մանէ Ս. Էջմիածնի ընտրեալ Կաթողի- կոսը՝ Սահակ Ահագին, և անդ կը վախ- ճանի 1763, Փետրուար 22ին. — Ազգա- պատում, էջ 3018:

Եօթ տարի վերջ, 1770 թուին, երկ- րաշարժ ժը կը վլցնէ վանքը: Յակոբ Արքեպոս. շինել կու տայ պարիսպը, որուն համար տուգանքի կ'ենթարկուի և վանքը շատ ժամանակ ամայի կը մնայ. — Հանդ. Ամս., 1950, էջ 1953:

6. — Ղեւոնդ Վարդապետ, 1771? - 1799? — Նոյն, անդ:

7. — Մկրտիչ Եպիսկոպոս, 1800? - 1804? — Կը կատարէ վերաշինուած տաճարին օծումը. — Նոյն, էջ 154:

8. — Յովնանեկ Եպիսկոպոս, 1805 - 1829. — Իր օրով, 1828ին Մովսէս Գրիչ Կիրակոսեան կ'օրինակէ մէկ «Կերակուր Քահանայից». — Կոնիքի, Յուլիան, էջ 26:

Ն. ԵՊՍ. ԵՈՎԱԿԱՆ



ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ԵՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ

1960էն ի վեր, երբ Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռը վերագտաւ իր անգործութիւնը, տխուր փորձառութիւններէ սթափած, Միաբանութիւնը՝ ի գլուխ ունենալով Նորին Ամենապատուութիւնը, ձեռնարկեց բարեկարգչական և շինարարութեան լայն ծրագիրներու իրագործման:

Ամուր և ջլատիչ պայքարներու յիշատակը պիտի կրնար մոռցուիլ այն ատեն միայն, երբ տրտում ու եղբրական արարքները փոխակերպուէին ստեղծագործ արդիւնքներու: Այս է կեանքի իրական ընթացքը, եթէ քանդողներու դիմաց չգտնուէին շինողներ, կեանքն ու աշխարհը պիտի չհասնէին այսօրուան արդիւնքներուն և փառքին:

Կատարուածը քարերու գործ մը չէ միայն, այլ ամուր կամքի մը իրացումը՝ որ այսօր իր շօշափելի արդիւնքներով կը լեցնէ Ս. Յակոբեանց ժառանգութիւնը:

Պատրիարք Սրբազան Հօր գուրգուրանքին առաջին առարկան եղաւ Ս. Յակոբեանց Աթոռանիստ Տաճարը, Քրիստոնէական Երուսաղէմի Եկեղեցիներուն այս գոհարը, որ իր խաչանիշ կառոյցին մէջ թանգարանած է ոչ միայն գեղեցկագոյնը հայ փառաւոր անցեալի արուեստներուն, այլ կարծէք իր հաստ պատերուն մէջ պահած է միաթիկ ներկայութիւնը դարերուն: Հինցած ծեփերով, խոնաւցած պատերով և ժամանակէն փճացած քարերով անշքացած գաւիթը զգեցաւ ամուր գեղեցկութիւնը սրբատաշ քարին, ծաղկած ու զարդարուած յաղճապակիներով և շքուղանակուած երկաթեայ խնամուած ճաղերով:

Գաւիթին աւրնթեր, մոմավաճառութեան անկիւնը և յարակից սենեակները բոլորն ալ նորոգուեցան հիմնապէս, սալաշատակուեցան, ծեփուեցան, երկաթեայ գեղարուեստ պատուաններով և դուռե-

րով ճաշակաւոր ամբողջութեան մը վերածելով Եկեղեցւոյ շքեղակն ու գաւիթը:

Վանքէն ներս, վերաշինութեան տարբեր տուիթ մը եղաւ ճաշատան - խոհանոցի բաժինը, որ գիշեր մը ամբողջութեամբ փլած էր: Հին վանքի քարերու կեանքի մէջ, անակնկալ մը չէր, որ յանկարծ, դարերով ճնշուած սիւն մը տեղի տար և իրեն հետ կործանէր իր շքեղակը: Շնորհիւ Գալուստ կիւլպէնկեան Հիմնարկութեան իշխանական նուիրատուութեան, անմիջապէս վերականգնուեցան փլած և վտանգուած մասերը և փակին վրայ աւելցաւ նոր յարկարածին մը, երեք ննջարաններով, խոհանոցով և բաղնիքով մը, իր արդիական համապատասխանութեան մէջ ընդունելու համար Պատրիարքարանիստ այցելու հիւրերը:

Վերաշինութեան ծրագիրներուն մէջ մտաւ նաև Պատրիարքարանի հոյակապ շէնքը, ուր տասնեակ մը տարիներով անխնամ ձգուած սենեակները նոր կեանք և շուք ստացան վերանորոգումի թափի մը մէջ: Խորհրդարանը դարձաւ Պատրիարք Ս. Հօր գրասենեակը և ընդունելութեան վայրը, նոր գորգերով, նրբաճաշակ կահ-կարասիներով և թանկարժէք ջահերով: Ուրիշ սրահ մը վերածուեցաւ վայելուչ ճաշարանի, շինուեցաւ արդիական բաղնիք, ժողովասրահ. իսկ մեծ դահլիճը, իր շքեղութեամբ և տպաւորիչ քանդակազարդումով միակը երկրին, նոր կահ-կարասիներու փայլին մէջ՝ զգեցաւ իշխանական երևոյթ մը, արժանի կերպով ներկայացնելու համար Հայ Երուսաղէմի փառքը:

Եկեղեցիէն և Պատրիարքարանէն ետք, հօգաժութիւնը կ'երթար Վանք պապատանած և տարիներով վանքի խնամքին յանձնուած գաղթական մեր ժողովուրդին: Այսօր իրականութիւն է այլևս հսկայական շէնքը, որ վանքի հողին

վրայ կը բարձրանայ և իր քսանչորս յարկարածիններուն մէջ պիտի բնորոշուի տարագիր հայտնութեան մեր շքուարդ զաւակներուն մէջ մտար: Ենտրճի դարձեալ Գալուստ կիւլպէնկեան Հիմնարկութեան ջանքերուն և թանկագին զարծակցութեան կարելի դարձաւ այս մեծ իրագործումը:

Եինարարական այլապէս սրտագրու իրագործում մըն ալ Ամմանի Իւզպաշեան-կիւլպէնկեան վարժարանը, թառած մայրաքաղաքի զեղատեսիլ բլուրին վրայ, բնդարձակ խաղալայրով և Միջին-Արեւելքի հայ նախակրթարաններու շքեղազոյն շէնքով: Տարիէ մը ի վեր բացուած վարժարանի շէնքը արդէն իսկ նեղ է խուժող աշակերտութեան համար, որ տարիներով համբերեց վատառողջ շէնքի մը հին սեղմուններուն մէջ: մինչև որ լուսահագի Հ. Բ. Ը. Միութեան բարերար Վահրամ Իւզպաշեանի և Գալուստ կիւլպէնկեան Հիմնարկութեան շնորճի կանգնեցաւ հայ դպրութեան և լոյսի պատուարեր այս վառարանը:

Հինի վերաշինութեան և նորի կանգնումի թափը հասաւ նաև մինչև Բեթղիճէմ, ուր հնադիտական բացառիկ կարեւարութիւն ներկայացնող յայտնութիւն մը կը սպասէր Հայոց վանքը վերանորոգողներու բաներուն: Վանքի հին ճաշարանին սակ դարերով թաղուած յանտնտնութեան շնորճալի երեսիլով և սնուքաս սիւնաշարք մը ի լոյս եկաւ, նաև

ուր կը կարծուէր եղած ըլլալ Ս. Հերոնիմոսի եկեղեցին, շարորդ դարուն: Տոկոսին վերջ շէնք գտած այնտեանքները, սակայն այժմէն կարելի է ըսել թէ Բեթղիճէմի Այրին կից յայտնուած է հնագոյն տաճար մը, այժմու պաղիլիքայէն կանուխ շինուած, և այդ հայոց սահմաններէն ներս, վանքի աստրիկրեայ բակին մէջ: Մեծածախս և պատասխանատու ձեռնարկ է իր հին գեղեցիկութեան մէջ սմբոցընել և արժեարեւել նորագիւտ Տաճարի սիւնաշարքը, սակայն, երբ յաջողի այս իրագործումը, պիտի կորնանք արգարօրէն հարաւանալ այս նոր գիւտով: Քրիստոսի Մննդավայրին մէջ:

Բարոյական այս անակնկալ բարիքին աւելնելը, նաև սիւթական նուաճում մը՝ տասնըհինգ նոր խանութներու շինութեան, վանքապատկան հողամասի մը վրայ, Ս. Մննդեան վանքի արևմտեան պատին տակ: Մեծածախս այս շինութեամբ սպանովուած կ'ըլլայ յօշոտիկի տարեկան եկամուտ մը՝ Ս. Բակոսեանց ազգապարծան Հաստատութեան:

Այսպէս, հինին վերաշինութեամբ և նորին կանգնումով անցանք մը ևս կը պայծառանան եկեղեցի: Պատրիարքարան, Դպրաց և հայտնունքը լայն աւելանգնած սրբազան սայն հողին վրայ, ուր դարերով, հայ ժողովուրդը պատիւ և փառք նկատած է վաղիկ իր հաւատքի մեծութեամբ:

Ա. — Ս. ՅԱԿՈՐ ԵԿԵՂԵՅՅԻՒՆ ՆԵՐՍ ԵՒ ԳԱԻԹԸ

- 1. — Ս. Իլլաղրի կից Ս. Սարգիս մասունի պեղումներէն յայտնուած պատերուն շուրջ — պեթրոնէ ամրացում եւ երկաթեայ ծածկ: 830.295
- 2. — Գաւիթի սալալայտակում սրբաճառ փառերով: 333.020
- 3. — Գաւիթի պատերու ծածկ սրբաճառ փառերով: 661.750
- 4. — Գաւիթի սիւներու մտքուրիւն, ճշգրտաբանեակներու նորոգութիւն եւ արտաքին պատերու ծածկի նորոգութիւն: 308.500
- 5. — Գաւիթի երկաթեայ ճաղերու նորոգութիւն, մուտքի նոր ճաղերու զետեղում, մոմալանուսան երկաթեայ նոր շինումով, Ս. Էջմիածնի եկեղեցւոյ գաւիթի երկաթեայ նոր դուռ, պատհաններ, եւ այլն: 360.000 1.693.565

Բ. — ՏՊԱՐԱՆ

- 1. — Նոր բաժնի վերանորոգութիւն: 54.810 54.810

Գ. — ԽՈՀԱՆՈՑ — ՃԱՇԱՐԱՆ — ՎԵՐԱՆՈՐՈՒՄԻՑԻՆ

1. — Փլած յարկի վերաշինուրիւն:	2.404.784	
2. — Երկրագ յարկի պերանի սիւնե, պատերու ամրացում եւ ծածկ:	650.000	
3. — Երեւ սենեակներու, խոհանոցի եւ բազմիքի շինուրիւն:	1.038.075	4.092.855

Դ. — ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ

1. — Նոր բազմիքի շինուրիւն, պարեզ եւ նոր դուռ:	556.495	556.495
--	---------	---------

Ե. — ԶԱՆԱԶԱՆ ՄԱՆՐ ՆՈՐՈՒՄԻՑԻՆՆԵՐ

1. — Պարենաւորման զրասեկեակ, բազմիք, պարեզ:	283.340	283.340
---	---------	---------

Զ. — ԲԵԹՂԵԶԻՄ

1. — Պարոն Տերի ձիբասանին շուրջ 625 մէքր պարիսպ եւ փշարեղ:	937.500	
2. — Վանքի արեւմտեան պատին վրայ մայր դուռի շինուրիւն:	315.020	
3. — Երկաթեայ դուռ:	225.000	
4. — Ս. Հեռոնիմոսի Եկեղեցոյ պեղումներ:	381.720	
5. — Տասնյինեզ (15) խոհուրներու շինուրիւն:	6.000.000	
6. — Ճարտարապետի (2,5)	150.000	
7. — Արտնագրի գործողութիւն:	84.000	8.093.242

Է. — ԳԱՂԹԱԿԱՆԱՑ ՇԷՆՔ

Զորս յարկ 24 յարկաբաժին

1. — Հիմներու:	3.657.000	
2. — Շինութեան:	27.774.900	
3. — Հսկիչին:	420.000	
4. — Ճարտարապետին:	850.000	
5. — Նախկին վարձակալ Գալորիին:	150.000	
6. — Գոտական ծախսերու (միւնչեւ այսօր)	85.000	32.936.900

Ը. — ԱՄՄԱՆԻ Վ. ԻԻԶՊԱՇԵԱՆ - ԿԻԻԼՊԷՆԿԵԱՆ ԴՊՐՈՑ

1. — Հողափաս — 3075 քառ. մէքր տարածութեամբ (1.500էն):	4.612.500	
2. — Արձանագրութեան տուրք:	148.175	
3. — Արտնագիր շինութեան:	87.095	
4. — Շէնքին արձակալի բակին եւ պարիսպի շինութեան:	14.149.563	
5. — Ճարտարապետին:	583.000	19.580.333

Ընդհ. գումար 67.291.538

Շ. Վ. Ա.

Տեսուչ Կառավար

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Գիր. 29 Սեպտ. — ՏՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ Ս. ԽԱՅԻՆ: Ամեն. Ս. Պատրիարք Հայրը մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ս. Պատարագէն ետք, ընկալեալ սովորութեան համաձայն, կատարուեցաւ հոգեհանգստեան հանդիսաւոր պաշտօն՝ ազգային բարեբարներ Մեղրոնեան եղբարց հոգիներուն համար, նախագահութեամբ Լուսարարապետ Գեր. Տ. Հայրիկ Եպս. ի:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Խաչվերացի մեծ Անդատանը, հանդիսապետութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր: Ներկայ էր մեծ թիւով ժողովուրդ:

● Բշ. 30 Սեպտ. — Յիւստակ մեռելոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղբի: Ժամորարն էր Հոգշ. Տ. Գեղամ Արղ. Զաքարեան: Ապա կատարուեցան հոգեհանգստեան կարգեր, նախ Մայր Տաճարին մէջ, ապա գաւիթը և ամենէն ետք Զամ-Թաղի գերեզմանատան մէջ, նախագահութեամբ Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. ի:

● Եր. 5 Հոկտ. — Տօն Խաչի: Ըստ սովորութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Նշան վերնամատրան մէջ: Ժամարարն էր Պաղտատէն հր. բարար Ս. Աթոռ Ժամանած Արժ. Տ. Արշաւիր Քնյ. Սևտալեան:

● Գիր. 6 Հոկտ. — Բարեկենդան Վարագայ Ս. Խաչի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կոմիտաս Արղ. Պատուէրեան:

● Ուր. 11 Հոկտ. — Նախատօնակը պաշտուեցաւ Ղպտոց Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպս.:

● Եր. 12 Հոկտ. — Ս. Գէորգայ զօրավարին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ղպտոց Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վահան Արղ. Թօփալեան: Քարոզեց Հոգշ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարիկեան, խօսելով օրուան տօնելի սուրբին մասին: Ս. Պատարագէն ետք, Միաբանութիւնը պատուասիրուեցաւ Ղպտոց Հոգշ. Տեաչէն: Երթ ու զարծի թափօրներուն նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպս.:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. Քեմահանի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը շարաշափառուով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու նախատօնակը Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ապա կատարուեցաւ Տեօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգշ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարիկեան:

● Գիր. 13 Հոկտ. — Տօն Վարագայ Ս. Խաչին: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ապա, Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, որու ընթացքին կատարուեցաւ «Հայրապետական Մաղթանք» Ամենայն Հայոց Ն. Ս. Օ. Տ. Տ. Վաղդէն Ա. Կաթողիկոսի օժման Տրդ տարեգարծի առթիւ: Սոյն արարողութեան նախագահեց Եւրոպայի թեմի Կաթղ. Պատուիրակ և Ֆրանսահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Սերոբէ Արքեպս. Մանուկեան:

● Դշ. 16 Հոկտ. — Այս երեկոյ ժամը 4ին, Ս. Յարութեան Տաճարէն ներս կատարուեցաւ Տեօրինական Սրբատեղեաց այցելութեան բացառիկ և հանդիսաւոր թափօր, Վեհ. Հայրապետի Ս. Երկիր այցելութեան առիթով Երուսաղէմ փութացած ազգայիններու համար: Թափօրի ընթացքին, թափօրապետ Հոգշ. Տ. Յակոբ Վրդ. ուխտաւորներուն տուաւ Սուրբ Տեղեաց վերաբերեալ Լուսարանութիւններ:

● Կիր. 3 Նոյմ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

● Բշ. 4 Նոյմ. — Ս. Յովսէփայ Ասուածախօրն: Առաւօտուն, ժամօրհնոյ Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուրի գլխաւորութեամբ, Միաբան Հայրեր մեկնեցան Գեթեմանի Յորը, ուր Ս. Պատարագ մատուցուեցաւ Ս. Ասուածախօրն Տաճարին մէջ, Հայր Յովսէփի գերեզմանին վրայ: Ժամարարն էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգշ. Տ. Սամուէլ Արղ. Աղոյեան:

● Եր. 9 Նոյմ. — Կէսօրէ ետք, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպս. նախագահութեամբ, Միաբանութիւնը շարաշափառուի հանդիսութեամբ մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար ուր, Ս. Գերեզմանի և Գիւտ Խաչի այրի ուխտերէն ետք, պաշտուեցան ժամերգութիւնն ու Գիւտ Խաչի մեծահանդէս նախատօնակը: Ապա կատարուեցաւ Տեօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Արժ. Տ. Կարապետ Քնյ. Անդրէասեան:

● Կիր. 10 Նոյմ. — Գիւտ Խաչ: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վաղարշ Արղ. Խաչատուրեան: Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ մեծահանդէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին և Պատանատեղւոյն շուրջ, գլխաւորութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեանի, որ ամպոնոյանի տակ, Ս. Խաչափայտի մասունքով կ'օրհնէր Տաճարը լեցնող բազմութիւնը: Ս. Գերեզմանի ատենանին մէջ երգուած Վաչի քօ Քրիստոսէն ետք, թափօրը վերջացաւ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:

● Կիր. 17 նոյմ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան:

● Ուր. 22 նոյմ. — Ս. Լրեշտակապետաց նախատօնակը պաշտուեցաւ համանուն եկեղեցւոյ մէջ: Լանդիսապետն էր Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. Քէմհանեան:

● Եր. 23 նոյմ. — Տօն Ս. Լեւոնապետացն Գորիկի եւ Սիմեոնի: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Լրեշտակապետ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Դանիէլ Արղ. Շամիեան: Ընկալեալ սովորութեան համաձայն, Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտամունք ազգային բարեբարութի Աղանի ձէվահիրաների և պարագայից հոգիներուն համար:

● Կիր. 24 նոյմ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Արժ. Տ. Կարապետ Քնյ. Անդրէասեան:

● Կիր. 1 Դեկտ. — Բարեկենդան Յիսկի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

● Դշ. 3 Դեկտ. — Ընծայման հանդիսաւոր նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Լայրիկ Արքեպս.:

● Դշ. 4 Դեկտ. — Ընծայումն Ս. Աստուածածնի: Առաւօտեան ժամը 8ին, Լուսարարապետ Գերշ. Տ. Լայրիկ Արքեպս. ի գլխաւորութեամբ, Միարանուութիւնը ինքնաշարժեղով մեկնեցաւ Կեթսեմանի ձորը ու շրջափառեալ մուտք գործեց Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Գերշ. Լուսարարապետ Ս. Լայրը մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Ս. Աթոռոյս և ազգիս բարեբար Կիւլլապի Կիւլպէնկեանի և Կիւլպէնկեան գերգատանի համայն ննջեցելոց հոգիներուն համար: Տեղատարափ անձրիին պատճառաւ, մեծ շէր թիւր արարողութեանց ներկայ հաւատացեալներուն:

● Կիր. 8 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վաղարշ Արղ. Թաշատուրեան:

● Ուր. 13 Դեկտ. — Առաջին Լուսաւորչաց նախատօնակը պաշտուեցաւ ի Ս. Յակոբ: Լանդիսապետն էր Գերշ. Տ. Սուրէն Արքեպս.:

● Եր. 14 Դեկտ. — Ս. Առաքելոց եւ Առաջին Լուսաւորչաց մետր թաղոսի եւ Բարթողիմոսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխազիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սամուէլ Արղ. Աղոյեան:

● Կիր. 15 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գեղամ Արղ. Զաքարեան:

● Դշ. 18 Դեկտ. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Լայրիկ Արքեպս.:

● Եշ. 19 Դեկտ. — Ս. Լարցն եզիպացւոց տօնին առիթով, Ս. Պատարագ մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Մակարայ մատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Դանիէլ Արղ. Շամիեան:

● Եր. 21 Դեկտ. — Ս. Նիկողայոսի Սխնչելագործ հայրապետի տօնին առիթով, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի ներքին գաւիթը զանուոյ Ս. Նիկողայոսի սեղանին վրայ: Ժարարն էր Արժ. Տ. Կարապետ Քն. Անդրէասեան:

— Յղութեան տօնի հանդիսաւոր նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. Քէմհանեան:

● Կիր. 22 Դեկտ. — Յղութիւն Ս. Աստուածածնի: Առաւօտեան ժամը 8:30ին, գլխաւորութեամբ Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. ի Միարան Լայրեր ինքնաշարժեղով մեկնեցան Կեթսեմանի ձորը ու շրջափառի հանդիսութեամբ մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց և քարոզմը խօսեցաւ Գերշ. Լանդիսապետ Սրբազանը, վեր առնելով Ս. Կոյսի նկարագրին մէջ նազանդութեան ու խոնարհութեան ոգին:

● Ուր. 27 Դեկտ. — Ս. Յակոբայ նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Լայրիկ Արքեպս.:

● Եր. 28 Դեկտ. — Ս. Յակոբայ Մծրնայ հայրապետի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխազիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

● Կիր. 29 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վալէ Արղ. Իգնատիոսեան:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Կիր. 29 Սեպտ. — Խաչվերացի «Անդաստանէն ետք, Ամեն. Ս. Պատրիարք Լայրը նախագահեց քաղաքիս ծանօթ ազգայիններէն Դեղազործ Տիր Յակոբ Արսէնեանի յուզարկաւորութեան, Մայր Տաճարին կից Ս. Էլմիածին մատրան մէջ:

● Ուր. 11 Հոկտ. — Այսօր, Վեհափառի Ս. Երկիր ժամանման նախօրեակին, Յորդանանի սիրելի և Վեհափառ Հիւսէյն Քաֆաւորը բախտաւորուեցաւ երկրորդ մանջ զաւակով մը՝ Իշխան Յէյսալ: Լուրը ցնծութեամբ դիմաւորուեցաւ բոլոր Յորդանանցի ժողովուրդէն: Այս առիթւ, Ամեն. Ս. Պատրիարք Լայրը Իր. Ս. Յակոբեանց Միարանութեան և Յորդանանի Լայ համայնքին անունով շնորհաւորական նեռագիր մը յղեց Ամմանի Արքեպսիբ:

● Իշ. 4 նոյմ. — Կէտօրէ ետք, Ս. Թարգմանչաց Վարժարանի Տեսուչ Հոգշ. Տ. Գիւրեղ Վրդ. Գարիկեան մեկնեցաւ Ամերիկա, շարունակելու համար ամիսներ առաջ սկսուած Ս.

Յարութեան Տաճարին ի նպաստ նանդանակու-
թեան գործը վարժարանի ամբողջ աշակեր-
տութիւնը վանքի դրան առջև ողջերթ մաղ-
թեց իր սիրելի ու բազմամեջակ Տեսչին: Իսկ
11 Նոյեմբին, Նոգչ. Տ. Եանէ վրդ. Աճէմեան ևս
նոյն առաքելութեամբ մեկնեցաւ: Միացեալ
նախանգները: — Տ. Վրբեղ վրդ. ի անդ Նոգչ.
Տ. Գանիէ վրդ. Եամեան կարգովեցաւ առժմ.
Տեսչ. Ս. Թ. Երկրորդական վարժարանին:

● Բշ. 11 Նոյեմ. — Ս. Աթոռնոյ Ամեն. Ս.
Պատրիարք Նաչրը մեկնեցաւ Պէրսիոյ, անկէ
անցնելու համար շնորհատան, ուր պիտի այ-
ցելէր Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողի-
կոսը 14 Նոյեմբերէն սկսեալ: Ամենայն Հայոց
Հայրապետն ու Սրբազան Պատրիարք Նաչրը
անկէ քան ամիս մը չըջնեցան շնորհատանի
զանազան հայաշատ կեդրոնները: Ինչպէս
նաև Հարաթ մը հիւրը եղան մեզի գրասենեկից
Մալապար (Շնորհի-Ասորի) Եկեղեցոյ Կաթո-
ղիկոսին: 17 Գեկտ. ինչ Վ. Հայրապետը մեկ-
նեցաւ Ս. Էջմիածին, իսկ Ս. Պատրիարք Նաչրը
23 Գեկտ. ինչ Երբազարձաւ Ս. Աթոռ:

● Գշ. 12 Նոյեմ. — Երեկոյեան ժամը 6-ին,
Սէուտական Արարիոյ Բնդ. Հիւպատոսին
կողմէ, Վեհ. Սէուտ Թագաւորի Դահլիճաւու-
թեան 10րդ տարեդարձին առթիւ, Ամպասա-
տօք պանդոկի մէջ տրուած բնդունելութեան
ներկայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայ-
րիկ Արքեպոս., Նոգչ. Տ. Յակոբ վրդ. և Տիար
Կարպիս Հինգիսան:

● Գշ. 13 Նոյեմ. — Օսմանեան Դրամատան
Տնօրէնութեան կողմէ, Ամպասատօք պանդոկի
մէջ տրուած բնդունելութեան ներկայ եղան
Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս.,
Աւագ Թարգման Նոգչ. Տ. Գեորգ վրդ. և Տիար
Կարպիս Հինգիսան:

● Եշ. 14 Նոյեմ. — Ն. Վեհ. Հիւսէյն Թագա-
ւորի ծննդեան 28րդ տարեդարձին առթիւ,
Պատրիարքարանին կողմէ շնորհաւորական
հետագիւր մը յղուեցաւ Ամմանի Արքունիք:

— Նոյն առիթով, կէսօրէ առաջ, Լուսարա-
րապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս., բնկերակ-
ցութեամբ Նոգչ. Տ. Տ. Յակոբ և Գեորգ վա-
րդապետներու և Տիար Կարպիս Հինգիսանի,
շնորհաւորութեան զնաց Երուսաղէմի Վեհմ.
Կառավարչին:

— Գերշ. Սրբազանն ու իր հետեորդները
ներկայ եղան նաև նոյն օրը կէսօրէ ետք,
Հարամ Եէրիֆի Եէյիսին կողմէ, Էվքաֆի տան
մէջ տրուած թէյասեղանին:

● Ուր. 22 Նոյեմ. — Նախկին Գատական Նա-
խարար Հաննա Խալաֆի մահուան քառա-
ասնդին առիթով, Ռամալլայի մէջ տարբուած
մզանակէսին ներկայ եղան Լուսարարապետ
Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս., Նոգչ. Տ. Յակոբ
վրդ. և Տիար Կարպիս Հինգիսան:

— Նոյն երեկոյ Գերշ. Սրբազանն ու իր
հետեորդները ներկայ եղան Իբրանանեան
Բնդ. Հիւպատոսարանի մէջ, Իբրանանի Ամն

կախութեան Քսանմեակին առթիւ սարքուած
բնդունելութեան:

● Եր. 23 Նոյեմ. — Լուսարարապետ Գերշ.
Տ. Հայրիկ Արքեպոս. և Տիար Կարպիս Հինգի-
սան Ամերիկեան Բնդ. Հիւպատոսարան այ-
ցելեցին, ի դիմաց Երուսաղէմի Հայոց Պատ-
րիարքութեան ցաւակցութիւն յայտնելու
Միացեալ Նահանգաց Նախագահ ձոն Քէնէտի
սպաննութեան առթիւ:

● Բշ. 25 Նոյեմ. — Երեկոյեան, Լուսարա-
րապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս., Նոգչ. Տ.
Գեորգ վրդ. և Տիար Կարպիս Հինգիսան ներ-
կայ եղան Ֆրանչիսկեանց եկեղեցոյն մէջ
Նախագահ Քէնէտի հոգւոյն համար կատար-
ուած Հանգստեան պաշտամունքին:

● Գշ. 26 Նոյեմ. — Նոյն առիթով, Անկէ-
քաններու Սէյնթ ձօրէ եկեղեցոյ մէջ կատար-
ուած Հոգեւանդանեան պաշտամունքին ներ-
կայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ
Արքեպոս., Արժ. Տ. Կարապետ Բնդ. Անդրէաս-
եան և Տիար Կարպիս Հինգիսան:

● Բշ. 9 Գեկտ. — Երեկոյեան, Երուսաղէմի
Քաղաքապետութեան կողմէ, Վատիկանի Հա-
մաժողովի Բ. Նիստէն վարչարձող Կաթողիկ
եպիսկոպոսներու ի պատիւ, Ամպասատօք
պանդոկի մէջ տրուած բնդունելութեան ներ-
կայ եղան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ
Արքեպոս., Նոգչ. Տ. Գեորգ վրդ. և Տիար Կ.
Հինգիսան:

● Ուր. 13 Գեկտ. — Իսլամաց Միրամի տօ-
նին առթիւ, Նոգչ. Տ. Յակոբ վրդ. ներկայ
եղաւ գինուարական տոգանցքին:

● Գշ. 24 Գեկտ. — Կէսօրէ առաջ, Պատ-
րիարքարան այցելեց Ս. Երկրիս Պապական
Նախարար, Ն. Ս. Համայն Պապին Ս. Երկիր
ժտաւուտ այցելութեան շուրջ տեսակցելու
Ամեն. Ս. Պատրիարք Զօր Նեա:

● Գշ. 25 Գեկտ. — Արարական Չարթանքի
սօնին առիթով, Հարամ Եէրիֆի չըջափակին
մէջ կատարուած հանդիսութեանց ներկայ
գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ
Արքեպոս., Նոգչ. Տ. Յակոբ վրդ. և Տիար Կ.
Հինգիսան:

● Եշ. 26 Գեկտ. — Երթուցաց Ս. Թնրն-
դեան սօնին առիթով, կէսօրէ առաջ, Ամեն.
Ս. Պատրիարք Նաչրը, բնկերակցութեամբ
Գերշ. Սրբազաններու և Նոգչ. Միարան Հայ-
երու, այցելեց Ֆրանչիսկեանց Գերշ. Վիս-
թոսին և Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքին:
Ապա բնկերակցութեամբ Գատական կեր Զոգչ.
Տ. Գեղամ Արքեպոսին և Տիար Կարպիս Հինգի-
սանի, այցելեց Պապական Նախարարին, Անկ-
էքան Արքեպոս. ինչ Արար-Անկէքան Եպոս. ինչ
— Իսկ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք-
եպիսկոպոս, բնկերակցութեամբ Նոգչ. Հարց-
այցելեց Յոյն-Կաթողիկ Եպոս. ինչ, Մարտիթ և
Հայ-Կաթողիկ Համայնքներու Պատրիարքա-
կան Փոխանորդներու և Լուսերականներու
և Արար-Լուսերականներու երեցներուն:

ԱՐԲՈՒԹԵԱՆ ՊԱՏԻՒ ՏՇԻԶՈՒԹԻՒՆ

Ամենայն Հայոց Վեճաբար Հայրապետը, Ս. Աթոռ գտնուած միջոցին, Արքայթեան պաշտօնը շարժեց Աճիւն եպիսկոպոսացած Ս. Աթոռյա Լուսարարացեալ և Պատրիարքական փոխանորդ Քերշ. Տ. Հայրիկ Եպս. Առյան և անին, ի գնահատութիւն Հայց. Ս. Եկեղեցիին մատուցած իր բազմամեայ ծառայութեանց:

Սիսիւն այժմ աճիւն, սրտազինս կը շնորհաւորէ Քերշ. Լուսարարացեալ Սրբազանը և կը մաղթէ անոր երկար ու արդիւնաւոր պաշտօնավարութիւն:

ԵԱՅՐԱՅԱՆ ՎԱՐԳԱՊՇԱԿԱՆ ՊԱՏԻՒԾԱՆԻ ՏՇԻԶՈՒԹԻՒՆ

Տ. Հոկտ. Եարթ երեկոյեան ժամերգութեան և Ե. Ս. Պատրիարք Հայրը Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ Յայրագոյն Վարդապետի իշխանութեան տարածման ներքին շնորհեց Ս. Աթոռյա Միաբան և Իլլինսթրի (Ամերիկա) Հոգեւոր Հովիւ Հոգշ. Տ. Վարուժան Վրդ. Գաղարարեանին, ընդառաջ երթալով Էլլինսթրիի հայ համայնքի բազմանքին:

Հոգշ. Հայրը Արեղայ ձեռնադրուած էր 1951ին և Ս. Աթոռն ներս վեց տարիներու արդիւնաւոր պաշտօնավարութենէ մը ետք 1957ին մէկնած է Հիւս. Ամերիկա, հովուելու համար Երքակոյի հայաշատ արքայապետներէն Էլլինսթրիի գաղութը:

Հոգշ. Տ. Վարուժան Վրդ. Ս. Աթոռ ժամանեց 26 Սեպտ. ին, Ամենայն Հայոց Հայրապետի Ս. Երկիր այցելութեան առիթով: Հոկտ. 7, Քերշ. երեկոյեան Հոգշ. Հայրը Հայ Երիտասարդաց Միութեան սրահին մէջ հետաքրքրական բանախօսութիւն մը տուաւ Երքակոյի և շրջակայից հայ գաղութներու կեանքին շուրջ:

28 Հոկտ. Պիրակի երեկոյեան, Քերշ. Տ. Վարուժան Ե. Վրդ. մեկնեցաւ Ս. Աթոռն, վերադառնալու համար իր պաշտօնավարը:

Ուրախութեամբ կը տեղեկանանք թէ նոյնիմբեր ամսուն, Աղեքսանդրիոյ Առաջն. Փոխանորդ և Ս. Աթոռոյ Միաբան Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Չինիլեան և ստացած է Յայրագոյն Վրդ. ի աստիճան Ամենայն Հայոց Հայրապետէն, անոր եզրիպտոս այցելած միջոցին:

25 Սեպտեմբերին, Ս. Պատրիարք Հայրը Լանջախաչ կրելու արտօնութիւն տուաւ Ս. Տեղեաց պաշտօնեայ Արք. Տ. Վարդապետ Քնյ. Անդրէասեանին:

ԳՆԵՐ. Տ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԲՈՒԹ. ԻՐ ԲԱՆԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ

18 Հոկտ. Ուրբաթ երեկոյեան, Ս. Իլլինսթրի Հոգեւոր ձեռնարանի Վերատեսուչ և Ս. Աթոռոյ Միաբան Քերշ. Տ. Հայրագոյն Արքեպիսկոպոս Արքանմեան, Հոգշ. Հայրերու և խառն խաղձաճեմեան մը ներկայութեան շանկան սխառխառութիւն մը տուաւ: Երուսաղէմացի Հայոց Բարեխիտական Միութեան սրահին մէջ, ինչուհետք Ս. Իլլինսթրի Հոգեւոր ձեռնարանի ներքին կեանքին ու զերին և մեր վերածնողիկան Մայր - Հայրերէն մասին: Երեկոյի ընթացքին Պէրուսիէն Վեճ. Երուսաղէմ այցելութեան առիթով յատկապէս քաղաքս ժամանած Կոճ միասեան Երզնայումը քառամայն երգեց աղգային երգեր: Քերշ. Տ. Թոթով Եպս. կատարեց իրական խօսքը: Ներկաներու խանդավառութիւնը սահման չունէր այդ երեկոյ:

ՀԱՐՏԱԿԱՆ ՄԱՋՄԱՆԵԱՆԻ ԳԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆԵՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Ս. Աթոռ ժամանած ծարտարացեալ Միքայէլ Մաղմանեան, Հոկտ. 19ի, 21ի և 23ի երեկոյերը, երեք յաջորդական և հմտալից զատախօսութիւններ տուաւ Կիւլդեղեկան Մատենադարանի սրահին մէջ, ծանրախաղով Հայ ծարտարացեալութեան Արեւուտրի զանազան երկիրներու մէջ ունեցած աղղկութեան և Անիի աւերակներէն վերբերուած ծարտարացեալական փառաւոր նմոյշներու շուրջ: Իսկ Քերշ. Սրբազաններէ և Հոգշ. Հայրերէ, հրաւիրեալներու ստուար բազմութիւն մը հիացումով ունեցրեց Պր. Մայրանանի զատախօսութիւնները ու աղգային հպարտութեամբ լեցուցաւ իր հանձարեղ ու ստեղծագործ նախնեաց հաշւոյն: Երեկոյիներէն ետք մագական լազտերով յուշագրուեցան Հայ ծարտարացեալութեան նմոյշներ:

Յ. ԿԻՒՂՈՅԱՆԻ ՊԱՍՏՈՒՆԻՒՆ ԵՐԵՒԱՆԻՐԸ

21 Հոկտ. Իշ. գիշերուան ժամը 8-30ին, Սալիմաճա հասարակութեան կարեւոր մասը փութացած էր տեղ գրաւել Երուսաղէմ Սիւլեմայի ընդարձակ սրահին մէջ, ունեցրելու Պէրուսիէն Վեճ. Հայրապետի Ս. Երկիր այցելութեան առիթով յատկապէս քաղաքս ժամանած ժամ զիպապոյ Յակոբ Կիւլդեղեանին: Ներկայ էր նմանապէս Ս. Յակոբեանց Միաբանութիւնը, զիլուսարուութեամբ Ս. Աթոռոյ Գահակա Ս. Պատրիարք Հօր, ինչպէս նաև աշխարհի վերադան անկիւններէն Երուսաղէմ եկած աշխարհական ղեմերը: Ամուսնի երե-

կոյթէն առաջ ցուցադրուեցաւ Ս. Էլմիածնի մէջ 1955ին կատարուած Մի. Ռոնօրինէքի և 1962ին կայացած Եպիսկոպոսական ժողովի ժապաւէնը, հոգեւոր ապրումներու և ազգային նպարտութեան զոյգ վսեմ զգացումներով օրօրելով սիրտերը ներկաներուն: Ապա բեմ բարձրացաւ շնորհալի լիպասողը և աւելի քան երկու ժամեր հմայեց ու վերացաց ունկնդիրները Ամման կոմիտասի կեանքն ու գործը իրրև իրեն նիւթ ունեցող և Հայրենիքի տաղանդաւոր բանաստեղծներէն Պարոյր Սեւակի ստեղծագործութիւնը եղող «Անլուելի Զանգակատուննի լիպասութեամբ»:

Երեկոյթը աւարտուեցաւ կէս գիշերը անց: Բոլոր ներկաները խանդավառ ու երկարատեժ ժափաբուռութիւններով ողջունեցին լիպասող Պ. Կիւլոյեանը: Առաջին անգամն էր որ Սաղիմանյ գաղութը կ'արժանանար այսօրինակ վայելքի մը:

ՀՈՒՐՍԵՐ՝ ՎԵՃ. ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՐՈՒՍԱՂԷՄ ԱՅՑԵԼՈՒԹԱՆ ԱՌՔԻՒ

Վեհ. Հայրապետի Ս. Երկիր այցելութեան առիթով, բացի վեհափառին ընկերացող կամ իր նետ ժամանած բարձրաստիճան եկեղեցականներէն և թերթի Հաղորդագրութեան բաժնի մէջ յիշատակուած բարերար-ազգայիններէն, նետեալ եկեղեցական ղեմքերը ներկայ եղան Երուսաղէմ: —

8 Հոկտ. Երեքշաբթի օր, Ս. Աթոռ ժամանեց Հարաւային Ամերիկայի Կաթող. Պատուիրակ և Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամ Գերշ. Տ. Բարգէն Եպս. Ապատեանը: Գերշ. Հայրը առաւօտեան ժամը 10ին հասաւ Մայրավանք և, ըստ սովորութեան, նկատի ունենալով որ Եպիսկոպոսանալէ ետք առաջին անգամն է որ կը ժամանէ Ս. Աթոռ, «Հրաշափառուով առաջնորդուեցաւ Մայր Տաճար, ուր Ս. Գլխադրի մատրան մէջ իր ուխտը կատարելէ ետք հաղորդեց ներկաներուն Հարաւային Ամերիկայի հայութեան սրտագին ողջոյնները ու բարձրացաւ Պատրիարքարան: Վեհափառ Հայրապետի մեկնումէն ետք անցաւ Իսրայէլ, ուր մնաց քանի մը օրեր, այցելութիւն տալով իր երբեմնի հօտին, զոր հովուած էր 16 տարիներ շարունակ: Գերշ. Սրբազանը Իսրայէլէ վերադարձին, 7 Նոյմ. Հինգշաբթի երեկոյ բանախօսութիւն մը տուաւ Ս. Ք. Վարժարանի սրահին մէջ Հարաւային Ամերիկայի հայ գաղութներու մասին և յաջորդ օրը մեկնեցաւ իր պաշտօնատեղին:

10 Հոկտեմբերին, Փարիզէն Ս. Աթոռ ժամանեց Արևմտեան Եւրոպայի Թեմի Կաթող. Պատուիրակ և Ֆրանսայի Առաջնորդ Գերշ. Տ. Սերովբէ Արքեպս. Մանուկեանը: 12 Հոկտ. Պեյրութէն Գերշ. Տ. Գնէլ Եպս. ձերբակալուեց և Հիւս. Ամերիկայէն Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Յովսէփեանը: 15 Հոկտ. Գշ., Երուսաղէմ հասաւ եղբարբայտ Տ. Դերենիկ Եպս. Փաշաեանը և մնաց 10 օրեր: Իսկ 24 Հոկտ. Եշ. օրը՝ Դամասկոսի Թեմի Կաթ. Փոխանորդ Գերշ. Տ. Շաւարշ Եպս. Գույունեանը, որ մնաց մէկ շաբաթ:

Հոկտ. 24 Եշ. օր, Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդ Գերշ. Տ. Սիոն Արքեպս. Մանուկեան, որ Վեհ. Հայրապետին նետ ժամանած էր Երուսաղէմ, մեկնեցաւ իր պաշտօնատեղին: Իսկ Նոյմ. 1ի Ուրբաթ օրը, Փարիզի Առաջնորդ Գերշ. Տ. Սերովբէ Արքեպս. Մանուկեանը, և յաջորդ օրը Գալիֆօրնիոյ Առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Մանուկեանը (Վեհին նետ ժամանած) մեկնեցան իրենց պաշտօնավայրերը:

Նոյն շրջանին ժամանեցին Դամասկոսէն Արժ. Տ. Պարգև Քննյ. Պարտազնեան և Արժ. Տ. Ռուբէն Քննյ. Սահկեան, Աղեքսանդրիայէն՝ Արժ. Տ. Գէորգ Քննյ. Սէմէրեան և Պաղտատէն՝ Արժ. Տ. Արշալիր Քննյ. Սևուլեան: Բոլորն ալ իրենց Երուսաղէմ գտնուած միջոցին ապրեցան հոգևոր երանութեանց պահեր, ի ներկայութեան Վեհ. Հայրապետին և հոգեկան ապրումներով լիացած վերադարձան իրենց տեղերը:

ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ

1 Հոկտեմբերին, առժամաբար Ամմանի և շրջակայից Հոգևոր Հովիւ կարգուած Հոգշ. Տ. Վաչէ Արդ. Իգնատիոսեան վերադարձաւ Ս. Աթոռ: Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. Ջղջանեան վերստին նշանակուեցաւ Հովիւ Արևելեան Յորդանանի հայութեան և Նոյն օրն իսկ մեկնեցաւ Ամման:

1 Հոկտ.ին, Նորընծայ Արեղաներէն Հոգշ. Տ. Սամուէլ Արդ. Աղոյեան Տեսուչ կարգուեցաւ Ս. Աստուածածնայ Տաճարին, իսկ Հոգշ. Տ. Տաթև Արդ. Ղարիպեանի վստահուեցաւ ժառ. Վարժարանի Փոխ-Տեսչի և ներքին Հսկիչի պատասխանատու պաշտօնը:

10 Հոկտ.ին, Հոգշ. Տ. Գեորգ Վրդ. Նաղաբեան նշանակուեցաւ Աւագ Թարգման Ս. Աթոռոյ փոխանակ Հոգշ. Տ. Կոմիտաս Արդ. Պատուէրեանի, որուն յանձնուեցաւ Տպարանի Տեսչութիւնը:

Իսկ Հոգշ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան ստանձնեց Մատակարարութեան պաշտօնը:

Տ. ԴԵՐԵՆԻԿ ԵՊՍ. ՓՈԼԱՏԵԱՆ

(1914 - 1963)

Մեծ է սուրբ որով համակուած է Հայց. Առաք. Ս. Եկեղեցին, անժամանակ անհետացումովը իր բարձրաստիճան եւ ամենէն զարգացած պաշտօնեաներէն Տ. Դերենիկ Եպս. Փոլատեանի, որ զոհ գնաց Պէյրութի մէջ անցնող Նոյմ. 22ի Ռարբաթ օրը, խող-խողունելով անհաւաստարակչիւ հայ երիտասարդի մը ձեռքով:

Հանգուցեալ Սրբազանը, աւագանի անունով Հայկ, ծնած է Քէսապ, 1914 տարուան առաջին օրը: Յաջորդ տարին անցած է տարագրութեան ճանապարհէն, զոհ տալով իր հարազատներէն շատեր: Ռրբացած՝ Չինադադարէն ետք մանուկն Հայկ կը վերադառնայ իր ծննդավայրը:

Հագիւ Մանկապարտէզի ուսանող, ան կը փայլի իր ուշիմութեամբ: 1927ին, ուսման տնելով խանդավառ, կը դիմէ Հալէպի Ամերիկեան Գօլէն, ուր կ'ուսանի հինգ տարիներ ու 1932ին կը վկայուի արտակարգ յաջողութեամբ:

Տարի մը կ'ընդգրկէ ուսուցչական ասպարէզ: Ապա, կրօնաւորելու կոչում գգալով իր մէջ, ափ կ'առնէ Անթիլիաս ու կ'աշակերտի նորբաց Դպրեվանքին, որուն անդրանիկ հունձքը կը կազմէ Երջանկայիշատակ Տ. Տ. Զարեհ Ա. Կաթողիկոսի հետ, քահանայական ձեռնադրութիւն ընդունելով 1935ին:

1938ին կը մեկնի Հիւս. Ամերիկա, ուր կը մնայ եօթը տարիներ, նուաճելով համալսարանական ուսման բոլոր հանգրուանները, աստուածաբանական, փիլիսոփայական եւ մանկավարժական ճիւղերու մէջ վկայուելով Պսակաւոր Արուեստից տիտղոսով:

1945ին, Երանաշնորհ Տ. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոսի հետ կը վերադառնայ Անթիլիաս, ուր յաջորդ տարին իրեն կը վստահուի Դպրեվանքի Տեսչութեան յոյժ պատասխանատու պաշտօնը, զոր կը վարէ տասը տարիներ ամենայն ձեռնհասութեամբ: Իր բարձր հսկողութեան ներքեւ Դպրեվանքը կ'ապրի հոգեկան եւ մտաւոր զարթոնքի շրջան մը, տալով Հայ ժողովուրդին զարգացած ու իրենց վսեմ կոչումին զիտակից հոյ մը անձնակիր հոգեւոր մշակներ:

1947ին եպիսկոպոս կը ձեռնադրուի Երջանկայիշատակ Տ. Գարեգին Կաթողիկոսէն:

1956ին, Կիլիկիոյ Աթոռին շուրջ պատահած ծանօթ տխուր իրադարձութիւններէն ետք, կը ձգէ Անթիլիասը եւ կը նուիրուի գրական աշխատութեանց ու, գաղութներու մեր պատմութիւնը ուսումնասիրելու նպատակաւ, ճանապարհորդութեանց: Կը շրջի շատ մը երկիրներ, ի մասնաւորի հեռաւոր Արեւելքի հայ եկեղեցականէ քիչ անգամ կամ երբեք այցուած սակաւաթիւ հայ գաղութներ, որոնց երբմնի փառաւոր անցեալի պատմութեան համար կը հաւաքէ անսպառ նիւթ, քաղելով զանոնք առաւելաբար տապանաբարբէ եւ յիշատակարաններէ:

Դերենիկ Սրբազան 1960էն ի վեր կը գտնուէր Ատտիս-Ապէպա, ծառայելով Եթովպական բոյր Եկեղեցիին իրբեւ Տեսուչ Ատտուածաբանական ձեմարանին: Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Երուսաղէմ այցելութեան առիթով ինք եւս եկաւ Ս. Աթոռ ու անխառն հրճուանքի օրեր ապրեցաւ ի տես զոյգ Վեհափառներու պատմական ողջագուրումով վերահաստատուած Հայց. Եկեղեցւոյ միասնականութեան, որուն ա'յնքան ցանկացող ու մանաւանդ հաւատացող մըն էր ինք:

Իրբեւ մտքի մշակ, Հոգեւոյս Սրբազանը հեղինակն է տասէ աւելի հատորներու, կրօնական, պատմա-հնագիտական եւ մանկավարժական բովանդակութեամբ: Ունի նաեւ շարք մը անտիպ գործեր, որոնցմէ ամենէն կարեւորն է անտարակոյս Մայրաքրչն Արեւելքի Հայ Դպրութիւններու Պատմութիւնը, երկու հաստափոր հատորներ լեցնող:

Տ. Դերենիկ Եպս. անարգօրէն կը սպաննուի իր 50րդ տարեդարձի նախօրեակին, երբ իր ոչժերու բովանդակ լիութեան մէջ էր եւ երբ Եկեղեցին ու ազգը մեծ ակնկալութիւններ ունէին իրմէ: Ան եղաւ անսպառ կորովի եւ յամառ ու համբերատար աշխատանքի մարդը: Նոր ու փառաւոր օրերու խոստումով յլի մեր եկեղեցական համերաշխ կեանքի արշալոյսին գուգաղիպող իր բնդուն կեանքին այս վաղահաս շիջումը խոր վիշտով համակեց բոլոր զինք ճանչցողները անխտիր:

ԱՐՇԱԿ ԳՍՐԱԿԷՑԵԱՆ

(1872 - 1963)

Հ. Բ. Ը. Միութեան Կեդր. Վարչութիւնը ամենախոր ցաւով կը ծանուցանէ կսկծալի մահը՝

ԱՐՇԱԿ ԳՍՐԱԿԷՑԵԱՆ Ի

Նախկին երկարամեայ մեծանուն Նախագահ եւ ապա Պատուոյ Նախագահ եւ Բարերար Անդամ Հ. Բ. Ը. Միութեան, որ տեղի ունեցաւ Անպտեմբեր 24ին, Լարչմոնթի իր ընակարանին մէջ, Նիւ Եորք:

Յուզարկաւորութիւնը կատարուեցաւ Անպտեմբեր 26ին, ընտանեկան սեղմ շրջանակին մէջ:

ԳԻՒԱՆ ԿԵՊՐ. ՎԱՐՁ. ԺՈՂՈՎԻ

Անցնող Անպտ. 24ին, Երեքշաբթի օր, Նիւ Եորքի մէջ մահացաւ Հ. Բ. Ը. Միութեան նախկին Նախագահներէն Տիար Արշակ Գարակէօզեան, 91ամեայ հասուն տարիքի մէջ:

Հանգուցեալը ծնած է Կ. Պոլիս՝ 1872ին: Ընթացաւարտ ծննդավայրի Ռուպէրթ Գոլէճէն, կանուխէն ան ցոյց տուած է ընդունակութիւն առեւտրական ասպարէզի եւ հանրային գործունէութեան մէջ: 1897ին, իր կրտսեր կըրօր հետ հիմնած է Ա. եւ Մ Գարակէօզեան արևելեան գորգերու վաճառատունը: 1903ին Նիւ ձրրզիի մէջ կը հիմնեն գորգագործարան մը, որ հետզհետէ ընդարձակուելով ներկայիս չորրորդն է իր տեսակէն բովանդակ Միացեալ Նահանգաց մէջ:

1920ին Արշակ Գարակէօզեան վերջնականապէս կը հաստատուի Միացեալ Նահանգներ: Նոյն տարին կ'անդամակցի Հ. Բ. Ը. Միութեան, եւ ապա կը դառնայ անոր Կեդրոնական Կոմիտէի Նախագահը: 1942ին կ'ընտրուի Ընդհ. Նախագահ նոյն Միութեան:

Իր Նախագահութեան շրջանին Հ. Բ. Ը. Միութիւնը մեծապէս բարգաւաճեցաւ եւ իր անդամներու թիւը կրկնապատկուեցաւ: 1953ին, տարիքի յառաջացման պատճառով, քաշուեցաւ գործէ, պահելով Պատուոյ Նախագահի ատիղոսը եւ շարունակելով մօտէն հետաքրքրուիլ իր սիրած ու տարիներով անձնուիրաբար ծառայած Միութեան գործերով:

Հանգուցեալը հեռատես էր եւ խոհուն, ու իր կշռադատուած խօսքը մեծ արժէք ունէր Հ. Բ. Ը. Մ.ի ժողովներուն մէջ: Ան մէկն էր այն հայրդիներէն՝ որոնց ներկայութիւնը փնտռուած է միշտ եւ որոնց մահուան — հոգ չէ թէ խիստ յառաջացեալ տարիքի մէջ — ձգած պարապը երկար ատեն մնացած է զգալի:

«Միոն» այս առթիւ իր վշտակցութիւնները կը յայտնէ Հանգուցեալի պարագաներուն եւ Հ. Բ. Ը. Միութեան մեծ ընտանիքին, ու կը հայցէ Ամենակարողէն որ արժանի ընէ անոր հոգին Իր լոյսերուն:

«Միոն», յանուն Ամեն. Ս. Պատրիարք Հօր եւ Ս. Աթոռոյս Միաբանութեան, իր անկեղծ վշտակցութիւնները կը յայտնէ հանգուցեալ Արքայանի հարազատներուն եւ կրկնային խաղաղութիւն կը մաղթէ անոր տառապած սյլ բարի հոգիին:

ԳՐԻԳՈՐ Հ. ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

(1879 — 1963)

Նոյեմբեր ամսուն, Ամերիկայի մէջ իր մահկանացուն կնքած է ծանօթ հեղինակ եւ Մարաշի Հայրենակցական Միութեան Հիմնադիր եւ Պատուոյ Նախագահ Գրիգոր Հ. Գալուստեան, յառաջացնալ տարիքի մէջ:

Հանգուցեալը ծնած է Մարաշ, 1879ին: 1895ի ջարդէն հրաշքով ազատած ընտանեօք կը գաղթէ Ատանա, ուր կը հետեւի Տարսոն Գոլէճի դասընթացքին, զոր կ'աւարտէ 1901ին: Ատեն մը ուսուցչական պաշտօն վարած է Ատանայի Աւետարանական քարձրագոյն վարժարանին մէջ: 1902-1909՝ Հայ լեզուի, Գրականութեան եւ Հայոց Պատմութեան ուսուցչի պաշտօն՝ Տարսոն Գոլէճի մէջ: 1909ի Կիլիկիոյ աղէտէն ալ հրաշքով ճողոպրած՝ ընտանեօք կ'անցնի Կիպրոս: Վեց ամիս ետք կը մեկնի Կ. Պոլիս, իբրեւ խմբագիր «Աւետարներ»ի: Հոն երեք տարի (1910-13) կը հետեւի Օսմանեան Համալսարանի Իրաւագիտական ճիւղին եւ կը վկայուի 1914ին: Առաջին աշխարհամարտի օրերուն կը վարէ յաջորդաբար Կէտիկ Փաշայի Ամերիկեան եւ Դպրոցասէր Տիկնանց Վարժարաններուն մէջ ուսուցչութեան, եւ ապա, երեք տարիներ, Հայ Բողոքական Ազգապետարանին մէջ քարտուղարութեան պաշտօն: 1917-18 իբրեւ զինուոր կը ծառայէ Օսմանեան բանակին: Տարի մը կը զբաղի նաեւ փաստաբանութեամբ: 1923ի Օգոստոսին կը գաղթէ Միացնալ Նահանգներ եւ յաջորդ տարուրէ սկսեալ Նիւ Եորքի մէջ կը վարէ Հ. Բ. Ը. Միութեան նախ գործիչի եւ ապա ընդհ. քարտուղարի պաշտօններ:

Հանգուցեալը երկար տարիներ աշխատակցած է արտասահմանեան Հայ մամուլին, զանազան գրչանուններով զանազան Նիւթերու շուրջ յօդուածներ ստորագրելով: Մշակած է, սկզբնական շրջանին մանաւանդ, կրօնական բանաստեղծութեան ճիւղը, ստորագրելով իսկական ներշնչումով ու բարձր արուեստով գրուած գողտրիկ քերթուածներ, հարստացնելով մեր գրականութեան մէջ շատերէ անտեսուած այդ մարզը: Իսկ արծակ գրականութեան մէջ իր հանգանակը եղած է առաւելապէս օգտակարը հետապնդել, երբք չհրաժարելով սակայն զուարթ ու սահուն ոճի գործածութենէն:

Առանձին հատորով հրատարակուած իր գործերէն կ'արժէ յիշել «Մարաշ կամ Դերմանիկ եւ Հերոս Ձէյթուն», իր ծննդավայրի տեղագրութենէն, աւանդութենէն եւ կարեւոր դէմքերէն խօսող ստուար հատոր մը եւ «Տէրունական Աղօթքը», «Հայր Մեք»ի մեկնութեան եւ մասնագիտական ուսումնասիրութեան նուիրուած երկասիրութիւնը, լոյս տեսած Ս. Աթոռոյս Տպարանէն 1951ին:

Հանգուցեալը, լայն հմտութեան ու զարգացումի տէր, ունեցած է ըստ ամենայնի բեղուն գործունէութիւն մը, եկեղեցական (ուր իբրեւ Դպիր եւ Կիրակսօրեայ Դպրոցներու Տնօրէն իր մատուցած երկարամեայ ծառայութեան համար Սարկաւազի աստիճան ստացած է), կրթական եւ գրական մարզերուն մէջ:

Ան հակառակ իր ծերունագարդ տարիքին, մինչեւ իր վերջին օրերը չէ բաշուած իր ոյժերուն ներած չափով իր ծառայութիւնը բերելէ իր սիրած ժողովուրդին ու Հայ Դպրութեան: Իր մահը սգացին բոլոր զինք ճանչցողներն ու աշխարհի չորս ծագերուն սիրուած իր բազմաթիւ աշակերտները:

«Միոն» այս առթիւով իր վշտակցութիւնները կը յայտնէ Հանգուցեալին պարագաներուն եւ երկնային խաղաղութիւն կը հայցէ անոր բարի հոգիին:

Մ Կ Ի Տ Ի Չ Գ Ա Ր Ա Գ Ա Շ Ե Ա Ն

Ծնած է Կուտինիա (Քէօթահիա) 1895ին, մօտիկ ազգականը ըլլալով Կոմիտաս Վրդ.ին: Կուտինիայի ազգային վարժարանը աւարտելէ վերջ կը մտնէ քաղաքի Իստաթ թրքական վարժարանը, որմէ շրջանաւարտ ըլլալէ յետոյ 1915ին, իբր սպայ, կը կանչուի թրքական բանակը ուր եւ կը մնայ հինգ տարի, Անգարայի եւ շրջակայից մէջ:

Սակայն, յախճապակիի արուեստի նկատմամբ կանուխէն իր զգացած բուռն փափարին յագորդ տալու համար, արձակուրդի օրերուն՝ կ'աշխատի իւրացնել այդ արուեստը եւ բանակէն վերադարձին՝ կը յաճախէ Քէօթահիայի հայկական յախճապակիի արհեստանոցը:

1919ին, Անգլիական կառավարութիւնը կը հրաւիրէ զինքն ու իր ընկերը, եւ ուրիշ հայ մասնագէտներ՝ նորոգելու Էօսկերի մզկիթի յախճապակիները: 1922ին ինքը եւ իր ընկերը՝ Պր. Նշան Պալեան, կը հիմնեն իրենց սեպհական արհեստանոցը եւ այդ օրերուն Պաղեստին բերել կուտայ ընտանիքին միւս անդամները: 1927ին կ'ամուսնանայ Օր. Լեֆխարիսի հետ, որմէ կ'ունենայ երեք մանչ զաւակներ, Ստեփան, Յակոբ (վաղամեռիկ) եւ Պերճ: 1941ի Արաբ եւ Հրեայ ընդհարումներու ժամանակ կը փնասուի իրենց արհեստանոցը, եւ երկու տարի վերջ, առանց յուսահատելու, կը նորոգեն եւ կը վերաբանան զայն եւ գործի կը սկսին արտադրելով եկեղեցական եւ այլ զարդանկարներով գեղեցիկ յախճապակիի գործեր, որոնցմով կը զարդարեն եկեղեցիներու եւ մզկիթներու ճակատները: Հոգատարութեան շրջանին եւ այժմ, Հաշիմական Կառավարութեան օրերուն բարձր պաշտօնատարներ եւ անձնաւորութիւններ մեծապէս զնահատած են իրենց արուեստի գործերը, Ս. երկրին եւ արտասահմանի մէջ կը մասնակցին իրենց յախճապակիի գործերով համաշխարհային ցուցահանդէսներուն:

Իր մահէն վերջ, երկու զաւակները, Ստեփան եւ Պերճ, պիտի շարունակեն իրենց հօր սոյն գործը, Պր. Նշան Պալեանի հետ:

Կը վախճանի 20 Նոյեմբեր 1963ին եւ կը թաղուի Չամ-Փաղի գերեզմանատունը:

Հանգուցեալը եւ իր ընկերը, Պր. Նշան Պալեան, եղած են սիրողներ Ս. Աթոռին եւ իրենց ծախքով զարդարած են Ս. Յակոբայ Մայր Տաճարի Աւագ դուռն ու Ս. Մակարի դուռը, եւ քովի զոյգ խորանները, Ս. Գէորգի եւ Ս. Նիկողայոսի, իրենց ձեռարուեստին գեղեցիկ յախճապակիով: Եւ Ս. Աթոռոյս Պատրիարքներու հանդէպ տաճած են սէր, յարգանք եւ նուիրում եւ ինչ որ առաջարկուած է իրենց, սիրով եւ պատրաստակամութեամբ կատարած են միշտ:

Նորին Ամենապատուութիւնը եւ Ս. Յակոբեանց Միաբանութիւնը Ս. Հոգիի մխիթարութիւն կը մաղթեն իր ազնուափայլ սգաւոր տիկնոջ եւ սիրասուն զաւակներուն: Եւ իրենց հանգիստ իր բարի հոգւոյն:

Ա Ն Ն Ա Մ Ա Յ Ր Ա Պ Ե Տ Մ Ա Գ Ս Ո Ւ Տ Ե Ա Ն

14 Դեկտեմբերի Շարաթ առաւօտ, իր յաւիտենական հանգիստը մտաւ Ս. Աթոռոյս Մայրապետներէն Աննա Մագսուտեան, 74 տարեկան հասակին, յետ երկարատեւ հիւանդութեան:

Հանգուցեալը ծնած է Հաճըն՝ 1889ին, եւ անած Ատանա: 1946ին երուսաղէմ գալով կը մտնէ Ս. Աթոռոյս ծառայութեան մէջ որպէս Մայրապետ: Տարիներու անձնուէր ծառայութենէ ետք, յառաջացեալ տարիքի պատճառով կը ստիպուի ծառայել անկողնոյ:

Հանգուցեալին թաղման կարգը կատարուեցաւ նոյն օրը, յետ երեկոյեան ժամերգութեան, Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ եւ մարմինը ամփոփուեցաւ Չամ-Փաղի պուրակ-գերեզմանատան մէջ: — Հանգիստ իր բարի հոգւոյն:

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐ

Շնորհակալութեամբ եւ օրհնութեամբ կ'առձանագրենք 1963 թարոյ ընթացքին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին եւ այլ Արքայապետութեան տնօրէնութեան հետեւեալ բարեպատեանքները:

1. — Տիկին Ա. Նազրեան, Պէյրութեան, կը նուիրէ սոսկեայ մատանի մը, կարմիր պարզ քարով, գեղեցիկ Ս. Աստուածածնայ պատկերին:

2. — Տիկին Ազնիւ Տէր Գրիգորեան, Եղեւսացի, կը նուիրէ Ոսնլուայի օրը գործածուելու համար սպիտակ կտաւէ ձեռագործ ծածկոց մը հետեւեալ յիշատակարանով: Յիշատակ է ծածկոցս Ս. Յակոբ Տաճարին Եղեւսացի Տիկին Ազնիւ Տէր Գրիգորեանէ, 1933:

3. — Տիկին Հրանուշ Մարթին՝ Պաղտատէն, կը նուիրէ արծաթէ միջակ թաս մը, արծաթեայ պարսկական գործ, գործածուելու Ս. Գլխազրի մէջ, իբր զբամբի պնակ:

4. — Տիկին Նուրիցա Քիրիմլեան, Այնթապցի, կը նուիրէ բաց երկնագոյն փուլերով գործուած թորփուրա եւ կարմիր կերպարի վրայ փուլերով գործուած խաչի ծածկոց մը, և զոյգ մը սկիհի ծածկոցներ՝ բեթղեհէմի և Ս. Յարութեան տաճարներու համար:

5. — Տիկին Նուրիցա Գարբիւլեան, Քիւրտացի, կը նուիրէ ինքնածեղագործ ճերմակ թորփուրա մը Ս. Յակոբին:

6. — Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի միջոցաւ Հնդկաստանէն նուիրուած երկու շուրջառներ:

7. — Տիկին Լուսին Տէր Գաւթեան՝ Քիւրտացի, կը նուիրէ ինքնագործ և ասեղնագործուած ճերմակ կտաւի վրայ թորփուրա մը Ս. Յակոբին:

8. — Տիկին Գեղանուշ Տէր Ստեփանեան՝ Վանեցի, կը նուիրէ ինքնածեղագործ և հիւսուած ասեղնագործ թորփուրա մը Ս. Յակոբայ Տաճարին:

9. — Օր. Մովսէս Տէր Աւետիսեան, Վանեցի, կը նուիրէ ասեղնագործ թորփուրա մը Ս. Յակոբայ Տաճարին:

10. — Տիկին Վերթին Նաճարեան, Ատանացի, կը նուիրէ սոսկեայ խաչ մը մէջը փոքր փերուղ քարով՝ գեղեցիկ Ս. Աստուածածնայ պատկերին:

11. — Օր. Նուէր Պողարեան՝ բնիկ Պաղտատցի, կը նուիրէ բացուող գոցուող սկի

մատանի մը, Ս. Աստուածածնայ գեղեցիկ կոշեցեալ պատկերին:

12. — Օր. Շուշան Պոյաճեան՝ Պաղտատէն, կը նուիրէ երկու վարագոյր Ս. Աստուածածնայ պատկերներուն համար:

13. — Տիկին Գայիանէ Ղազարեան՝ Թեհրանացի, բնիկ Աղեքսանդրապոլցի, կը նուիրէ եօթը զանազան գոյներով և մեծութեամբ բանիչներ և թորփուրաներ:

14. — Տիկին Աղաւնի Խորէնեան, Կ. Պաղտատցի, կը նուիրէ կտաւի վրայ երկու ձեռագործ սեղանի փոքր ծածկոցներ և մէկ թորփուրա, զարձեղ կտաւի վրայ ձեռագործ:

15. — Ամմանարեան, բնիկ Ատրեամանցի, սկիւրիչ Աւետիս Յակոբ Թօքատեան, կը նուիրէ երկու արծաթեայ թիւքէրի ձեռագործ կանթեղներ, պարզ սկիւրիչ զարդարուն, Քրիստոսի Ս. Գերեզմանի զբան շարանին վրայ կախուելու համար:

16. — Վանքարեան Ազէշիբցի, Տիկին Վերթինքա Ռաֆայէլեան, Ս. Յակոբայ Մայր Տաճարին կը նուիրէ կտաւի վրայ ինքնածեղագործ սեղանի ծածկոց մը, Ս. Ստեփանոսի տոնին գործածուելու համար:

17. — Տիկին Ազնիւ Քամաճեան, կը նուիրէ փոքր ասեղնագործ ծածկոց մը Ս. Յակոբին:

ՀԱՅՐԻԿ ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍ
Լուսարարացի Ս. Աթոռոյ

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ԺԷՍՔ

Բնիկ երեսաղէմացի Տիար Յարութեանց Խաչատուրեան՝ ի յիշատակ իր հանգուցեալ հօր, Կ. Պոլսեցի Արամ Խաչատուրեանի, սկիզբօք Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն Զարչաբանց Սեղանին նորանք:

Այս առիւ կը յայտենք մեր շնորհակալութիւնը եւ գնահատութիւնը Պր. Յ. Խաչատուրեանի, Ս. Եկեղեցւոյն նկատմամբ արած իր բարեպատեանք գուրգուրաց զգացումին եւ հուսաքին համար:

Ս Ի Ո Ն

ՅԱՆՎ ՆԻՒԹՈՅ 1963 ՏԱՐԻՈՅ

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն . —	Մ . Գ . ՅԱՐՈՒԹՅՈՒՆՆԵԱՆ . — Հայոց լոյսի	
ԶԱԻԷՆ ՎՐԻ . ԱՐՁՈՒՄԱՆՆԵԱՆ . —	փարոս	111
ԺԴ . դարու հայերեն ձեռագիր մը	Մ . ՄԱՆՈՒԿՆԵԱՆ . — Քառեակներ	142, 269
Ֆիլասելֆոյ հայերեն ձեռագիրները	Յեռահայեացի	142
Ն . ԵՊՍ . ՄՈՎԱԿԱՆ . — Աստ Սեբաս .	Փարոս մը շողայ	205
սացի	* . (բրգմ.)	268
Կացուրդ Սուրբ Եկեղեցւոյ	* .	269
Վասնապուհի բազմաբարձրեան	* .	269
սարիները	Նրուաղեմ, լիւր ուրախ	319
ԱՆՈՒՇՈՒՄՆ ՎՐԻ . ԶՂՋԱՆՆԵԱՆ . —	Գ Ր Ա Խ Յ Ս Ա Կ Ա Ն . —	
Մանօրութիւն մը եզկիկիկ ժՋ . 30ի	ԱՆՈՒՇՈՒՄՆ ՎՐԻ . ԶՂՋԱՆՆԵԱՆ . —	
մասին (բրգմ.)	«Հին Հայերենի խոնարհման համա-	
Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Ա Կ Ա Ն . —	կարգի ծագումը»	252
ԵՂԻՎՎՐԻ . — Մեղի բուսաններէն	Գ Ր Ա Կ Ա Ն . —	
Հին Պասմուրթիւն	ԳԼՈՐԳ Ս . ձեռնվիճեան . — Սփիւսաւ-	
Նեղոսի Լուսար	հայ Գրականութիւն	273, 336
Տարիներ յետոյ	Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն . —	
Չկայի դուռ	Ամանօր եւ Յնունդ	3
Տերեւներ բոցին դեմ	Ս . Յարութեան Տանարի Նորոգութեան	
Խոններ	ի խնդիր հանգանակութեան ձեռ-	
Տեսմութիւն	նարկը Հիւսիսային Ամերիկայի մէջ	93
Կը բալեմ նորէն	Զարեհ Սմանչիլին	66
Տղու մը աղպոմին մէջ	«Քրիստոս յարեալ ի մեռելոց»	130
Նեղոսի ափին	* . Ներքին առաքելութիւն	129
Գ . ՃԱՐՏԱՐ . — Օրերուն դեմ սա թղոյն	Կ . Վ . — Հարաւային Ամերիկայի Ս . Ա .	
Սերը կեանքին	բառոյս Նուիրակութեան առիթով	161
... Գովգրդ ի՞նչպէս չընեմ ես	Կ . Վ . — Ս . Յարութեան Տանարի Նո-	
Ըսի երկի՛ գառնացած	րոգման հանգանակութեան առիթով	193
Ասուծոյ	Հոգեւոր հունձը	225
Կ'արժէ՛ ապրիլ	Ե . Ա . Դ . — Վանքերն ու դպրեվանքերը	257
Օրհնէ զմեզ , Վեհափառ	Ամենայն Հայոց Տ . Տ . Վազգէն Ա . եւ	
Յաղթական Հայ ժողովուրդ	Տանն Կիլիկիոյ Տ . Տ . Խորէն Ա .	
ՀՄԱՅՆԱԿ ԳՐԱՆՆԵԱՆ . — Բերդիեմ	կարողիկոսներու պատմական ող-	
Գերսեմանի՛	ջագուրումը	291
Աղօթք՝ Զիրենեաց լեռան վրայ	Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն . —	
«Հայր մեր»ի վանքին դիմաց	ԳՐ . Ա . ՍԱՐԱՅՆԱՆ . — Քրիստոնէու-	
Իրիկուան աղօթք	բիւնը ի՞նչ կ'ընէ մարդուս	5
«Մեծացուցե՛ք»	Խղմնամեք	37
Հսկում՝ մեռած յոյսերու	Նախանձ եւ նախանձախնդրութիւն	78
Հաղորդութիւն՝ լուսնի սակ	Յիսուս ինչո՞ւ չարչարուեցաւ խա-	
Յնունդի շարական	չին վրայ	102

Սրբակեցութիւն	168
Հաւաստի դերը քրիստոնէական կեանքի մէջ	235
Ի՞նչ էր այն հիւանդութիւնը որմէ կը տառապէր Պօղոս անաբեալ	264
Քրիստոնէայ մը կրնա՞յ պատերազմի դառնք երբալ եւ կռուիլ թեմամբին հետ	327
Գէորգ Ս. ձեռնով Քեղեկ. — Ստալսոսուրբեան մեղքը	41
Պայտար եւ յաղթանակ	105
Որումը	137
Գծգոնութիւն եւ սրտունջ	201

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Վ Ա Ն Ք Ե Ր . —

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. — Կեչառուի	50
Հերմոնի վանք	88
Հոռոմոսի վանք	118
Նորավանք	149
Նորավանք Վերին	150
Սեւանայ վանք	178
Կարմիր վանք ի Քեսուռն	253
Նոր Գեղի կամ Գոշայ վանք	342
Հնձոց վանք	344

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն . —

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. — ձառ ի Ս. վկայսն Քրիստոսի	48
Ողբ ի վերայ անապաշար մեղաւորաց	86
Տաղ վարդավառի եկեղոց աւուր	177
Յ. ՕՇԱԿԱՆ. — Նարեկ (անտիպ ուսումնասիրութիւն)	248, 277, 331

Մ Ա Տ Ե Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն . —

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. — «Հայոց եկեղեցին»	14
Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն . —	
«Բիւրջան Գիւրն» — Սահակ Կարողիկոսի մէկ քառյակն ամփոփումը	91
Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. — Գեորգ Վրդ. Առնեցի	147

Ս . Գ Ր Ա Կ Ա Ն . —

Ե. — Օտարականը	132, 164, 196, 228, 260, 322
----------------	------------------------------

Ս . Յ Ա Կ Ո Ւ Ի Ե Ե Ր Ա Ն . —

Յունուար	Ամսօրեայ լուրեր	28
Փետրուար	»	51
Մարտ	»	93
Ապրիլ	»	122
Մայիս	»	154
Յունիս	»	186
Յուլիս	»	218
Օգոստոս	»	254
Սեպտեմբեր	»	281
Հոկտ. - նոյ. - Գեղկս.	»	348

Տ Խ Ր Ո Ի Ն Ի . —

Սյմա Մայրապետ Տուգաբեան	30
Վահրամ Իզպապեան	92
Տ. Տ. Զարեհ Ա. Կարողիկոս Կիլիկիոյ	69
Յովնոն Եր. Պապ	220
Զարեհ Պէյ Նուպար	255
Տիրամայր Ազնիւ Գաբրիէան	256
Արմ. Տ. Հայկազուն Ա. Քոյ. Ոսկերիչեան	286
Գեորգ Տ. Գեղեցիկ Եղա. Փալատեան	353
Արշակ Գարակէօզեան	354
Գրիգոր Սրկ. Հ. Գալուստեան	355
Մկրտիչ Գարագապեան	356
Աննա Մայրապետ Մալաուսեան	356

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք . —

Ամեն. Ս. Պատարագի Հօր Ծննդեան պատգամը	1
Գալուստ Կիւլպէնկեան Հիմնադրութեան վանք. Նախագահը՝ Տէր. Փօզէ Ազրէս Բերտիկա եւ Հայկական բաժնի վարիչ Պր. Ռօպէր Կիւլպէնկեան իրենց սիկիւններով մեր մէջ	20
ԽՄԲ. — Նօթք եւ նիւթ	25
Շնորհաւորական գիր՝ Ամենայն Հայոց վեհափառ Հայրապետէն	27, 97
Շնորհաւորական ներածութիւններ	27
» գրութիւններ եւ հեռագրեր	120
Հ. Բ. Ը. Միւրեան Անդամական Ընդհ. Ժողովը	31
Հ. Բ. Ը. Միւրեան Նախագահ Տիար Ալեքս Մանուկեանի ճառը	53
Հ. Բ. Ը. Միւրեան Անդամական Ընդհ. Ժողովի Ասենագրութիւնը	58

Ջեկոյց Գալուստ Կիւլպենկեան Հիմնարկութեան - Հայկական Գործեր 63, 283	Յարութեան Տանարի նորագոյրեան հիմնադրամին 153
Ջեկոյց Գալուստ Կիւլպենկեան Հիմնարկութեան - Կրթարժեանքներ 94	ԿԻԻՐԵՂ ՎՐԻ. ԳԱՅԻՆԵԱՆ. - Տեղեկագիր Ս. Աբուոյս Նուիրակոյրեան ի Հատուային Ամերիկա 180
Ջեկոյց Հ. Բ. Ը. Միութեան Կեդր. Վարչ. Ժողովի 285	ՎԱՍԻՇՆՎԱՆ ՎՐԻ. ԶՂԶԱՆԵԱՆ. - Տեղեկագիր Իւզգաւեան - Կիւլպենկեան ազգային վարժարանին Ամմանի 185
Կենսագրական գիծեր Երանաւորի Տ. Տ. Զարեն Ա. Կարոյիկոսի 69	ՓԱՌԷՆ ԱՐՎ. ԱՐԵՏԻՔԵԱՆ. - Տեղեկագիր Ս. Քարգմանչաց վարժարանի 207
Տաղանայ, վախճան եւ բաղում Երանաւորի Զարեն Վենափառի 71	Ձեռնագրութիւններ Ս. Աբուոյս հովանին ներքեւ 214
ՄԱՐՔ ԹՈՒԼԵՅՆ. - Կեանքի հինգ պարգեւներ 90	Հաղորդագրութիւն (Ամենայն Հայոց Տ. Տ. Վալեն Ա. Հայրապետի այլը Խուրք երկիր) 295
Հ. Բ. Ը. Միութեան Համալսարանական Կրթարժեանքի յայտարարութիւն 96	Ժամանում Մեծի Տանն Կիլիկիոյ Շնորհազարց Տ. Տ. Խորեն Ա. Կարոյիկոսի 306
ՎԱԶԳԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ. - Կոչ Հայ Ժողովուրդին որ ի սփիւռս աշխարհի 98	Ս. Յարութեան Տանարի նորագոյրեան Կեդր. Յանձնաժողովի նիստը 309
Կոչ սիրեցեալ մեր ժողովուրդին 289	Վենափառին ձառք Գանիբէի մեջ 312
ՅՈՎԱԷՓ ՎՐԻ. ՄԱՄՈՒՐ. - (Հայացոյց) Հռովմեական Կարոյիկ եկեղեցւոյ գերագոյն նիգր 112	ԱՐԱՔՍԻ ՔԷՇԻՇԵԱՆ. - Մեծ Աւխատուրը 315
Հռովմեական Կարոյիկ եկեղեցւոյ Յովնանենս Ի. Պապը 144	Վենափառ Հայրապետ Սիոնի բարձունքին վրայ 317
Հռովմեական Կարոյիկ եկեղեցւոյ նորնիսր Պողոս Զ. Պապը 221	Շ. Վ. Ա. - Բարեկարգութիւն եւ շինարարութիւն 345
Հ. Բ. Ը. Միութեան խօսքը Փարիզի պառակտիչ շարժումին մասին 125, 156, 189, 222	Բարեպատեական նուէրներ 1963 ՏԱՐԵՂ 357
Ս. Աբուոյս Նուիրակոյրեան վերագործը 151	
Հատուց Գարակոզեան Հիմնարկութեան իշխանական նուիրատուութիւնը Ս.	



صدرها - بطريفة الآرمن الأرثوذكس المدير والمحرر المؤول صاحب النافة رئيس الاساقفة هايكازون أبراهيان
 أكتوبر - نوفمبر - ديسمبر ١٩٦٣
 تطبع في مطبعة دير الآرمن - القدس العدد ١٠ - ١١ - ١٢

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
 Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
 Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

**«ՍԻՈՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՂԵՆԿԵԱՆ ՄՍՏԵՆԱՒԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՅԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ,
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոս կը նուիրէ. —

- ա) Մասյան Ողբերգութեան — Գր. Նարեկացի: Գրարարից Քարգմանեց Մկրտիչ Խե-
րանյան: Երևան, Հայպետհրատ, 1960, էջ 408:
- բ) Տաղեր — Հովհ. Թլկուրանցի: Աշխատասիրութեամբ էմ. Պիվազյանի: Երևան,
Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1960, էջ 297:
- գ) Սայաթ-Նովա: Հայերէն, վրացերէն և աղբրջաներէն խաղերի ժողովածու:
Կազմեց Մ. Ս. Հասրաթյան: Երևան, Հայպետհրատ, 1959, էջ 316:
- դ) Տ. Տ. Վազգէն Ա. Հայրապետի Երկրորդ Ուղեվորութիւնը: Մայր Աթոռ Ս. Էջմիա-
ծին: 1963, էջ 324:
- ե) Հայկական Մասեմագիստրութիւն — Ե-ԺԸ զգ: Հատոր Ա.: Հ. Ս. Անանյան: Ա-
Առաքել Սալամաթիցի: Երևան, Հայկ. ՍՍՌ ԳԱ Հրատ., 1959, էջ 1228 (երկսիւն):
- զ) Իիվան Հայ Վիմագրութեան — Պրակ Բ.: Կազմեց Ս. Գ. Բարիսուզարյան: Երե-
ւան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1960, էջ 238:
- է) Հայաստանը ըստ «Եսթաբլիշմենթի» — Ս. Տ. Երեմյան: Երևան, Հայկական ՍՍՌ
ԳԱ Հրատարակչութիւն, 1963, էջ 152:

Արսէն Վրդ. Պէրպէրեան կը նուիրէ. —

- ա) Հայկական Խաղաղութեան Նոստրութիւնը — Ռ. Աթայան: Երևան, Հայկական ՍՍՌ
ԳԱ Հրատարակչութիւն, 1959, էջ 285:
- բ) Ես Երգիչ եմ — Լուս Դիբերին — Ռ. Աթայան: (Մենեղոսի զանաւարտի նվա-
զակցութեամբ): Երևան, Հայպետհրատ, 1948, էջ 7:
- գ) Հոռովկներ — Ջանի եմ զանաւարտի համար: Երևան, Հայպետհրատ, 1962, էջ 44:

**Սեր, Սեր, Սեր — Վահրամ Փափազեան: Նուէր Կարպիս Տէր Մեծարեանէ: Պէրպէր,
ԱՕՔՍէն նուէր ստացանք. — [1962, էջ 225:**

- ա) Ասղանոս — Բ. Սեյրանեան: 1963, էջ 246: [էջ 638:
- բ) Լեզվաբանութեան Ներածութիւն — Է. Բ. Աղայան (Դոկտոր-պրոֆէսոր): 1963,
- գ) Երկերի ժողովածու (Հատոր Երրորդ) — Ղազարոս Աղայան: 1963, էջ 546:
- դ) Երկերի ժողովածու (Հատոր Զորրորդ) — Նաիրի Զարյան: 1963, էջ 657:
- ե) Սանմանագծում (Թատերգութիւն) — Պատրիկ Սեւյան: 1961, էջ 102:
- զ) Կենդանի Խոսքի Ոլորտներում — Սուրէն Քոչարյան: 1963, էջ 605:
- Սոյն 6 հատորները լոյս տեսած են Երևան, Հայպետհրատի կողմէ:
- է) Ակնարկներ Հայ Արուեստի Պատմութեան — 1 — Ակնարկ Հայ Երաժշտութեան
Պատմութեան: Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատ., 1963, էջ 325:

**Հայկական Գոյամարտ — Բժ. Իսահակ Տէրապետեան (նուիրատու): (Երկերի ժողովածու,
Յրդ Հատոր): Թեհրան, 1957, էջ 639:**

**Զրուցասրութիւն Հայերէն-Գերմաներէն — Պարաստեց Յակոբ Ճընեան: Պէրպէր,
Հրատ. և նուէր Կ. Տօնիկեան Գրատան, 1963, էջ 244:**

**Նոր Կեսեմ — Քէրթըն Ռէճիմուր Ուալիս: Թրգմ. Պ. Պ. Աճէմեան: Հրատ. և նուէր
Գ. Կ. Ճիզմէճեանի, Հայէպ, 1950, էջ 93:**

**Ջայնագրեալ Շիրակ Երգարան — Հատոր Բ.: Հրատ. և նուէր Հաննէսեան Եղբայրներու,
Պէրպէր, 1963, էջ 228:**

**Նոր Քնար — Ջանազրուած և Պատկերազարդ Ընդարձակ Երգարան (Գ. Տպագրութիւն):
Կազմեց Կարօ Գէորգեան (նուիրատու): Պէրպէր, 1963, էջ 612:**

**MR. FIVE PER CENT — Ralph Hewins (presented by the author). Hutchinson of Lon-
don, 1957, pp. 254.**

**THE BIG CHANGE — Frederick Lewis Allen. New York, Bantam House, 1961, pp.
271. Presented by Freedom Fund Inc.**

**THE UNCOMMON MAN — Crawford H. Greenewalt. New York, Mc Graw-Hill Book
Co. Inc. 1959, pp. 142. Presented by Freedom Fund Inc.**

(Շարունակելի)

Հ Ա Յ Բ Ո Յ Ժ

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԱՄՍԱԹԵՐԹ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ

Խմբագիր՝ Ե. ՆԱՐԿՈՒՆԻ

Խմբագրին երկար բացակայութեան պատճառաւ, լոյս տեսած չեն ՀԱՅ ԲՈՅԺԻ 1962 և 1963 տարիներու թիւերը:

Խմբագիրը, որ նոր վերադարձաւ Ամերիկայէն, դորձի ձեռնարկած է արդէն: Ծրագրած է հրատարակել երկու բացառիկ թիւեր, իւրաքանչիւրը 150 էջ: Առաջինը պիտի կրէ 1962 թուականը, երկրորդը՝ 1963 թուականը: Այս երկուքը մէկ տարի հաշուելով՝ անոնք որ վճարած են 1962, վճարած կ'ըլլան նաև 1963 տարին:

Այս ձևով, խմբագիրը կը խորհի ՀԱՅ ԲՈՅԺԻ հրատարակութիւնը ամբողջացնել և կանոնաւորել մինչև յառաջիկայ տարի, և 1964 տարուան թիւերը լոյս ընծայել ամսէ ամիս՝ Յունուարէն սկսեալ:

Ամերիկայի նոր բաժանորդները ևս, որոնք վճարած են այս տարուան համար (1963), պիտի ստանան ՀԱՅ ԲՈՅԺԻ 1962 և 1963 թիւերը:

Այն բաժանորդները, որոնք յետնեալ պարտք ունին, թող բարի ըլլան իրենց վճարումը հասցնել մինչև տարեվերջ: Հին պարտքերուն հետ՝ ներկայ տարին ևս վճարողներն են միայն, որ պիտի ստանան ՀԱՅ ԲՈՅԺԻ բացառիկները, խմբագրուած բժշկական, գրական, պատմական, շատ հետաքրքրական և ճոխ բովանդակութեամբ, — արդէն ապագրութեան յանձնուած:

Այս առթիւ շնորհակալութիւն այն հաւատարիմ բաժանորդներուն, որոնք ՀԱՅ ԲՈՅԺԻ հրատարակութիւնը ընդհատուած ըլլալով հանգերձ՝ խումբագրին բացակայութեան պատճառաւ, վճարումները կատարած են օրը օրին ի վկայութիւն իրենց բարեկամութեան և վստահութեան:

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ Ս. ԱԹՈՌՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ

Օ Ր Ա Յ Ո Յ Յ

1964

ՆԱՀԱՆՋ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ

(լոս Հիմ Տոմարի)